

Yoyzer ew Erazner

Source gallica.bnf.fr / Bibliothèque nationale de France

Mazmanian, Diran (1892-1925). Yoyzer ew Erazner. 1927.

1/ Les contenus accessibles sur le site Gallica sont pour la plupart des reproductions numériques d'oeuvres tombées dans le domaine public provenant des collections de la BnF. Leur réutilisation s'inscrit dans le cadre de la loi n°78-753 du 17 juillet 1978 :

*La réutilisation non commerciale de ces contenus est libre et gratuite dans le respect de la législation en vigueur et notamment du maintien de la mention de source.

*La réutilisation commerciale de ces contenus est payante et fait l'objet d'une licence. Est entendue par réutilisation commerciale la revente de contenus sous forme de produits élaborés ou de fourniture de service.

Cliquer [ici pour accéder aux tarifs et à la licence](#)

2/ Les contenus de Gallica sont la propriété de la BnF au sens de l'article L.2112-1 du code général de la propriété des personnes publiques.

3/ Quelques contenus sont soumis à un régime de réutilisation particulier. Il s'agit :

*des reproductions de documents protégés par un droit d'auteur appartenant à un tiers. Ces documents ne peuvent être réutilisés, sauf dans le cadre de la copie privée, sans l'autorisation préalable du titulaire des droits.

*des reproductions de documents conservés dans les bibliothèques ou autres institutions partenaires. Ceux-ci sont signalés par la mention Source gallica.BnF.fr / Bibliothèque municipale de ... (ou autre partenaire). L'utilisateur est invité à s'informer auprès de ces bibliothèques de leurs conditions de réutilisation.

4/ Gallica constitue une base de données, dont la BnF est le producteur, protégée au sens des articles L341-1 et suivants du code de la propriété intellectuelle.

5/ Les présentes conditions d'utilisation des contenus de Gallica sont régies par la loi française. En cas de réutilisation prévue dans un autre pays, il appartient à chaque utilisateur de vérifier la conformité de son projet avec le droit de ce pays.

6/ L'utilisateur s'engage à respecter les présentes conditions d'utilisation ainsi que la législation en vigueur, notamment en matière de propriété intellectuelle. En cas de non respect de ces dispositions, il est notamment possible d'une amende prévue par la loi du 17 juillet 1978.

7/ Pour obtenir un document de Gallica en haute définition, contacter reutilisation@bnf.fr.

† ՏԻՐԱՆ ՄԱԶՄԱՆԵԱՆ
(1892 - 1925)

ՅԱՅՅՁԵՔ

ԹԻՐԱԶՆԵՔ

Յես մահու փնջիկ մը
Տարաբախս ներողի գրուածելերէն:



ՀՐԱՏԱՐԱԿԻՑ

Մ. Ն. Պ Ա Ճ Ա Գ Ե Ա Ն

Նիւ Եօրք

ՏՊԱՐԱԿ

«ԱՐԱԲՈ» - Բ. ԹՕՓԱԼԵԱՆ

1927

Հայեալ

NNB 413987S1

158


† ՏԻՐԱՆ ՄԱԶՄԱՆԵԱՆ
(1892 - 1925)

ՅԱՅՋԱԵՐ

ՈՒ


ԵՐԱՋՆԵՐ

(Ցես մահու փեզիկ մը
սարաբախս քերպողի գրուածքներէն)



ՀՐԱՏԱՐԱԿԻՉ
Մ. Ն. ՊԱՇԱԳԵՍՆ 1926
Նիւ Եօրք

ՏՊԱԳԲ. «ԱՐԱՔԱ»
Բ. Յ. ԹՕՓԱԼԵԱՆ
- Հալէպ -



04

2008-1 SS392

Nº. 8
ՏՊԱՐԱՆ
«ԱՐԱՔՍ» - Բ. Յ. ԹՕՓԱԼԵԱՆ
25, Սալիպէտ փողոց - Հալէպ

Հեղինակին լուսանկարն ու ստորագրութիւնը չկրող
օրինակները անվաւեր են :

❖ ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ❖



Տարաբախտ հայրենակցիս՝ Տիրան Մազմանևա՛ի
յետագայ էջերը հրատարակութեան տալով երկու
ծգուռմ ունիմ. առաջին՝ ծանօթացնել վաղամեռ հա-
ղինակն ու մեր զրական ծաղկաստանին ընծայաբե-
րուած իր համեստ փնջիկը, եւ երկրորդ՝ հրատարա-
կութեանս հասոյթով շիրիմ մը կանգնել անոր ան-
շուք դամբանին վրայ — Մարսիչիս, եւ յաւերժացնել
իր սիրելի յիշատակը:

Յուսով եմ հանգւցեալին հայրենակիցներն ու
բարեկամները եւ հայ զրասէր հասարակութիւնը՝
ընդհանրապէս, կը զնահատեն մեր այս ծեռնարկը
հնարաւորութիւն տալով մեզ որ մօտ ապագայի մէջ
իրականացնենք մեր ծրագիրը:

Հրատարակիչը

Նիւ Եօրք

Մ. Ն. Պ.Ա. Ճ. Ա. Վ. Ա. Ն.



A handwritten signature in black ink, written in a cursive script. The signature appears to read "William H. Mulligan".



† ՏԻՐԱՆ ՄԱԶՄԱՆԵԱՆ

(1892 - 1925)

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ



Տիրան Մազմանեան ծնած է Սեբաստիա,
1892 Հոկտ. 22ին։ Հայրը՝ Տէր Թաթուլ քհնյ.,
ո՛չ մէկ զոհողութիւն կը խնայէ իր զաւկին դաստիա-
րակութեան ի խնդիր։ Սեբաստիոյ Արամեան վարժա-
րանին ընթացքը աւարտած, Տիրան 1910-ին կը զրկուի
Պոլիս. տարի մը կը հետևի Բերայի Միտթարեան վար-
ժարանը. վագանձին հայրենիք կը դառնայ և յաջորդ
տարին կը մեկնի Վենետիկ, Մուրատ-Ռաֆաէլեան
վարժարան, որու շրջանը բոլորած՝ 1914 — 1915 տա-
րի մը ուսուցչութիւն կ'ընէ անդ։ 1915-ին կ'անցնի Լո-
զան (Զուխերիա), հետևելու տեղւոյն համալսարանին
մինս. Գրականութեան դասախոսութեանց։

Պատերազմի արհաւիրքը և թրքահայութեան տա-
րագրումի բօժքը ծանրօրէն կը ճնշեն խեղճ Տիրանի վր-
բայոր, ուսանողական շրջանէն արդէն ծիւրած՝ անկողին
կ'իյնայ։ Զուխերիացի տիկին մը ազնուաբար կը խը-
նամէ զինք. զինադադարի օրերուն, քչիկ մը ապաքի-
նած՝ ան կը թողու Լօզանը, կուգայ Պոլիս իրենները
փնտուելու՝ անապատներէ դարձող վերապրող բեկորնե-

բու մէջ։ 1921-ին կը յաջողի իր քով բերել սպանդէն ճողովրած երկու քոյրերն ու եղբայրը՝ Վահէն։ Յազգութեան Տաղավարութեան մէջ պաշտօն մը ձեռք ձգած՝ Տիրան կը հաստատուի Պոլիս։

1922-ին, Պոլիս գտնուած շրջանիս, յաճախ առիթներ կ'ունենալի իր հետ տեսնուելու։ հաճելի՛ պահեր, երբ ան՝ միշտ հեղահամբոյր ու քաղցր ժպիտ մը շրթներուն կ'ընկերանար ինձ իմ շրջագայութեանց մէջ։ Կը յիշեմ, մի օր՝ Սամաթիոյ բարձունքը կատարուած շրջագայութեան մը մէջ համոզուածի շեշտով ինձ կ'ուղղէր հետեւեալ խօսքերը։ «Մեսրո՛պ, հիմայ՝ ուսանողութեանդ ամէնէն սիրուն շրջանին մէջ ես։ բայց զգո՞յշ, վերացական ու երազային բաներ չհետապնդես, վերջը՝ ցնորք է։ ջանա՛ դրապաշտ դառնալ։ Ո՞հ, կեանքը զիս խաբեց դառնօրէն։ բայց ի՞նչ փոյթ, ամէն պարագայի տակ ան չդադրիր բաղձալի ըլլալէ . . .»

Քանիցս խնդրած էի իրմէ իր գրական արտադրութեանց մարմին տալ, Փիզիքական աշխատանքի լծուած՝ գրիչը չլքել։ ան իր տրտմանոյշ ժպիտով խուսափող պատասխաններ կու տար, կարծես կը նախագար որ իր փափուկ առողջութիւնը թոյլատու չպիտի ըլլար մարմնի ու մտքի կրկնապէս յոգնեցուցիչ աշխատութեանց հանդուրժել։

Իզմիրի աղէտը և Պոլսոյ պարագումը շատերու հետ Տիրանն ալ դարձուցին աստանդական։ ան՝ իրեններուն հետ ապաստանեցաւ Թրանսաւագան ապաստանութեանց հանդուրժել։

1923ին երբ Ամերիկա մեկնելու համար Միլանէն Բարիզ անցած էի, երկու շաբաթի չափ մնացի հետը։ Խեղճը վշտահար վիճակ մը ունէր, տնտեսական հոգեր կ'սկսէին նեղել զինք։ քանի մը դրամատուն դիմած,

գործ փնտռած էր, բայց « Եկուոր » մը ըլլալուն գործ չէին տուած իրեն։

Վշտէն ծիւրած, հիւանդութիւնը վերանորոգուած էր. 1924 Մարտին Տիրան դարձեալ անկողին ինկաւ։ Բժիշկներու խորհուրդով Մարսիլիա՝ ծովեղերեայ հիւանդանոց մը փոխադրուած, հակառակ անոր որ անողոք ախտին ճիրաններուն տակ իր ճգնաժամի օրերը կ'անցընէր, Տիրան պահ մը կեանքի, Ապրելու յոյսը վերզգաց իր մէջ. ահա թէ ի՞նչ կը գրէր ինձ Մարսիլիայէն. « Քսան օրէ իվեր Մարսէյլ կը գտնուիմ. ծովն ու արեւքիչ մը կազդոյր տուին հոգիիս . . . կ'ուզեմ հաւատալ ես կեանքին ու գէթ նուիրումներու համար պիտի ճգնիմ ոտքի կանգնիլ ու ապրիլ »։

Ափսո՞ս, խեղճ Տիրան, անողոք ախտը պիտի չուշանար զգետնել քեզ ալ. Ապրելու Յոյսդ ցնորք մը պիտի ըլլար լոկ . . . Եւ ծիւրած, քամուած ան շիջեցաւ 1925 Փետր. 5-ին, ափ մը աճիւն միայն ճգած ի յիշատակ իր կեանքին։

Հանգի՞ստ աճիւնիդ, տարաբախտ Տիրան . . .

Մ. Ն. ՊԱՇԱԳԵԱՆ





ՅԱՒԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

—♦—

Հիմա, որ անշուք ու մոռցուած գերեզմանի մը
տակ կը կազմալուծուի քերթողի մարմինը, մեզ կը մնան
սակայն իր հոգիի պլրիսմակումները այս էջերուն մէջ:
Իր կեանքը ողբերգութիւն մը եղաւ, որու թեթև մէկ
արձագանգն է իր քնարի թրթիոը: Որքան որ կ'երգէ
ընդհանրապէս իր անհատականութեան շուրջ, բայց
այդ արտայայտումի միջոց մըն է իրեն համար. որով-
հետև Տիրան անհատական կեանք չունեցաւ. մինչև
մեռած օրը չապրեցաւ ան իր «Ես»ին համար. մարդ-
կութեան մէծ և լուսաւոր խոհալիստներու սերունդէն էր
ան, և եթէ մահը զինք չի խլէր մեզմէ այսքան վա-
զաժամ՝ պիտի ըլլար մեր կեանքի մռայլ այս արահե-
տին մէջ, խղճմտանքի ու գեղեցկութեան ջահերէն մին:
Իր երգած վշտի աղբիւրը ո'չ թէ իր «Ես»էն կը բղիի,
այլ՝ իր ցեղի Գողգոթայէն, համամարդկային տառա-
պանքներէն, որոնց անձնաւորումը կ'ընէ իր «Ես»ը:

Ի՞նչպէս կարելի է, կը տարուի մարդ խորհելու
այս հողեղէն գոյացութեան մէջ ամփոփել այսքան լոյս,
այդքան երազ ու խոհալ, ու ճակատադրական վայր-
կեանի մը յանկարծ լոել, քարանալ . . .

Փոքը ու ազագուն մարդկային գոյութիւն մ'ու-
նենալ՝ բայց հողիէն բանալ անհո՛ւն, ճերմա՛կ առա-
ղաստներ, երկնքի բոլոր լոյսերը իր մէջ ընկլուզելու,

անհունը զրկելու տենչանքով:

Դերանուրբ զգայականութեամբ օժտուած ըլլալ՝ ունենալ երեակայութեան հսկայ թեր, ու յանկարծ զգալ թէ իրականութիւնը իր շղթաներն ու օրէնքներն ունի զինք կաշկանդող, ու այդ ամէնուն դէմ, ոյժի այս դարուն մէջ հոգիով հսկայ ու մարմնով տկար, վիրաւոր ըլլալ՝ ահա՛ Տիրանի կեանքին տռամը: Ու միթէ մարդկային ամէն տռամի աղբիւր նոյն անհաւասարակշութիւնը չէ՞:

Մեծ հոգիներն ու մեծ խղճմտանքները միայն կրնան ինքնասպան ըլլալ.— ահա՛ մին ատոնցմէ: Որովհետեւ, կեանքի այս առեղծուածային թոհ ու բոհին մէջ ինքնասպանութիւն է լոյսին ու իտէալին ուխտաւորն ըլլալ, և չի հաշտուիլ անարդարութիւններու, հակառաւութիւններու, կեանքի բոլոր գաւաճանութիւններու հետ: Ու Տիրան ինկաւ նոյն ճակատագրականութեան տակ, ծաղիկ հասակի մէջ՝ ինչպէս Դուրեան, լինձարենց՝ որոնց այնքան կը նմանի նաև իր քնարի մթին վանկերով: Լոյսի ու անհունի երգիչը եղաւ ան գերազանցապէս: Իր ամէն վանկին մէջ՝ միոթիք մըն է: Իրեն համար ամէն բան իր արտաքին երեսոյթէն զատ կը պարփակէ խորհուրդ մը, որու շուրջ կը դառնայ ու կը դառնայ ան, ինչպէս ցայդաթիթենը մոմի բոցին շուրջ, մինչև որ թեայրեաց կ'իյնայ այսպէս:

Եթէ կարելի ըլլար այս նեղ էջերուն մէջ տալ իր կենսագրականը, տիպար մը ստեղծած պիտի ըլլայի մեր բնագաւառի այն բիւրաւոր լուսատենչ հոգիներէն՝ որոնց մէջ այնքան հզօր էր ծարաւը լոյսին, որոնք ամէնքն ալ գօտեպնդուած էին դժուարին վերելքը ընելու զիտութեան, քաղաքակրթութեան բարձունքին՝ անկէ ջահ մը խլած իրենց հայրենի օճախը բերելու: Ու

Տիրան մին եղաւ անոնցմէ : Մեկնեցաւ Աերաստիայէն Պոլիս, առանց նիւթական միջոցներու, ու յաճախ անօթի՝ յամառօրէն փարած մնաց սակայն իր ուսման, որովհետեւ աւելի ոգևորիչ հեռապատկեր մը ունէր իր առջև .— Վենետիկ պիտի երթար յաջորդ չըջանին, հոն՝ ուր երկինքը և ծովը զիրար կը համբուրեն քաղցրօրէն, ուր հանձարն ու զեղեցինը ալիքներէն վեր յաւերժութեան կը նային . . . Ու վերջապէս անսահման ոգևորութեան մը մէջ մեկնեցաւ ան, անսահման հիասթափութիւններու ենթարկուելու համար հոն ! Առաջին օրէն Մ. Ռ. ի կղերական տեսչութեան կողմէ խիստ ըոսացեի մը տակ առնուեցաւ ան, նոյնիսկ կղղիացուելով իր այնքան սիրած ընկերներէն : Պատճառը .— Որովհետեւ միոյն մտածման ազատութիւնը չէր հաշտուեր միւսներուն միջնադարեան կղերականութեան աւանդութիւններուն, ներքինի հոգերանութեան, որով զայն կը նըկատէին հաւանական վտանգաւոր տարր մը : Ու այդ մթնոլորտին մէջ ահա՛ ներանձնացած՝ փորեց իր կուրծքի մէջ իր զերեզմանը . . . :

Տարիներ մահուան հետ մաքառեցաւ . ապրելու կամքը այնքան զօրաւոր եղաւ իր մէջ՝ որքան իր սիւրելու և նուիրումի ձգտումները . ու հազիւ զինադադարը կնքուած՝ թողուց ան Զուիցերիոյ իր հիւանդի անկողինը, նոյն իսկ ճամբան մեռնելու հաւանականութեամբ . ու եկաւ Պոլիս՝ ընելու այն՝ ինչ որ իր վերջի օրերու կեանքի մէջ կրնար ընել իր ցեղի մեծ աղէտին : Արիւն թքնելով աշխատեցաւ, շահեցաւ ան իր հացը, ու իր հիւանդ ոյժերով գտաւ անապատներու մէջ կոտորակուած իր Սիրելիները : Բայց ինչ որ այդ ամէնուն մէջ զինք կը սպաննէր օրէ օր, այդ ո՛չ հիւանդութիւնն էր և ո՛չ կեանքի առօրեայ հոգերը, այլ ուր-

Նանկութիւնը մարդկային խղճմտանքին ու բարոյականին՝ հանդէպ մեր ցեղին, մեր համայնական աղէտին. իր իտէալիստ հոգին անկարելի եղաւ հաշտեցնել իրականութեան շնական հեգնանքներուն հետ. ու ինչպէս իր վերջի ժամանակներու նամակներուն մէջ կը յայտնէր՝ այդ բոլորին հանդէպ միայն մեծ և ազնուական իրականութիւն մը կը տեսնէր այլև.— Մա' հը . . .


Ու ի՞նչպէս չի կրկնել .— Մեծ հոգիներն ու մեծ խղճմտանքները միայն կրնան ինքնասպան ըլլալ . . .

Իրեւ ճշմարիտ բանաստեղծ՝ այնքան արտակեղրոն հոգեբանութիւն մ'ունէր, որ այն սուրը զոր կը միսրճէին իր ցեղի սրտէն ներս, զինքն ալ կը վիրաւորէր, և կ'զգար ան այդ վէրքը գրեթէ իր մարմնին մխուած։ Սիրելու և նուիրումի անսահման կարելիութիւններով օժտուած՝ ան պիտի ըլլար մեր վշտերունոր մեծ երգիչը . ու եթէ իր գրական հունձքը շատ քիչ է քանակով, գէթ արշալոյս մը կը կազմէ իր շուշանային մաքրութեամբ ու լուսաբաղձ թրթռումներով։ Մեր գրական պարտէզին մէջ Տիրանի էջերը կու գան փունջ մը ծաղիկ աւելցնել, ծաղիկներ՝ որոնք արցունքով աճած են ու անհունի լոյսին մէջ մկրտուած . . .


Ա. ՊԱՏՐԻԿ



Ա. Մ Ա Ս



ՔԵՐԹՈՒԹՅՈՒՆԵՐ



ՍԻՐԱԲՈՒՆ ՆՈՒԱԳ

ՀԱՅ ԿՈՒՍԱՆԻՆ

ԲԱԺԱՆՈՒՄ

ՊԱՆԴՈՒԽԵՏԻ ՏԵՍԻ

ՍԻՐԵՐԴ

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ

ԼՔՈՒՄ

ԽԱԼՈՅՐԻ ԵՐԿՐՈՒՆ

ԶԵՆ

ԽՈՉՈՒՄ

ՅՈԳՆՈՒԹԻՒՆ

ԻՏԵԱԼԵՆ ՆԻՒԹԻՆ





ՄԻՐԱԲՈՒՆ ՆՈՒԱԳ



Ռւսուցիչս, Վարուժանին Հեթանոս

Կ Ը թորի կա՞թն աղբիւրին . . .
Յամքած կուժին մէջ սէրերուս պաղպազուն.
Ալեակնե՞րը հոն կա՞յծ կ'ըլլան բոցաշէկ,
Եւ երգն անոնց՝ այրող սիրոյ ճարճատիւն.
Յամքած կուժը հընոց կ'ըլլայ տարփանքի՝
Հո՞ւրն աղբիւրին կը հոսի . . . :

Ճառագայթնե՞րը դեղին,
Սրեւներէ՞ն ճերմակ կոյսի ճակատին՝
Լեզո՞ւ, լեզո՞ւ բիբերուս մէջ կը թափին.
Լոյսերը հոն արցո՞ւնք կ'ըլլան անապակ,
Բիբերըս լի՞ն, որոնց ծո՞ցը կը թափին
Ճառագայթնե՞րը դեղին . . . :

Նայուածքնե՛րը սիրաթոր,
Ճաճանչներու պէս կը սորին հոգւոյս մէջ,
Հոն վէ՛րք կ'ըլլան անոնիք լուսնի պէս թարխոտ.
Հոզիս մռնչո՞ղ վիրաւոր . . . ,
Որուն վրայ վարսերո՞ւ պէս կը ծորին,
Նայուածքները սիրաթոր:

Մըրըրիկնե՛րն մերժումի . . . ,
Կայծակնահիւս, թոյնով յըղի երգերով,
Կոյսին բերնէ՞ն, — անապատէ՞ն նշմարտին —
Կը վազե՞ն ինծ, գլխուս վերե՞ւ կը պատռին.
Ու մտածո՞ւմըս ծիծաղով կ'սպաննեն . . .
Մըրըրիկներն մերժումի:

Բայց կո՞յս սէ՛րըդ կը կաթի
Նորէն սրտիս արգանդի՞ն մէջ՝ ինչպէ՞ս սերմ,
Այնտեղ հրկէ՞զ կ'ըլլայ ան,
Սի՞րտըս՝ փըցա՞ր մը բամպակի դիւրավառ՝
Որ մոխի՞ր ալ չը ծրգեր . . . ,
Ի՞վ կոյս սէ՛րըդ կը կաթի . . . :

1911 Յուլիս

ՀԱՅ ԿՈՒՍԱՆԻՆ



Ճերմակ մարմինիդ սրբութեան առաջ՝
Հաւատքի շքեղ կընդրուկըս կ'այրեմ.
Հոտեւան միսիդ խորհրդովն վառած՝
Հայ կուսա'ն, պորտիդ շողը կը խմեմ. . . :

Ողկոյզ աչերուդ լոյս մեղրերէն՝ կոյս,
Կեանքիս կանթեղին իւղը կը գողնամ.
Նայուածքիդ կայծէն՝ քերթուած՝ սիրահիւս,
Մարած պատրոյշին ես կըրակ կու տամ:

Եիծերդ, աւիշովն ուռած՝ մայրութեան,
Զոյգ լուսիններու նըմա'ն առկախուն,
Քալուածքէդ հալարտ՝ երբ կը թըրէ՛րուան՝
Հեշտանրի հովին շունչը կը հեղուն:

Սի՞րտըդ, խնկաքոյր գաւի՞թն սէրերու,
Տըրոփող լեզո՞ւն՝ անտե՛ս աշխարհին . . . :
Բագի՞նն է ճերմակ, ուր մորթըւելու
Կու գայ տարփատենչ, կտրին սլարմանին:

Քընա՛րս, երսսի կըրծոսկրէ՞ն շինուած,
Հայ կուսա՛ն լուսեղ՝ թող իր զիղերէ՞ն
Հոսեցնէ արի՞ւն. որ ե՛րգն է, հընչուած
«Ես»իդ անդրիին առջե՛ւն հըրեղէ՞ն . . . :

1911 Օգոստ.

ԲԱԺԱՆՈՒՅ

—***—

Սիրով հիւսուած ու համբոյրով խնկուած՝
Ծաղիկնե՞րը՝ ժպտող կեանքիս պըսակին,
Բաժանումի խե՞նթ հովերէն կը թափին:
Հոգիս կ'երկնէ սեւ բուեր,
Որոնք թառած ապառաժին վրայ տիսրութեանս
Ամպերու պէ՛ս ողբածայն,
Մեկնումի գո՞յժն կը վայեն . . . :
Արցունքներուս պէս մշտահոս՝
Ժամերն արագ՝ Աչինչին փո՞րը կ'իյնան:
Ու ո՞վ թախիծ . . .
. . . Համբոյրնե՞րը հոգիս վիշտով կը լուան . . . :
. . . Արցունքները միսիս վըրայ կը փշու՞ին
Ինչպէս վիժած ասուպներ,
Մըտածումի խարոյկը մէջս այրելով . . . :

Ու օճախիս սեմէն դու՛րս եմ . . .
Կ'երթա՛մ պազնել պանդխտոթեան խոր վերքերն,
Կ'երթա՛մ հեռոււ,
Նոր աշխարհի մ'արեւներով լուսաշող՝
Գանկիս գաւ իթը պըննել:
Կ'երթա՛մ հիմա',
Առկայծ աստղ մը ըղեղիս մէջ միայն դրած,
Սակայն ամբողջ երկինք մայնտեղ բանտարկած
Կ'ըղձա՛մ դառնալ ես նորէն . . . :

1911 օգոստ.

ՊԱՆԴԵՏԻ ՏԵՄԻԼ



Նուէր Օճախիս

Հին յուշերը՝

Աստղերու ալէս վշտածոր . . .

Անցան յուշիկ՝ գանկիս լուսե՞ղ երկինքէն.

Անցա՞ն համբոյր, եւ հընոցին մէջ սրտիս՝

Ինչպէս կրակէ շէ'կ գունտեղ,

Հուր կայծելո՞վ թափեցան . . . :

Պանդուխստ հոգիս՝ աչքերուս հետ արտասուե՞ց . . .

Խունկէ սրտիկս բղեղիս հե՞տ բռնկեցաւ . . .

Եւ տեսա՞յ սեւ հայլիին մէջ խաւարին՝

Հայրենի լոյս պատկերնե՞րըս մե՛րկօրէն . . . :

Տեսա՞յ հայրիկս, յոզնա՞ծ . . . , բոցո՞տ ճակատով,

Եւ սէ՛ր մա՛յրիկս, որ բիբերը քամելով՝

Զմրան գուլպաս կը հիւսէր:

Տեսա՞յ քոյրերս, յորդահեղե՞ղ մազերով՝

Եւ աղքարնե՞րս, որոնք ծնրած՝ կ'երգե՞ն անվերջ՝

Ծիծառներո՞ւ կտուցով . . . :

Ու ծեր կատո՞ւս վարսագեղ,

Որ կը մրափէր վէշին վրայ թաւ գորզին:

Տեսա՞յ աղքիւրս մշտահոս,
Որ պաղ ճանանչ թորելով՝
Քարերուն վրայ՝ նուազի պէս կը հնչէր:
Նուազին պէս՝ կո՛յր աշուղին,
Որ սիրտնքնա՞ր, ջիղերը լա՞ր եւ արիւնն ալ խէ՞ժ ըրած,
Պատի մը կո՛ւշտ արփաւէտ,
Կ'երգէ՞, կ'երգէ՞ . . . :
Տեսա՞յ, տեսա՞յ պատանութեան ընկերներս .
Եւ վայրե՞րն այն աստուածային՝ որոնց ծոցը զըմ-
րուխտէ,
Երկար, արեւ խմած եմ . . . :

Ու կոպերըս ամպի՛ պէս,
Բիբերուս վրայ ձըգեցի . . . :
Երբ դեռ գանկըս մտածումո՞վ կ'արիւնէր . . .
Արտասուեցի՞ ընդերկար:
Արցունիքնե՞րըս, տառապանքիս ժամե՞րն եղան,
Որոնք սակայն իմ ապառնի երջանկութեանս
Յաւ'տենութիւ՞նն պիտ' կազմեն . . . :

ՍԻՐԵԲՐԴ



Այսօր ներա մազերէն՝
Յուռթի թելե՛ր խըլեցի,
Թա՞ց քընարիս պլելէն՝
Բոցաշունչ սէ՛րս նուազեցի:

Այսօր ներա՛ աչքերէն՝
Աստղե՛ր գողցայ լուսալի,
Եւ մութ ճակտիս երկինքէ՞ն
— Սիրոյ կանթե՛ղ կախեցի:

Այսօր ներա՛ բերանէն
Սիրոյ հունչե՛ր լըսեցի,
Եւ հոգիս շուրթերէն՝
Զանոնք հուրքով ծըծեցի:

Այսօր ներա՛ հոգիէն՝
Բոցոտ շունչե՛ր խըմեցի,
Երակներուս պարապէն՝
— Կեանիքի հո՛վլու էր անցուցի:

Այսօր ներա տա՛ք սրտէն՝
Սրիւն - ճանանչ սէ՛րն առի,
Զայն իմ սրտիս ալքերէն
Ներս՝ զորովով պահեցի . . :

1910 Յունիս

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ...



Մեռա՞ւ գանկիս մէջ վերջալոյսն արնաբուղիս...
Հիւանդ ըղեղս աչքերէս դա՞րս հոսեցաւ՝
Սերմանելով կուռ գիշերներ, շիրիմներ,
Սեւ ապրումիս ու յոյսերուս մոթի՛ն մէջ . . . :
Մեռա՞ն լոյսե՛րն մըշու շներուն մէջ սըրտիս.
Ու հեռաւոր հին անուրջներըս ամպամա՞ծ բիբերով՝
Գերեզմնատան մէջ հոգիիս քարերուն վրա'յ կոծեցին,
Վըշտով թըրջած բունծերուն ա՛լքը լացին:
Աե՛ւ մեղեղին երգեցին ցունց, աստղերն լեզուով
[նաճանչէ,
Եւ ծայնը բո՞ց ջըրվէժներով մըտածումիս վրա'յ ին-
[կաւ.
Ահ, բորբ մոխիրն ալ արփածոր սէրերուս,
Մարող ջերմով մ'անվերադա՛րձը մըխաց . . . :

Անցա՞ն բոլորն, երջանկութիւնը մեռա՞ւ,
Կեանքը կուրցա՞ւ, բիրերն եղան զիշերներո՞ւ օրօրան,
Հողին լեզուն մահուան ծիծա՞ղը գուժեց,
Մարդուն — անդա՞րձ վերադարձ . . . :

Լ Ք Ո Ւ Մ



Այսօր նորէն մըտածումիս մէջ մեռա՞յ
Ռվ Տէր իմ . . . ,
Ժանտ լըքում մը հոգիս սեւո՞վ ողողեց.
Մեռա՞յ, քանզի թըքնըւեցա՞ւ իտէալս՝
Ու արի՞ւնն իմ երազիս,
Վերջալոյսի պէս զըլխուս մէ՞ջ յորդեցաւ:
Եւ նայեցա՞ն աչքեր ժահրո՞վ մը դեղին,
Ա՞հ, Աստուած իմ, ու անարգանքին մէ՞ջ իրենց
Սիրոս գերեզմա՞ն դարձուցած,
Մոռացումի փո՞ւշ ցանեցին ծո'ցն անոր:
Կուլա՞մ, տըխո՞ւր ես ինծի,
Բայց չըգիտեմ արցունքս ո՛ւրկէ է կու գայ,
Վասընզի սիրոս արեւի՞ պէս կը քամոի,
Մե՞ծ ոչինչի՞ն հակելէն.
Աչքե՞ր ունիմ, խո՞ր, ամպակո՞ւռ անդունդներ,
Որոնց ծոցին մէ՞ջ դըժխեմ,
Դաղափարիս հեթանոսնե՞րն դահճային
Հեզնանքով զի՞ս շըղթայած,

Կուզեն բարձո՞ւնքըն բիբերուս աւերել . . . :
Բարձո՞ւնք, բանզի տեսլիս մէջ լեռ մը ունիմ
Ուր աստուածներ ապաւինած, ցա՞ւը կ'երգեն՝
Լոյսէ՛, ամալէ՛ աւաչովը . . . :
Հեղնեցի՞ն, Տէ՛ր,
Գեղեցի՞կն ո՞հ, իրենց լեզուի դանակներով՝ ուզեցին
Ներաշխարհի՞ս, ըղեղիս մէ՛ջը մորթել,
Մորթել իրենց դաշոյններո՞վը փառքի . . . :
Ես մե՛ծ ըլլա՞լ բաղծացի իմ սըրտի՞ս մէջ,
Էսի՞ն - Եղի՞ր մեծ դըրամին մէջ հաճելի՝ որ պաշտուիս-
Ու ո՞վ Տէ՛ր զիս լըքեցին . . . :
Այսօ՞ր, Աստուա՛ծ, մեռա՞յ նորէն ես իմ մէջ.
Կեանքը հատա՞ւ, արեւս հսղի՞ն մօտեցաւ,
Մահուան փըրփուրն իտէալիս հետ զիս թըրջե՞ց.
Ես ատուեցայ: - Ո՞հ, Կեանքը, ո՞հ, մա՛րդն ըստոր.
Որ Աստուա՞ծ իմ, «Ես»ին համար իր լալիրշ՝
Գերեզմանի՞լ զիտէ Խորհուրդն ու իտէալն . . . :

ՀԱՅ-ԱՐԵ ԵՐԱՎԻՆ...



Երթա՞նք եղբայր, աչքերուդ մութին արծարծուն՝
Սա կանթեղին դեղին բոցով կը սրբեմ,
Երթա՞նք եղբայր, հողին յուռթի՛ արգանդէն՝
Խաւարներով բեղուն կեանքի՛ տեսիլին,
Ուր բանուոր մուրճը՝ նիւթին վրայ հարուստին
վա՞ռքը կ'երզէ,

Եիրիմը ի՞ր տաշելով.

Աւք հոգիներ մերկ՝ քրտինքին հետ զուգուած Հողին մըշուշ ռնիրին մէջ կը մեռնին:

— Ո՞վ դոք դեղնած ու մրրուած արեւնիք,

Որ կը մարի՞ք ծեր բոցին մէջ, ծեր քրտինքին հեղեղով,
Որ նայուածքէ՞ մ'իսկ կը զարդուի՞ք ոգեսար.

Եւ ծեր անիշտնի ծեր գանկին մէջ դրած՝

Ցոյց կու տան ո՞հ, լոյսին առջե՛ւ մորթրւոդ,

Զեզ բապասոյ սէրերուն . . .

Այսուհետև՝ որ տառասկի պէս ձեր բղեղն արիւնեց.

— Զեզ ըսպասող սէրերուն,
Որոնք հիմա ճանանչաւուխտ մազերով
Զեր ոսկորներն խո՞ւրծ կապած՝
Անոնց մեռած խորհուրդին մէ՞ջ վըշտալից,
Իրենց սափոր աչքերուն վրէժն կը պարպեն:
Մեռէ՞ք, սակայն աճիւններէն ծեր մարմնին՝
Պիտ' բըռընկին վաղուան անհո՞ւն հրդեհներն,
Որոնց ծոցին մէ՞ջ բոսոր,
Տանջող մարդն իր սե՛ւ խրդճին հետ պիտ' այրի . . .:

Զ Ա Յ



Արբահօր տօնին առթիւ

Հայրունի բո՛րբ ներաշխարհի խորանին՝
Ծունը՛ր դընել կու գանք այրո՛ղ կընդրուկով,
Փեթակներէն մեր սրտերուն խանդակաթ՝
Կը բուրէ մե՛զը սլրբազան յարգանքի,
Զոր զանգեցին ըզգացումի մեղուներն՝
Յիշատակի նեկտարներով խնկենի.
Մաղթանքներու կու գանք հուրո՞վս աստղալոյս՝
Հըրդեհելու բո՛ց մտածումն այս տօնին,
Որ կը վառի հիմա ոսկի կայծերով՝
Մըխիթարեան պերճ հալոցին մէջ բորբոք:
Մեր շըրթունքները ձօ՞ն մ'ունին թըրթըռուն,
Հոգիներէ հիւսուած նըւագ մ'արփազեղ,
Զոր պատկառու ձեզ կ'ընծայենք, Հա՛յր վըսեմ.

Ընդունեցէ՛ք, ու թո՛ղ մեր երգն ալ զոհար՝
Չեր ծաղկաշար պըսակներուն խառնըւի.
Դուք դիտապե՞տ Մըխիթարեան մե՛ծ Տոհմին
Տարիներու փորձառութեամբը կարշնեղ՝
Մեր նորընծայ հոգիներուն երա՛զն հուր,
Մեր ապառնին, Հայր, Չեր խաչո՞վս օրհնեցէք:

ԽԱՉՈՒՄ . . .



ՆՈՒԷՐ ՍՐՏԻ ՄԸ

Գողզո՛թայ, ճանապարհո՛ղ ո՛քան յոգ-
նեցուցիչ է . . . Սուրբ բարձունքիղ վրայ
պիտի յարութիւն մ'ունենա՞մ . . .

Քեզի համա՞ր կ'արիւնիմ՝
Իմ վիրաւո՞ր սըրտէս — հիւա՞նդ քընարէս, —
Քեզի համա՞ր, ո'վ զիս խաչող սիրելի . . . :

Մըտերմութեան աստուածազե՞ղ ճանանչներն՝
Որոնց դեղօն տեսիլին մէ՞ջը մեղոյշ,
Կը ճախրէին ըզգացումի՞դ թիթեռներն,
Ո՞հ տարօրէ՞ն թաղուեցան՝
Մոռացումիդ գիշերներուն ծո՞ցը կոյր.
Մեր յիշատակն ի զո՞ւք լացաւ մեզ համար . . . :

Օտար նայուածքդ երկար շաւի՞զը եղաւ՝
Գողգոթայիս տառապազի՞ն վերելքին.
Աւ սէրերո՞ւս մարմար՝ պատրա՞նքն ալ դըժինմ՝
Իմ խաչափա՞յտը բոսոր.
Բեւեռեցիր զիս խարկանքովդ ո՞վ անգութ,
Սիրտդ ահազանգ ու մահակիր մո՛ւրճ ըրած . . . :

Վերադարձիդ հի՞ն խունկերու բոյրերուն,
Երբ լոյս աչքե՞րդ ալ անոնց մա՞հ բըխացող
Մըտածումին ստուերներո՞վ ամպոտին,
Մի՛ գար, հոգի՞ ուրացող . . .
Խաչափայտիս անէծքին տա'կ արտասուել.
Ես կը մերժեմ քու արցունքնե՞րդ զըղջումի . . . :

1913 Յունիս

ՅՈԳՆԱԹԻԹԻՒՆ . . .



Ո՞վ իմ Աստուածս, յոգնա՞ծ եմ . . .
Բիբե՞րս այգուո՞՝ երկար լալէ՞ն վիրաւոր.
Թաղարներու պէ՞ս ճաթած՝
Ընծիւղներո՞վն հիր յոյսերուս կակաչին՝
Կոպերուս տա'կ ցամքեցան:
Դաւաճանե'ց, Տէ՞ր, արցո՛ւնքն ալ մըտերիմ:

Սեւն համբուրե'ց ներաշխարհս.
Եւ լրբումիս զիշերին վրայ մահակուո՞՝
Ճաւիս լուսնա'կը հազաց . . . :
Հոգիս, ո՞վ Տէր, աստղի մը պէ՞ս գահավէժ,
Ինկա'ւ ջախջախս, անզըթոթեամբ կարծ-
րացած

Ապառաժի՞ մը վրայ . . . :
Սիրեցի՞ ես մորթոտո՞ւմն այս անարիւն.

Շիրմիս տեսիլը գըրկած՝
Խըմեցի՛ ես մութ ըստուերներն անկումի
Այս իմ սըրտո՞վըս հիւծած.
Բայց ա՛լ նիհա՞ր եմ, ո՞վ Տէր,
Դըրկէ՛ ի՛նձ ալ խաղաղութիւնը մահուան:

Ես կարօ՞տ եմ ամպերուդ . . .
Թո՛ղ մեռնի՛ սիրտս հորիզոնի՛ մը պէս լոյժ՝
Քու գաղտնիքիդ անհունին մէ՞ջը մըթար,
Ու էութեանս նի՛ւթը պաղ՝
Հողի՞ն հետ,
Թո՛ղ գաղջ ոչի՞նչը ապրի:

Յոգնա՞ծ եմ ո՞վ իմ Աստուածս . . .
Ալ թո՛ղ մեռնիմ: Թաղուեցաւ շո՞ղն երազիս՝
— Բըզըկտուա՞ծ սըրբութիւն —
Զըհասկըցող . . . մութի՞ն մէջ: (*)
Եթէ կեանիքն ա՛յսպէս պի՞ղծ էր՝
Մա՞յր իմ, ինչո՞ւ ծընար զիս . . . :

1913 Ապրիլ

(*) Բնազրին մէջ այս տողը պակաս բառեր ունի.

Ե. Հրտ.

ԻՏԵԱԼԵՅ՝ ՆԿԻԹԻՅ...



Իտեալին անհունութեակն՝ ուր սկրեռու
վսեմութիւնները աճեցան աստղասերմ,
կը ծնի մարմինը պաշտելի՝ բոլոր օրի-
նութիւններով օժուն...:

Գիշերներո՛ւ մէջ նըստա՛ծ եմ.

Նայուածքս լուսնին դալկութիւնով ողողուն՝
Ու թարթիչնե՛րս ալ աստղերէ՛ն դողահար,
Հոգիս իրենց խըռովքին հե՛տ կ'արիւնեն . . . :
Սնջըրակետի մութ ոգիին մէ՛ջ մոլար՝
Ես սըրտով կը մտածեմ,
Եւ կ'որոնեմ քե՞զ ո՞վ քո՞յլը իմ անմարմին:
Հոգիս ծայնն՝ իմ հառաչա՞նքս է հիւծած,
Սըրտիս լեզուն՝ արցունքս է իմ, ո՞վ քոյլիկ :
Քեզ կը կանչեմ.
Քու իտէալդ ըմբըռնելու համա՞ց ես
Մելամաղձո՞ւ ծիւրեցայ,

Ու ինքնութիւնս հիւանդ շունչով օծեցի
Քոյր անմարմին . . . :
Եկուր, քոյր իմ, աչքերուս մէջ վիրաւոր՝
Սէ'ր աչքերուդ առաւօտները հոսէ',
Փլշրած բիբերս նայուածքներովդ բալասան,
Լուսազանգէ՛ ու կազմէ՛.
Ես քեզ վսեմ մտածելու համար քոյր ,
Համբուրեցի շիրիմներու պաղլ ոգին .
Հողին բաղծանքը սըրտէ՛ս ներս՝
Անեզրութեան ափունքներուն մօտեցայ.
Ի՞նչ կըրնայի ընել քոյր,
Նիւթիդ յաւերժն երկնելու յոյսին համար . . . :
Գիտեմ, իտէալդ անհունիս խորը կ'անի,
Ու այսքան երկար ժամանակ՝
Դուն գոց կոկոնը անոր,
Բացուէ՛ ծաղիկ անթառամ՝
Սէ'ր յըղութեան վերջին գարունը հասաւ . . . :
Յետին անգամ, ո'վ քոյր իմ,
Հիւանդ լոյսի մը նման՝
Իտէալէ շըրթունքներուդ ոգիին վրայ տրոփուն,

Համբոյրո՞վ մը դալկահար՝
Թո՞ղ որ շըրթնե՞րըս մեռնին . . . :
Սիրո՞ւն ըստուերդ արցունքիս մէջ հոսեցաւ,
Եւ բիբերըս քու վարսերուդ սեւ խորհուրդո՞վը
բեղուն,

Լալկանօրէ՞ն յորդեցան քո՞յր իմ անուշ . . .
Տեսլիդ նըշո՞յլն անէակա՞ն խորքիս մէջ՝
Համբոյր այրո՞ւմն ու հուր անհո՞ւնը դարձաւ,
Քո՞յր իմ, ո՞ւր ես, ճառագայթէ ու ստուերէ,
Սիրած նիւթիս անհունակա՞ն աննիւթով՝
Քեզ իմ նե՞րսս զանգեցի:
Ա՛լ երեւցի՞ր քո՞յր ինծի,
Իմ երազի՞ս դիակին՝
Որ քու անմեռ էութի՞ւնդ է, հոգի՞ տուր,
Ու երեւցի՞ր, անտե՞ս քոյր . . . :

Իտէալի՞դ խորհուրդէն,
Սիրտըս մարմնիդ ճառագայթի՞ն հակեցաւ.
Բոցո՞ւ ըղեղս երազներու ծեր յուշերո՞ւն արցունքէն՝

Խաղաղօրէ՞ն անապակ,
Հասաւ նիւթի՛դ մարմնագեղ:
Երեւցի՛ր քո՛յր,
Ու՝ թէեւ դո՛ւն, ա՛լ իտէալէ՞ն նիւթացած,
Սակայն ես քեզ դարձեալ վընի՛տ պաշ-
տումով,
Նիւթէդ աննի՛ւթ պիտ'ապրիմ . . . :

1913 Մայիս




Բ. ՄԱՍ



❖ ԻՐԻՑԵԿ ԵՐԱՎ❖

(ՆՈՐԱՎԵՒԹ)





❖ Կ Բ Բ Ե Ւ Ե Ր Ա Զ ❖



Ա.

Ովորոխին էի ըրեր ամէն օր՝ երեւ
կոյեան դէմ պտոյտի ելլել. ճիշտ այն պա-
հուն՝ երբ մութին մէջ ճրագները կը սկսին վառել ու
երկինքը՝ հազիւ կը սկսի բանալ իր գեղեցիկ աչքերը:
Զգիտեմ ինչո՞ւ այսպէս: Զբաղումներս այնքան շատ
չէին. կրնայի ցերեկները դուրս ելլել, լոյսի՛ ատեն.
քիչ հեռուն ծո՛վը կար՝ երդո՛ղ, կապո՛յտ ալիքներով
ու ճառագայթներով օծուն. պարտէ՛վը կար, իր հի՞ն,
տիտան ծառերով. կային ա՛յնքան հաճոյքի վայրեր.
սակայն ես մոռցած ամէն ինչ՝ կը սիրէի խաւարին ծո-
ցը սուզիլ, կը սիրէի ման գալ գեղին կանթեղներու
նշոյլներուն տակ:

Մաքուր օդ ծծելու բաղձանքէն աւելի, հոգիիս
վրայ ճնշող ձանձրոյթը ցրուելու համար էր որ կը
քալէի արդարեւ . . . :

Այն երեկոյ ալ, յունվարի վերջին օրերու պայ-
ծառ ու ցուըտ երեկոներէն մէկը՝ դուրս նետուեցայ,
կարծես ներաշխարհիկ հզօր պէտքէ մը թելաղըրուած:

Սենեակիս ջերմ մթնոլորտին խորը երազելէն յոգնե՞ր էի . տխուր բայց յղի անհանգստութիւն մը կը խլրտէր սրտիս մէջ . ո՞հ , որքա՞ն քաղցր պիտի ըլլար երբ կարենայի մոռնալ ինքվինքս : Ու սկսայ քալել դանդաղօրէն , աչքերս լա՞յն բացած , անձայն . . . : Անցորդները այնքա՞ն շատ են . անոնց ոտքերու բարձր աղմուկը , անհոգ ծիծաղները կը զայրացնեն , կը չարչարին զիս . կ'ուզեմ աղաղակել որպէսզի լոեն , չէ՞ որ ես մաղձոտ եմ և լուռ : Հազիւ քանի մը երկվայրկեան մինակ կը մնամ և ահա դարձեալ կը լսուին քայլերու թեթև շըշուկներ . ստուերներ՝ որոնք տակաւ ինծի կը մօտենան . կը զատորոշեմ զիրենք , աղքա՞տ , տժգոյն գործաւորուհինե՞ր են . կը նայիմ իրենց , անոնք ինծի աւելի յոգնա՞ծ , հիւծա՞ծ կը թուին , ես կը զգամ այդ ու կը կարմրիմ՝ տեսնելով մանաւանդ անոնց շուրթերու նիհա՞ր ժպիտը . — խե՞ղճ քոյրեր , — զո՞հ են . չէ՞ որ ողջ տուն կը դառնան : Ու ըղեղս աւելի՝ կը փոթորկի , կ'արագացնեմ քայլերս շուտո՛վ հեռանալու համար թըշուտաներու այդ խումբէն . անծանօթ սարսուռ մը երակներուն ներսը կը սահի , կը քալե՛մ միշտ ու՝ տարօրինակ բան , հակառակ մենասէր բաղձանքիս՝ անզգալիօրէն դէպի բազմամբոյն ճամբաները կ'երթամ . . . :

Քաղաքին ամենէն շքեղ վաճառատուներուն տեղը հասեր էի . ուղի մը՝ ուր կը շրջագային ընդհանրապէս բոլորն ալ , ցուցնելու համար մանաւանդ իրենց խնամուած ինքնութիւնը : Տգեղ նայուածքներու , համապատասխան ժպիտներու , բուրումի , պերճութեան քառս մը՝ որուն ախտաւոր մթնոլորտին մէջ դժուար է կեղրոնացած մնալ : Ներսո՞անբացատրելի մելամաղձութիւն մը կը թանձրանա՞ր միշտ . բիբերս ա'յնքան

ամսոտեր էին։ Կեցայ գրավաճառի մը ցուցափեղկին
առջեւ՝ շարք մը քարգեր զիտելու։ բոլորն ալ խաչ-
ուած Յիսուսի գլուխը կը ներկայացնէին՝ մինչև կուրծ-
քի մէկ փոքր մասը։ բոլո՛րն ալ իրարմէ տարբեր, բո-
լորն ալ սակայն միենոյն խորհուրդը արտաքերող։ Ընտ-
քեցի անոնցմէ հատ մը, — որուն վրայ Հիւկօի խօսքերն
ալ տեսեր էի, — գնեցի զայն՝ ու միշտ անոր նայելով,
հասայ մօտիկ հրապարակի այն մասին՝ ուր քիչ և լուռ
պտըտողներ միայն կան։ Ու սկսայ զիտել զայն համակ-
րանքի անհուն, դողացող զգացումով մը։ Հո՞ծ ըստ-
ուերի մը մէջէն կ'երեւէր դէպի աջ ծռած գլուխը՝ փշէ
պսակով բոլորուած։ Կիսարաց աչքերու նայուածքը
գէպի վե՛ր ուղղուած էր՝ թախծալից ու անտրտունիջ.
ռաց էր բերա՞նն ալ, շուրթերուն վրայ անէծքէ աւելի
օրհնութեան մը ճառագա՞յթը կար։ — Իյաչուա՞ծ Յի-
սուս . . . — կը կրկնէի ինքնիրենս, երբ ձեռքի մեղմիկ
հպում մը ցնցեց զիս . . . :

— Ներեցէ՛ք պարոն ձեզ խանգարելուս, կրնա՞մ
արդեօք հարցում մ'ընել։

— Այո՛, այո՛, թոթովեցի ես՝ յանկարծակիի
եկած։

— Կրնա՞ք ըսել թէ՛ ինչո՞ւ ընտրեցիք այդ խաչ-
ուած Յիսուսը . . . :

Զիի մտածեր թէ՛ ինչո՞ւ հետաքրքրուեր և ի՞նչ-
պէս տեսեր էր այս օտարուհին ամէն բան։ Ինծի հար-
ցում մը կ'ուղղուէր և միայն անոր պատասխանելու
աճապարեցի ես . . .։ Ուստի՝ պատկերը իրեն երկնցնե-
լով ըսի։

— Շատ պարզ է այս քարգը ընտրելուս պատ-
ճառը՝ օրիս՛րդ . . .։ Նախ որ արուեստի հանճա՞րը տե-

սայ անոր մէջ, և յետոյ՝ թաքուն, տրոփող խորհուրդ մը . . . :

— Ա՞հ ո՛չ, պատասխանեց նէ՝ քարդը ձեռքէտ առնելով, ո՛չ, այդ բոլորը շատ տկար աղերս մ'ունին ձեր ընտրումին հետ : Այնպէս չէ՞ պարոն :

— Ի՞նչպէս թէ ա՛յնպէս, կը կակաղէի ես այլայլած : Ճշմարտութիւն մը գտայ ես անոր մէջ՝ ու ընտրեցի զայն . . . : Անհուն խորհուրդ մը գտայ անոր մէջ ու ընտրեցի զայն . . . : Մհուած՝ սակայն յառնող էութիւն մը գտայ ու ընտրեցի զայն . . . : Կեանքը գտայ . . .

Տարօրինակ հարցաքննուհիս չթողուց որ շարունակեմ և ընդմիջեց զիս :

— Ներեցէ՛ք պարոն, ըստ նէ մեղմ ու յուզուն ձայնով մը, ներեցէ՛ք որ անիրաւարար ձեր ներաշխարհիկ գրութիւնով հետաքրքրուեցայ : Զե՛ր ընտրութիւնը . . . , ձե՛ր նայուածքը տուին ինձի այս համարձակութիւնը . . . :

— Ոչի՛նչ, ոչի՛նչ, կը յարէի ես բոլորովին այլայլած՝ զգալով մանաւանդ որ ներա ձայնը կը սկսէր գողալ . . . :

— Ես ա՛յնպէս կը հաւատայի որ – շարունակեց նէ – արաւեստը, մտածումը՝ խորշելի կը դառնան՝ երբ սերտ ու մտերիմ առնչութիւն մը չունին իրենց վրայ հիացող անհատին հոգեբանութեան հետ : Զգխոեմ, խարուած եմ արդեօք :

Ու լռե՛ց, այդ տարօրինած աղջիկը՝ որ անակընկալի մը նման ցնցեր էր զիս : Ես արդէն գուշակիր էի թէ ո՞ւր կ'ուզէր հասնիլ նէ . և՝ խուսափելով զուտ հարցէն, մինչ կը ծանրանայի երկրորդական կէտերու վրայ՝ նէ ահաւասիկ թեթև գարձուածքով մը կը յայտ-

Նէր ինձի թէ ի՞նչ ըսեւ կը փափաքէր, թէ՝ ի՞նչ կը մը-
տածէր։ Ներա շեշտերու անկեղծութիւնը, գաղափորի
խօսուն ճշմարտութիւնը հոգիիս խորը անմիջական վըս-
տահութեան մը նեկտարը հոսեցուցին, և ես՝ պատաս-
խանեցի քաղցրութեամբ ու անկեղծօրէն։

— Զէ՛ք խարուած օրիո՛րդ։ Արուեստը՝ իր հան-
ճարի բոլո՛ր ստեղծագործութիւններով, մտածումը՝ իր
աննիւթական ուժի բոլոր արտայացութիւններով՝ ոչըն-
չութիւններ պիտի ըլլալին, եթէ իրենց ներշնչումի աղ-
բիւրը՝ ակե՛ր չունենար անհատներու ներաշխարհին ալ-
քը, եթէ անոնք կենդանի ու յաւէրժական կապ մը չու-
նենային ընթացիկ կեանքի փոթորկումներուն հետ։ Զէ՛ք
խարուած, այո՛։ Ես ընտրեցի՛ այս Յիսուսը իրբև գե-
րազոյն խորհրդանիշ տիեզերակա՞ն տառապանքի, իր-
բեւ որբազան զոհ մե՞ծ իտէալի, իբրեւ պատկեր փըշ-
րըւա՞ծ հոգիի մը, իբրեւ ապրոզ ու վաե՞մ առասպեկ-
լնտրեցի զայն մանաւանդ՝ որովհետեւ անհուն մտեր-
մութիւն մը գտայ անոր մէջ։ Ան վիշտ մըն է։ Ես կը
տանջուիմ, ես սիրե՞ր եմ վիշտը, ես զայն ընտրեցի . . .

— Եւ կարծեմ թէ չէ՛ք սխալած ձեր ընտրութեան
մէջ, աւելցուց նէ՛ միշտ քարդին նայելով։

Պահ մը լուռ քալեցինք, նէ միշտ քարդը զի-
տելով, ես՝ ներա մասին մտածելով։ Ո՞վ էր այս աղ-
ջիկը՝ որ քիչ առաջ բոլորովին անծանօթ՝ հիմա սրտիս
ու ներկայ զրութեանս տեղեակ մէկը գարծաւ։ Անորո-
շութիւնը՝ կ'այրէ՛ր երեւակայութիւնս, կ'ուզէի ե՛ս ալ
զինք հարցաքննել առանց սակայն ներա անկեղծ հա-
մարձակութիւնը ունենալու։

— Դիտեցի՞ք երբեք, ըսաւ յանկարծ նէ ախուր
ու կերկերածայն, միշտ քարդին նայելով։ զիտեցի՞ք

երբեք՝ խաչը որ մութ ստուերներու մէջ տակա՛ւ կը չքանայ, ինչպէս բոլոր չարչարող ոգիները մշուշի մէ՛ջ կը կորսուին . . . :

— Այնքա՞ն, այնքա՞ն . . . մրմնջեցի ես :

— Դիտեցի՞ք երբեք այս վշոտ պսակը՝ որ ցա՛ւ տուաւ Յիսուսին, որ արի՛ւն ծծեց խաչուած Յիսուսէն, ինչպէս շատ մը սին փառքեր՝ որոնք յաւէրժութենէ աւելի մահուա՞ն կը տանին մեզ . . . :

— Այո՛, այո՛ . . .

— Դիտեցի՞ք երբեք, տառապանքի վիթխարի ճնշումէն բա՛ց մնացած բերանը. այն դողդոջուն շըրթունքները՝ որոնց վրայ սո՞ւրբ ովսաննայի մը մրմունջը կը ծաւալի, որոնց վրայ խոէական յաղթանակի մը գոհունակ ժպի՛տը կը ծաղկի. Դիտեցի՞ք երբեք որբազան հոգիի մը այս բա՛ց դոները, այս շրթունքները . . . , դիտեցի՞ք երբեք . . . :

— Այո՛, այո՛ . . .

— Դիտեցի՞ք երբեք, այս ամրողջութիւնը, այս խորհրդանի՛չը . . . , այս անառի՛կ ոգին . . . դիտեցի՞ք երբեք . . . :

— Այո՛, այո՛, այնքա՞ն . . .

— Ե՞ս ալ պիտի ունենամ անկէ . . .

Աւ լոե՛ց նէ, քարդը առանց հեռացնելու իր աշքերուն առջեւէն : Ես՝ ծայրագոյն յուզումի մը անձնատուր՝ ներա նայեցայ . . . առաջին անգամն ըլլալով . . . Ո՞վ Յիսուս, վոհմ տուայտանքի ո՞վ խորհրդանիշ, ի՞նչ մեծ տառապանքի սե՞րմ է որ դրիբ որտիս մէջ . . . Այս, նէ որքա՞ն գեղեցիկ էր, որքա՞ն հրեշտակ . . . :

Բ.

Այն զիշերը և միւս օրը ինչպէս անցուցի ես . . . :
Տառապանքը սկսաւ արծարծիլ սրտիս մէջ՝ և ի՞նչ կր-
բակէ մոլեգնոտ լեզուներով։ Ինչո՞ւ յանկարծ մօտեցու-
նէ ինձի, ու՝ ինչո՞ւ յանկարծ շուտով ձգեց զիս։ — Ա-
նուննի՛դ . . . օրիորդ կ'ըսէի ես պաղատազին, անուն-
նի՛դ կ'ուզեմ . . . :

— Կիրակի պարտէզ . . . կ'ըսէր նէ . . . :

— Անուննի՛դ . . . կը թոթովէի ես .

— Կիրակի՛ . . . կիրակի՛ . . . կը մրժնջէր նէ անո-
ղոքելիօրէն։

Ու հեռացա՛ւ . . . : Տուն վերադարձիս՝ այլեւս մի-
նա՛կ, բոլորովին մինա՛կ կ'զգայի ինքզինքս. Փշրուա՛ծ
էի։ Այնքան երազնե՛ր ունէի՝ անոնք մէկէն մարմի՛ն
առին ու բաժնուեցա՛ն ինձմէ . . . : Նէ՛, բիւրե՛զը . . . ,
հեռացաւ ու տարա՛ւ ինձմէ ամէն բան։ Տան ճամբան
միայն բնազդով մը զտայ։ Եռւթխւնո՛ այնպէ՛ս զողցաւ
նէ։ Քո՛յը . . . քո՛յը . . . այն զիշե՛րն ու միւս օրը ինչ-
պէ՛ս անցուցի . . . :

Բան մը չէի՛ տեսներ, նէ աչքերս իրեն հե՛տ
տարած էր. հոգիխ աչքե՛րն ալ, ըղեղիս աչքե՛րն ալ։
Բան մը չէի՛ նշմարեր՝ բաց ի ներանէ։ Շուտով անկո-
ղին մտայ՝ զնէ աւելի յստա՛կ որոշելու համար . . . : Եւ
սկսայ լինքնիրենս՝ հարցուպատասխաններու երկա՛ր
շարքը։

— Ես՝ աննիւթական երա՛զ մը, իտէա՛լ մը կը
սնուցանէի ներսու, երա՛զ մը՝ որուն աչքերը երկնքի
պէս պայծա՛ռ ու կապո՛յտ լլլային . . . , որուն աչքերը՝
ծովու չափ խորունկ նայուա՛ծք ունենային և ես անոր

մէջը խեղդուէի : Ո՞վ ունի երկնքի նման մեծ ու կապոյտ աչքեր . . . ո՞վ ունի ծովու չափ խո՛ր նայուածք . . . :

— Նէ' . . . կը պատասխանէի ես մեղմիւ :

— Ես երա՛զ մը կը գգուէի՝ որուն մազերը յորդու խե՛նթ ըլլային փոթորկոտ ծովու ալիքներուն նման . երկա՛ր, ա'յնպէս երկա՛ր ըլլային՝ ինչպէս են արեւին ճառագայթները : Ո՞վ ունի այս բոլորը . . .

— Նէ' . . . որ տեսայ ես . . . :

— Ես երազի մը համա՛ր կը հիւծէի, երազի մը՝ որուն շրթունքները՝ չգիտեմ, աննմա՞ն ըլլային, երազի պէս գեղեցի՛կ ըլլային, իտէալի պէս ոգեղէն ու ջե՛րմ ըլլային . . . : Ո՞վ ունի երազի պէս գեղեցի՛կ շրթունքներ, աննմա՞ն շրթունքներ . . .

— Նէ' . . . որ ինծի խօսեցաւ . . . :

— Ես երազ մը կերտելու համար կը մեռնէի՛, երազ մը՝ որուն մարմնեղէն էութիւնը լոյսի գոյն ունենար : Ո՞վ լոյսի նման թարմ ու թրթուուն է, ո՞վ լոյսի նման է . . . :

— Նէ' . . . նէ', այո՛, այնպէս . . . :

— Ես կուլայի՛, ես կը հիւանդանայի՛, ես կը մեռնէի երազիս նի՛ւթը համբուրելու, երազիս մարմի՛նը գտնելու համար . . . : Ո՞վ կենդանի երազ մըն է, ո՞վ երազ մըն է . . . :

— Նէ' . . . :

Ու կը շարունակէի տակաւ այս երկար հարցուպատասխանները՝ որոնք նուիրական հուրի մը նման էութեանս բոլոր մասնիկներուն մէջ կը բռնկէին : Մի՞թէ ճիշդ չէր որ նէ ամէն ինչ էր ինծ համար : Քո՛յլ, մի՞թէ իմ գալարումներս գու ալ չես ունենար . . . : Ա՛խ, սա անկողինս, ի՛նչքան կարծր կը թուի ան, և

այս սինեակը՝ իր մթութիւնով բա՞նտ մըն է. օդը, պատերը կը ճնշեն, կը փշրեն զիս. նեղ է... նեղ է... երեւակայութեանս խորքը՝ այո՛, կրնա՛մ շնչել, նէ հոն է...: Ու ահա կ'երեւայ ներա գողտր ամրողջութիւնը իր պարզ, շղարշապատ բեղոյրով, իր լաժուարդ հազուստով:

— Այո՛, այո՛, նէ՛ է, նէ՛ որ տեսայ, որուն խօսեցայ . . . կիրակի՛, կիրակի՛ կը մըմնջէին շրթունքներս՝ կարծես հաւատարիմ գտնուելու համար սրտիս զարկերուն, ըղեղիս վերացումներուն:

— Կիրակի՛, կիրակի՛ . . . :

Բայց ինչո՞ւ սպասել. միթէ ամէն օր ինծի համար տօն չէ՞ երբ ես երա՞զս գտայ, երբ ես անոր խօսեցայ: — Կիրակի՛, կիրակի՛ . . . Յիսո՞ւս, դուն որ նէ ինծի մօռեցուցիր՝ շո՛ւտ հասցո՞ւր կիրակին: Ու ելայ, առանց խարխափիելու գտայ քարդը, խաւարին մէջ զիտեցի զայն, համբուրեցի զայն այնքան կարօտի, սիրոյ ջերմով. զայն սրտի՛ս դրի: Յիսուս, պատմէ՛ ներաթէ ինչե՞ր ըստ սիրտս . . . :

Առաւօտուն ուշ արթնցայ: Դլուխս կը ցաւէր, աչքերս կը բարախէին, ներսս՝ հետզհետէ անսանձ փոթուրիկ մը բաշ կը թօթուէր: Դո՛ւրս նայեցայ, օդը գեղեցիկ էր. ձերտն սլաղ արել տարածուեր էր ձիւնին վըրայ իր գալուկ քաղցրութեամբ: Բացի պատուհանս, ցուրտը զգալի էր՝ սակայն չզիտեմ ի՞նչ անուշ մեղմութիւն կը նշմարէի մթնոլորտին մէջ: Յովի պարտէզէն քանի մը ձմբան թռչուններու երգն ալ կը հասնէր՝ որուն հաճոյքով ունկնդրել սովոր էի ես: Հիմա կը փափաքէի անսանց երդեցիկ կտուցներն ալ համբուրել. ինծի այնպէս կը թուէր թէ՛ անոնց ճռուղիւնը ներա նուիրուած

ներբող մըն էր։ Հազուեցայ շուտով, կրակ տուի վառարանին՝ ու սկսայ դիտել բոցերը . . . :

Ես՝ մանկութենէս շատ եմ սիրեր կրակը։ Երբ ուզէի մտածել կեղրոնացած, երբ ուզէի նայիլ յիշատակներու վրայ, երբ անորոշ յուզում մը զիս ալեկոծէր՝ կը մօտենայի կրակարանին, կը սկսէի մոխիրը քըրքըրել ու նայիլ, նայիլ երկարօրէն կրակի հիր կտորներուն վրայ։ Անոնք՝ թռիչչք, բիբեր կուտային իմ էութեանս. ինչե՛ր չէի տեսներ անոնց ջերմ կարմրութեան մէջ։ Հին յուշեր. ցնցող, սիրելի միջադէպէր, ապառնի ա'յնքան վառ երազներ . . . : Արտիս մէջ յուզումի յորձանքը կը սկսէր փրփրիլ հետզհետէ եւ ես ճնշուած կ'արտասուէի կամ կը գրէի։

Հին բնազդէն թելադրուած՝ այդ օր ալ վառարանին մօտեցայ ու սկսայ դիտել բոցերը։ Ահա անոնք մերթ կ'երկնցնէին իրենց առածգական գոյութիւնը դէպի առաջ, դէպի վեր՝ գեղնակարմիր մանիշակագոյն ոլորքներով, մերթ վախցած կարծես՝ կը քաշուէին, կը պղտիկնային մարմրուն կայծ մ'ըլլալու չափ։ Ահա՛ յանկարծ՝ բոց մը մեղմիկ շշուկով ուրիշի մը կը պլէր իր ջե՛րմ մարմինը. ուրիշ մը՝ խոյս կու տար աւելի կատաղիի մը համրուրէն։ Ահա բոլորը մէկ ոսկեղէն կայծերու մէջ իրա՞ր կը խառնուէին, կը ձուլուէին, կ'անէանային պահ մը՝ յետոյ նորէն երեւնալով։ Շարունակական ողջագուրութեն, կոխներ, մահեր, ծընունդներ։ Բոցե՞րն ալ կը սիրեն, կը մտածէի ես. բոցե՞րն ալ կը կռուին, անոնք ալ կը մեռնին։ Ու երեւակայութիւնովս նէ իմ սենեակս կը բերէի, ներա ցոյց կու տայի զանոնք, կը մըմնջէի.

— Տե՛ս, տե՛ս, բոցերն ինչպէս կը սիրեն, բոցերն

ֆնչպէ՞ս կը կոռւին մխալէն, բոցերն ինչպէ՞ս կը մեռ-
նին . . . :

Եւ նէ կը ժպտէ՞ր, նէ կը նայէ՞ր; նէ կը դողա՞ր,
արտայայտելու համար թէ՝ կը տեսնէր, կը հասկնար . . . :
Որքա՞ն ատեն մնացի այսպէս՝ գզուելու համար բոցե՞-
քը, նէ՞ . . . որ անոնց մէջ կ'ապրէր . . . :

Երեկոյեան դէմ հրապարակ գացի. ճիշդ այնտեղ՝
ուր հանդիպեր էինք իրարու առաջին անգամ: — Նէ
այս կողմէն, այս ուղղութեամբ կ'երթար կ'ըսէի ինք-
նիրենս և կը ջանայի ներա անցած տեղերէն քալել:
— Է՞յ կը մռնչէի. լոխն, մոլեզին նայուածք մը ձգելով
անցորդներու վրայ. Է՞յ, մի՛ քալէք այդ ուղղութեամբ,
նէ՛ կսխած է այդ քարերուն, է՞յ մե՛զք են քարերուն:
Ու նորէն ու նորէն կ'երթայի, կու գայի նոյն գծին վը-
գրայէն. յո՛րդ հաճոյք մը կ'ուռեցնէր կուրծքս. ներա
քալած ճամբան իմս էր, բոլորովին ի՛մս . . . : — Քա-
յի՞ր, դուք չէ՞ք ճանչնար նէ, քարե՞ր, դուք չէ՞ք
զիտեր ներա անունը . . . սպասեցէ՞ք, այո՛, այո՛, նե-
րա անունը շա՞տ անուշ, աննման ըլլալու է, կիրակի՞,
կիրակի՞ . . . : — Եւ մնացի հոն մինչեւ որ ճրագները
աւելի՞ լոյսով վառեցան, մինչեւ որ առտղերը աւելի
ծաղկեցան, մինչեւ որ ժամացոյցը երէկուան բաժա-
նումիս պահը հնչեց: Ի զուր չարչարուեցայ զնէ տես-
նելու տենչանքէն: Ու վերադարձա՞յ . . . հեծկլտացող
ներաշխարհով կիրակիի՞ն, վաղուա՞ն . . . սպասելու :

Փ.

Կիրակի՛, ճերմա՛կ տուտօտ, աւետարեր ծիծառ
սիրաջերմ երազներու . . . *

Թե՛ւ ունէր մտածումո, թե՛ւ ունէր հոգիս, թե՛ւ
ունէր նայուածքս, սաւառնող թեւե՛ր ունէի: Կեանքի
մէջ ընկճող արգելքներու գոյութիւնը հիմա ծիծաղելի
կը թուէր ինձի. ամէն ինչ դիւրին կարելիութեան մը
սահմանին մէջ կ'երեւէր: կը խայտայի, հոս հոն կ'եր-
թայի սստոստուն մանուկի մը պէս. դիւրին, հաճելի՛
էր ամէն բան. ապրի՛լը մանաւանդ: — Տկարները, հի-
ւանդնե՛րն են որ միայն աղէտներ, անդիմաղրելի առա-
պարներ կը տեսնին բնութեան ծոցը, իրենց ճամրո՛ւն
վրայ, կը խորհրդածէի ինքնիրենս. եւ՝ միանդամայն
կը նեղուէի տեսակցութեան ժամուն հեռու ըլլալուն.
չէի կրնար հրամայել վայրկեաններուն որպէսզի շուտ
անցնին:

Ի՞մ կամքէս անկախ ու անհունօրէն հղօր օրէն-
քի մը, վճռականութեան մը գոյութիւնը կըզգայի առանց
սակայն անոր հաւատալ ուզելու. ամենառախ արա-
մազրութիւններուս մէջ զժգոհ էի եւ անոր խոկական
պատճառը փնտռելէ կը խուսափէի: Զէի խոստովաներ
թէ անխուսափելի, անառիկ արգելքներ կան. այո՛, զա-
տողութիւնս՝ իմ հոէս արտակեզրոն իրերու, անձերու
վրայ կը հանդչէր միայն. ես՝ իմ ոչ բնականոն վիճակ-
ներուս բաւական ինքնառէր էի՛ մինչև հակաղրութիւն-
ներ սնուցանելու չափ ներաշխարհիս եւ արտայայտու-

թեանս կերպերուն միջեւ։ Գոհ պարագաներուս իսկ տկա՛ր մը գժզո՛հ մընէի ա՛յնքան անծանօթ անհանգստութիւններով պաշարուած, բայց կ'ուզէի համոզուիլ թէ ես բացառիկ, իշխող դրութեան մը վրայ կը գտնուիմ։ Ինքնահա՛ճ սնափառութիւն։

Կէս օրուան ճաշէն անմիջապէս վերջ՝ գո՛ւրո նետուեցայ՝ գէպ ի պարտէզ ուղղուելով, Փողոցներէն ձիւնը անհետացած էր գրեթէ, միայն տեղ տեղ պղտիկ կոյտեր կը մնային գեռ։ Առողջ չորութիւն մը կը ծաւալէր եղկ արեւին հետ։ Հոս՝ ձմեռը շա՛տ մեղմ, շա՛տ քմայքոտ է. ամրան նման գեղեցիկ օրեր ունի։ Ծովեղրի ճամբով պարտէզ հառայ. դիմեցի գէպ ի քարէ պատշգամը. հո՞ն է որ նէ պիտի երեւար։ Ու թեւերս պսակին գրած՝ մոռցա՞յ ինքզինքս.

Զեռք մը՝ թեթեւ կերպով թեւիս դպաւ. ետ գարծայ՝ նէ՛ էր, երա՛զը, որ ա՛յնքան յանկարծակի կ'երեւէր ու ա՛յնքան արագ կը չքանար։ Ո՛չ իսկ ձեռասեղմում մը, ո՛չ իսկ բառ մը. ես արծան մ'էի ներա անհուն, ոգեղէն առտուածութեան հանդէպ։

— Քեզ շա՞տ սպասցուցի, ոկուռ նէ ա՛յնպէս սիրածայի։

Իրեւ պատասխան՝ ես ժպտեցայ. եթէ շրթունքներու գողը, եթէ աչքերու թաց սարսուոր ժպիտ մը ըսել են։

— Օրը ա՛յնքան պայծառ է, ծո՞վը կը զիտէիր՝ շտապեց աւելցնել նէ։

Ես՝ ցնցուեցայ եւ անզիտակից խենթի մը պէս յանկարծ։

— Ո՛չ, ըսի. ո՛չ, ծովին, ալիքներուն խորը ծըփացող անզըաշխա՛րհն էր որ կը զիտէի, անոր գաղտնի՛քն էր որ կ'ուզէի գուշակել։

— Կախարդ, կախարդ ես ուրեմն, եւ ծիծառղեցաւ նէ:

— Ծո՛վս է կախարդ, ալիքնե՞րն են կախարդ, անոնց մէջ տեսած երա՛զս է կախարդ, երազին սէ՛րն է

— Ուաֆայէ՛լ, Ուաֆայէ՛լ, եկո՛ւր, ճանչէիր եղբայրը, ըստ մէկէն նէ՝ ետ դառնալով Խարտեաշ, սիրուն տղեկ մը՝ ոք փայտէ շրջանակ մ'ու գաւաղանիկ մը առած էր ձեռքը՝ դէպի զիս վազեց: Ա՛հ, նէ այդ պղտիկէն ալ ա՛յնքան սիրուած էր . . . Սիրտս կը յորդէ՛ր միշտ այս անակնկաներու հանդէպ. առանց ճըշմարիտ զիտակցութիւնն ունենալու շարժումներուս, սեղմեցի պղտիկին ձեռքը եւ անոր փափուկ մազերը սկսայ փայփայել:

— Ինչպէ՛ս սիրուն էք, ինչպէ՛ս բարի . . . կը կրկնէի: Սակայն գուցէ բիրտ էր գզուանքս, որովհետեւ ան՝ աչքերը լա՛յն բացած ետ ետ քաշուեցաւ: Անգո՛ւթ, անգո՛ւթ . . . դու խլեցիր ամբո՛ղջ էութիւնս, ամբողջ բառերս: Եւ ահա հազիւ կարող կ'ըլլամ բան մը թոթովելու՝ դու նորէն կ'ընդմիջես զիս, ուրիշին խօսք մ'ուղղելով: Անգո՛ւթ, ո՛վ անանուն աղջիկը իմ աննիւթական կայութեանս . . . :

Ու ես մի՛շտ շփոթ, պարտուած, կը սպասէի: Նէ մօտիկս էր, նէ, ա՛յնքան ըղձալի եւ սակայն չէի տեսներ . . . : Ինչո՞ւ գողցար ճաճանչը բիրերուս:

— Չե՞ս փափաքիր, երթանք հո՛ն, դէպի այն լայն ուղին. ա՛յսպէս, ծովս ալ քեզ չի հրապուրեր, ա՛յսպէս, ալիքներն իրենց զաղտնիքներով ա՛լ քեզ չեն տանջեր, ըստ նէ:

Կատակ մը՝ որուն ճանր տպաւորութեան տակ

կարմրեցայ ես . — երթանք , շշնջեցի :

— Ռաֆայէլ հո՞ս , հո՞ս , վազէ՛ մէկ անգամ . եւ պղտիկը անմիջապէս առաջ անցաւ . իր շրջանակը գըլտորելէն :

Քանի մը քայլ անդին մեծ ուղին էր : Հոն հասանք , մենք՝ նստարանի մը վրայ տեղ բռնեցինք , մինչ պղտիկը ոկսաւ խաղալ քիչ հեռուն :

— Ես այս ծառուղին շա՛տ եմ սիրեր , ըստ նէ մեղմ ձայնով մը . այս ծառուղին՝ լայն ու օդասուն , հակապատկեր՝ մեր քաղաքի մութ , նեղլի՛կ փողոցներուն : Հո՞ս , այս ճամբու մթնոլորտին մէջ անծանօթ ու մեծղի բան մը գտած եմ որուն տպաւորութիւնը՝ հոգիիս խորը ահալի յուզումներ է ծնած , հեռուէն ժամանող հովի մը նման որ խաղաղ ալիքները կը քըքըէ : Դու բնաւ ոչինչ չե՞ս նշմարած այս լա՛յն ուղիի տեսքին մէջ :

Այո՞ , այո՞ . խորհուրդնե՞ր , գաղտնիքնե՞ր , լայն ու տեւող . . . :

— Ես՝ այնքան իշխող ու կատարեալ գտած եմ այստեղի արտաքին երեւոյթը : Բնութեան չորս եղանակներու արուեստը՝ իր բովանդակ իմաստութիւնով կ'արտայալուի հոս : Ամառը՝ այս հոկայ ծառերը կը զարդարուին հո՞ծ տերեւներով : Ազմկոտ բազմութիւն մը կը խլրտի փոշիին մէջ , արեւին տաք գգուանքէն խուսափելով : Չեմ սիրած այս պահը : Աշնան՝ ամպոտ երկնքի մը տակ այս ուղին կը լոէ , կ'ամայանայ . այս ծառերը ա՞յնքան խորհրդաւոր կը դառնան : Քանի՛ անգամամներ մենաւոր եկեր եմ շրջիլ . . . : Դեղին տերեւներ հիւծած երազներու պէս վրաս կը թափէին . ես կը վախնայի՛ բայց կը սիրէի իրերու այս յաւիտենական ան-

կումը, ես այնքա՞ն կը զգացուէի, այնքան կը յիշէի, այնքա՞ն կ'երազէի . . . : Զմրան ու գարնան ալ գրաւիչ է այս լայն ծառուղին, լրացուց նէ թախծասուն, վարանող վանկով մը :

— Զմրան ու գարնա՞ն ալ, աւելցուցի ես : Զըմրա՞ն, չէ որ ահաւասիկ բաց գերեզմանի մը կը նմանի : Ու գարնան՝ այս ուղին օրօրա՞ն կը դառնայ, չէ՞ , օրօրան՝ դալա՞ր երազներու, օրօրան կեանքի, օրօրան յարութեան . . . : Դարունը մօտ է, չէ՞ . . . :

— Դարունը մօտ կը թուի, թաղուած կեանքերու յարութիւնը մօտ կը թուի անոնց՝ որոնք չե՞ն ըզգար ժամանակի գահավիժումը, որոնց հոգին թանձր կեղեւով մը պլլուած է եւ հիւծո՞զ, հիւանդացնող յուզումներ զայն չե՞ն չարչարեր . որոնց մտածումը կո՞ւռ զրահ ունի եւ չի վիրաւորուիր անծանօթ կամ յայտնի տառապանքի նետերէն, որոնց նայուածքը միայն իրենց «ես»ին վրայ կը հանգչի ու կը հիանայ . . . : Սակայն անոնք՝ որոնք վայրկեաններու մահուան գիտակցութիւնըն ունին, որոնք իւրաքանչիւր ցնցումի գերեզմա՞ն մը փորուած կը զգան իրենց ներսը, անոնք՝ ըսէ՛, ի՞նչպէս պիտի ապրին մինչեւ զարուն . . . , մինչեւ յարութիւն . . . :

Նէ դարձեա՛լ լոեց . շա՛տ յուզուած կը թուէր . իր շեշտերուն մէջ այնքան թախիծ, այնքա՞ն յուսահատութիւն խտացած էին : Նէ՛, այդ բացառիկ այլարանութիւնը, այդ լուսատու էութիւնը հոգիով այնպէ՞ս մռայլ էր : Անձայն՝ ե՛ս ալ պատարուն ներա նախազգացումներուն ճնշող խաւարով, կ'աշխատէի պատասխան մը գտնել : Նէ ծառերը սկսեր էր գիտել . . . :

— Եւ սակայն հա՛րկ է որ տոկան, հա՛րկ է որ

ապրի՞ն մինչեւ գարուն . . . , մինչեւ վերածնունդ . . . Անոնք՝ որոնք տիեզերքի բոլոր իրողութիւններուն խորունկ գիտակցութիւնն ու ճշմարիտ տպաւորութիւնն ունին՝ հա՛րկ է որ տոկան, հա՛րկ է որ ապրին մինչեւ գարուն, սկսայ ես : Անոնց ձգտումները, անոնց գո՛րծը այս կերպ կը պահ անջեն . տպաւորուիլ ու տոկալ, տրպաւորուիլ ու ներշնչուիլ, տպաւորուիլ ու ծնիլ նո՞ր իտէալներ, նո՞ր գործեր . . . : Ի՞նչպէս, հիւանդանա՛լ ի տես տիսուր երեւոյթներու . զգացուիլ ու հիւանդանալ՝ փոխանակ ժպտելու, փոխանակ սրտազինուելու այն վսեմ գաղափարով, այն մխիթարական զգացումով թէ՝ նուիրումի ասպարէզը կը լայննա՛յ հետզհետէ, հետեւաբար մահն ու փա՛ռքն ալ աւելի մեծ ու վճիտ կ'ըլլան . . . : Այո՛, ե՛ս ալ այն համոզումը կազմած եմ թէ՝ բնութեան մէջ արձակուած ամէ՛ն սեւ ճիչ գերեզմա՛ն մը պէտք է բանայ ներաշխարհներու խորքը, սակայն գերեզման մը՝ որուն մէջ թաղուի լքումի, վատութեան զգացումը, եւ ո՛չ թէ մեր յոյսերէն, մեր կորովներէն մաս մը : Յետոյ՝ ես կը բաղձամ որ այս գերեզմաններու քով օրօրաններ ալ գտնուին . օրօրաններ՝ ուժի եւ հաւատքի . . . :

— Այո՛, ճիշդ են ըսածներդ, պատասխանեց նէ ջերմագին եւ աչքերը հպարտութեան մը բոցով արծարծուն . . . ճի՛շդ են ըսածներդ, բայց իրականութեան մէջ այնպէս չէ : Իւրաքանչի՛ւր նոր ամպ, իւրաքանչի՛ւր նոր խոչնդոտ՝ լքումի, յուսահատութեան թոյն մըն է նոյն իսկ ամենազօրաւոր նկարագիրներու համար : Դու կը ցուցնես հոգեբանական այն դրութիւնը՝ որուն մէջ պէտք են ըլլալ անհատները, սակայն պէտք է նկատել զանոնք ա՛յնպէս՝ ինչպէս որ են դրապէս : Որքա՞ն դըժ-

ուար է ոգեղէն տիեզերք մը բարեշրջել . . . : Ա՛հ, ուժի
եւ գործի հակայակա՞ն անհամեմատութիւնները . . . :

— Այդ անհամեմատութիւնները մի՛շտ պիտի գո-
յութիւն ունենան եւ աւելի մեծղի՛ չափերով, ի՛նչքան
որ տեւէ մարդկային արդի մտածելակերպն ու գործու-
նէութեան ուղղութիւնը, յարեցի ես : Երբ բանականու-
թեան եւ ընութեան օրէնքներուն միջեւ հա՛շտ, ճշգրիտ
ներդաշնակութիւն մը հաստատուի՝ այն ատեն գուցէ
բարեշրջումի ընթացքը նուազ դժուար եւ առաւել արագ
ըլլայ, ա՛յն ատեն գուցէ հաւասարութիւն մը կարելի
ըլլայ ընդունիլ չատ մը անհաւասար հակակշխոներու
մէջ . . . :

— Այո՛, այո՛, մըմնջեց նէ այնքա՞ն քաղցրօրէն,
եւ սկսաւ նայիլ աչքերուս մէջ . . . : Ներա աչքի՛ ըլլ:
Ես սկսայ գողալ ու շառագունիլ անոնց թափանցող
ճառագայթներու ազդեցութեան տակ :

— Այո՛, այո՛, դարձեալ մըմնջեց նէ ու շարու-
նակեց նայիլ ինձի . . . : Ես կ'ուզէի խուսափիլ, ծած-
կըւիլ, չայրելու համար ներանէ բխող կրակներէն : Հը-
նո՞ց, հնո՞ց գեղեցկութեան եւ րիւրեղ գաղափարա-
կանի . . . :

— Ե՛լ, ըսաւ մէկէն ցնցուելով ու ոտքի կենա-
լով, ե՛լ պտըտինք ծառուղիի երկայնքին :

Միայն այս պահուն զգացի որ նէ եղակիով կը
խօսէր հետս : Միրտս յորդեցա՞ւ անհուն բերկրանքով,
ուզեցի աղաղակիլ ներա թէ՝ շնորհակա՞լ եմ, թէ՝ եր-
ջանի՞կ եմ . . . , բայց ուժ չունէի, չունէի մանաւանդ
համարձակութիւն : Նէ ա՛յնքան մեղմ, ու այնքա՞ն իշ-
խո՞ղ էր : Ա՛հ, քո՛յը, քո՛յը, ես կը հաւատայի որ սի-
րազօդ մտերմութեան մը համար երկար տարիներու.

ճանաչողութիւն հարկ չէր, ես կը հաւատայի ու կը հաւատամ անխա՛ռն, վճիռ զգացումի, մտածումի գոյութեան՝ էակներու ներսը . . . : Դո՛ւն, քո՛յը, ահաւասիկ . . . :

— Ինչո՞ւ կը տատամսիս շարունակեց նէ զիս ապշած տեսնելով :

— Կու գամ, ահաւասի՛կ որ կու գամ, շշնջեցի ես. — Միշտ միասի՞ն, աւելցուցի գրեթէ անլսելիօրէն :

Ու պտըտեցա՞նք երկար, իրարո՞ւ մօտիկ, առանց ակնարկութիւններու, հակառակ այն զօրաւոր փոթորկումներուն՝ որոնք ո՛չ միայն զիս — ես զայն կը նկատէի — նէ՛ ալ կը չարչարէին : Ժամանակը կը սահէր, տեսայ՝ արեւմուտքը հիր գոյներու ծո՛վ մըն էր . . . Մենք կը շարունակէինք խօսակցիլ ընթացիկ կեանքի եւ մասնաւորապէս անոր զուարթ կէտերուն վրայ. կարծես պահ մը թաղե՛լ ուզէինք մեր նախկին խօսակցութեան ազդեցութիւնը : Եւ կը ժպտէինք, կը ծիծաղէինք, երկա՛ր, երկա՛ր . . .

— Քոյրի՛կ, քոյրի՛կ . . . Պզտիկ Ռաֆայէլն էր. զայն մոռցեր էինք բոլորովին :

— Երկի՞նքը, արե՞ւը, քոյրի՛կ, Անձէ՛լիքա . . . շարունակեց պոռալ ան . . .

— Անձէ՛լիքա . . . բացագանչեցի ես յանկարծ բարձրածայն : Եւ մենք բնազդաբար իրարու դարձանք, նէ՛ կարմրած ու քաղցր, ես՝ երջանիկ ու անէացած՝ այս ոիրելի՛, այս պաշտելի՛ յայտնութենէն . . .

— Անձէ՛լիքա, Անձէ՛լիքա

՚Ւ.

Ներա անունը սրտի՛ս մէջ, երեւակայութեա՞նս մէջ, աչքերո՛ւս խորը, շուրթերո՛ւս վրայ հեռացայ...: Ո՞հ, այն անհուն գգուանքը որ ես կ'ընծայէի ներա անուան. Անձէ՛լիքա...: Ո՞հ, քա՛ղցը ներդաշնակութիւն, ո՞հ, վսե՛մ երազս, Անձէ՛լիքա, ի՞նչ ժպիտ էր երբ բաժնուելու համար ձե՛ռքս կը սեղմէիր, այո, այո՛, սովորականէ ա՛յնքան խիստ ու ջերմօրէն. Ի՞նչ նայուածք, շուրթերու ի՞նչ անծանօթ թրթիու էր ունեցար երբ ես գերմարդկային ճիգով մը քեզի՛ դարձուցի բիբերո՞ նոր ժամադրութեան մը պաղատանքը շնչառութեանս մէջ զսպած: Անձէ՛լիքա, Անձէ՛լիքա, ինչպէ՞ս փախայ՝ հովի մը նման՝ երջանիկ մեղմութեամբ հեծելէն. քու իտէական էութի՛ւնդ, քու էութեանդ աննըման անունը սրտի՛ս մէջ, շուրթերո՛ւս վրայ՝ ինչպէ՞ս փախայ...: Ու ներէ՛, ներէ՛ ինծի, իմ Անձէ՛լիքաս, բոլորին ալ ըսի՛ անունդ, եւ քարերուն, եւ ծովին, եւ երկնքին, եւ խաւարին, եւ լոյսին, ըսի անունդ, ներէ՛ ինծի. ըսի՛ որպէսզի անոնք ալ պաշտեն քեզ...:

Երեք օրեր անցեր են, երեք յաւիտենականութիւննե՞ր՝ եւ ես քեզ չտեսայ դեռ. զիտե՞ս, ո՞վ զիտակէտը իմ գոյութեանս ձգտո՛ղ հիւլէներուն. Երեք օրե՞ր...:

Ի'անձրեւէ՞...: Ամպերէն հոսող մեղմ խաւարը և անձրեւին ձայնը կը լեցնին լո՞ւռ խուցս: Երեք օրեր այսպէս շարունակ. հեռո՞ւ ներանէ, այս միօրինակ երգին ու մութ ձանձրոյթին հետ: Եւ կը կաթի՛ անձրեւը անդաղրում...: Անգո՞ւթ երկինք, ինչո՞ւ կը

մոթորկիս, ինչո՞ւ կը սեւնառ, ինչո՞ւ լուսեղէն կտպոյտովդ չես ժպտիր, չես գթար իմ վրայ, ներա վրայ, մե՞ր վրայ . . . Կ'անձրեւէ՛ միշտ իւնթ հով մը դաժան ծիծաղով կը չարչարէ և ամպերը, և անձրեւը, և փակ փեղկերը: Շնչէ՛, հո՛վ, շնչէ՛, ծալքերուդ խորը ճաճանչներ ծրարած ինկի՛ր սենեակս. ահաւասի՛կ որ պատուհաններս կը բանամ. ինկի՛ր հոգիս մէջ . . . :

Կ'անձրեւէ՛. Երեք օրեր այսպէս են . . . Ես կը խեղդուի՛մ այս ճնշող, այս ճանձրախտաւոր մթնոլորտին ալքը: Ինչպէ՛ս տեսնել նէ, ինչպէ՛ս ներա մօտիկ ըլլալ. այնքա՞ն կարօտցայ: Երեք օրե՞ր . . .

Եւ կը չարչարուէի. ընկճող անհանգստութիւն մը կ'աճէր ներսս. սենեակս հետզհետէ կը նեղնար կարծես զիս սեղմելու, զիս փշրելու համար: Դուրս ծրգեցի ինքզինքս . . . հովք, անձրեւը կը զարնէին հովանոցիս, կուրծքիս, ծունկերուս. Ես կը քալէի անզգայու բոլորովին աննպատակ: Որքա՞ն, չզիտեմ. ինքզինքըս կեդրոնական նամակատան առջեւ գտայ մէկէն: Երջանիկ նախազգացում մը այրեց սիրոս. Եթէ նամակ ունենայի ներանէ . . . Հարցուցի վստահ շեշտով մը. պաշտօնեան գոց քարգ մը յանձնեց ինծի. բացի զայն յուսալից ու դողդոջուն. Անձէլիքաէ՞ն էր . . . Այսպէ՛ս սիրո՞ւն, այսպէ՛ս մեռցնող անակնկալ: Նէ կը գրէր.

«Ինկե՛րս,

«Կիրակիէն ի վեր լոյս չկայ. այնքա՞ն կ'անձրեւէ: Երբեք չմտածեցի՞ր երթալ դէպի պարտէզի լայն ծառուղին, շրջիլ հոն՝ ամպերու պաղ, տխրանուագ արցունքին ու մռայլ ստուերին տակ . . . Երբեք չփափաքեցա՞ր վերապրիլ: Ո՞հ, այնպէս տարօրինակ է . . .

Չեմ յուսար որ դադրի շուտով այս տանջո՞ղ, տամուկ, օդի մոլեգնութիւնը։ Վաղը մեզի եկուր ։ Կը ռնաս գտնել մեր տունը չէ՞...։ Քեզ մօրաքրոջս ալ կը ծանօթացնեմ։ Եկո՛ւր, կը սպասեմ։ կը խօսինք ալ ա՛յնպէս երկա՛ր, երկա՛ր...։

Անճէլիքա»

Քանի՛ անգամներ կարդացի, համբուրեցի՛ քարդը. ո՛չ մէկ խորհրդածութիւն, ո՛չ մէկ ակնարկ կը նուիրէի ներա քանի մը տարօրինակ տողերուն։ Հրաւէրի բառերն էին միայն որ կը կրկնէի ես անհոգ հպարտութեամբ մը. «Եկո՛ւր. կը սպասեմ...»։ Այո՛, այո՛, նէ՞ ալ կը տանջուի, նէ՞ ալ անհամբեր է կը տրամաբանէի ինքնիրենս՝ բոլորովին մանկօրէն։ Վա՛ղը, վաղը պիտի երթամ...։ Ու քարդը միշտ ձեռքս, զնէ շուտով տեսնելու վստահութիւնով արբշիո՛ դուրս ելայ նամակատունէն, սկսայ քալել արագ արագ, իրբեւ թէ ստիպողականութենէ մը մզուած ըլլայի, իրբեւ թէ իմ անհատականութիւնս ներկայացնող ուրիշ անձ մը կենար և ես հրաւէրի լուրը անոր յայտնելու համար փութայի։

Սենեակ մտայ յոգնած ու թրջուած։ Ինկայ աթոռի մը վրայ, փակեցի աչքերս և քաղցր, ջերմ զգացումներու հեղեղի մը ալիքներուն անձնատուր՝ սկսայ երազել։ Ահա՛ կ'երթայի, սրտատրոփ կը սեղմէի դրան կոճակը...։ Անձէլիքան իր անո՛ւշ ժափտով կ'ընդունէր զիս, ահա՛ նէ զիս իրեններուն կը ներկայացնէր, ահա՛ մենաւոր՝ կը բանայինք մեր հրաբխուած սրտերը, դո՛ւրս կը թափէինք սիրոյ ա՛յնքան կրակ.։։ Ու նորէն ու նորէն կը կրկնէի հեշտալից անրջանքս, ու կը խորնայի ծանրաբթուն վերացումիս մէջ։ Յանկարծ՝ վայրկեաններու այս երեւակայուած երջանկութիւնը ներսս տե-

սակ մը տխուր տրամադրութիւն դրաւ . ես սկսայ ամպոտիլ . ծա՞նը , լացնող անհանգստութիւն մը իջաւ էութեանս վրայ . լքումը կարծես յորձա՞նք , յորձանք ողողեց զիս : Ո՞հ , երանութենէ՝ լքում շաւիղը որքա՞ն կարճ է : Ստէպ՝ բերկրանքի զգացումները իրենց խորութեան մէջ կամ արդէն իսկ մո՛ւթ են , կամ մթութիւններ կը ծնին : Մարդկային հոգեբանութեան մէջ քանի՛ թաքուն ու անբացատրելի հակադրութիւններ կ'աճին . . . :

Եւ նորէն սկսայ կարդալ ներա քարդը . չգիտեմ լո՞յս թէ խաւա՞ր , հոգիի խաւա՞ր ռռնելու համար անկէ : Նորէն վերսկսայ , կանգ առնելով խրաքանչիւր նախադասութեան վրայ , սակայն միշտ աչքիս հանդիպեցան հետզհետէ մեծցող համեմատութիւնով , խորհրդաւորութիւնով «քեզ մօրաքրոջս ալ կը ծանօթացնեմ» խօսքերը : Մօրաքրո՞ջս , կը թոթովէի ես ապշած , ինչո՞ւ , միթէ Անձէլիքան որբուհի՞ մըն է , կարելի՞ է որ նէ որբուհի՞ մ'ըլլայ . նէ՞ , այդ հրեշտա՞կը . ներա ծընողքը ի՞նչպէս մեռան , ի՞նչպէս բաժնուած կրնան բլւալ մշտապէս . . . : Իւ չէի կրնար բնդունիլ որ Անձէլիքան որբուհի մ'ըլլար , կեանքի ճամբուն վրայ մենաւո՞ր , անտէ՞ր ծաղիկ մը . չէ՞ որ ներա իմաստութիւնը , ներա գեղեցկութիւնը ուժե՞ր են որոնք կ'ապրեցնեն . . . : Ի՞նչպէս հեռացած կրնան ըլլան ներա ծընողքը , ի՞նչպէս ներա հզօ՞ր , անմե՞ռ էութիւնը զանոնք չէ վերակենդանացուցած . . . : Ո՞հ , Անձէ՞լիքա , Անձէ՞լիքա , դուն ինծի պիտի ըսիս , դուն ինծի պիտի բացատրես ամէ՞ն բան , չէ՞ , ընկե՞րդ եմ . ո՞հ , ես լեցո՞ւն եմ , ես կը յորդի՞մ , ես լա՞լ կ'ուզեմ քեզի համար .

Յ.

Յուրաք ու մթար օր է։ Թանձր մշուչ մը կը ծածանի մթնոլորտին մէջ։ ամէն ինչ թերաստուերի մը խորլ սուզուած է։ Սենեակիս առարկաները մռայլ նայուածքով մը ինծի դարձած են։ միայն վառարանիս խո՛ւլ ձայնը, կայծերու չո՛ր ճարճատիւնը կը լսուի, միայն բոցերը՝ կարմիր ու լուսեղէն, ինծի՝ կը ժպտին։ Մշո՛ւշ, մշո՛ւշ է ներսս և դուրսը՝ տամուկ մառախուղ մը գեռ աւելի կը խտանայ։ Ես անշա՞րժ, ինչպէս ճըշմարիտ տառապանքի անդրի, կը ճչա՞մ անձայն։ քիչ անդին թռչնիկներ ճառագայթի մը բաղձանքով զեղուն կու լա՞ն, տերեւներու թաց մարմնին վրայ նստած։ Յուրաք ու մթար օ՞ր է……

Կէսօրէն քիչ վերջ՝ տխուր ու գոհ ճամբայ ինկայ Անձէլիքային երթալու համար։ Սառն հով մը կը փչէր, հոծ աղջամուղջը պաղ ճնշումով կը զարնուէր դէմքիս։ Այնքա՞ն կը փափաքէի անշարժ, մենաւոր ըլլալ երազներուս հետ։ կ'ուզէի փակել աչքերս քալած պահուս ալ։ այսպէս՝ անվրդով վերացումի մը մէջ կրնայի մնալ։ Անցայ մանուածապատ փողոցներ, պզտիկ հրապարակ մը հասայ և սկսայ նայիլ տուներու թիւերը։ — Այս պէտք է ըլլայ ըսի իւրովի, բարձր ու գեղեցիկ տան մը առջեւ կենալով։ այո՛, Անձէլիքան այսպէս էր բացատրած։ Թախծազին ներաշխարհիս խորքը հզօր սարսուռ մը հոսեցաւ։ ամպոտ տրամադրութիւններս դողալ սկսան, ես կը լսէի սրտիս թրթիռը, ա՞հ, նէ չիմանա՞ր որ ես դողդոջուն խաւա՞ր մըն եմ հի-

մա... : Ու ճնշեցի կոճակին. ոտքերու արագ և թեթեւ շշուկներ լսուեցան . դռովը բացուեցաւ մեղմիկ... :

— Անձէլիքա... ճայնեցի ես յանկարծ հիւանդագին և պաշտամունքի թափով, Անձէլիքա... և անգիտակից ու քաղցր գորովի շարժումով մը բռնեցի ներա երկու ձեռքերը... : Նէ՛, նէ դէմս էր այնքա՞ն գեղեցիկ, այնքա՞ն աննման կապտորակ, թեթեւ ըզգեստի մը մէջ՝ ուր իր կերտուած էութեան աստուածութիւնը կը ցոլար, նէ մօտիկս էր. մութ գեղձան մազերը բոլորովին արձակ, փոռւած՝ գիրգ փրփուրի նման իր ուսերուն վրայ. նէ մօտի՛կս էր, հրեշտա՞կս... :

— Եկո՛ւր, ըսաւ սանդուխներէն վեր բարձրանալով, եկո՛ւր... :

Ես այնքա՞ն բազմազան փոթորկումներու տակ ընկճուած, արբշի՛ռ ներա յանկարծակի երեւումէն, ներա բուրումնագի՛ղ քաղցրութենէն, ոկսայ հետեւիլ... : Ընդարձակ սրահ մը հասանք. հիւրասրանն ըլլալու էր.— պարզ՝ սակայն ա'յնքան գողոր ու ճաշակաւոր կերպով կահաւորուած. վարագոյրները կիսով չափ իջեցուցուած էին, մեղմանուշ ստուերի մը մէջ էլնք:

— Նստէ՛, ուրեմն ա'յսպէս... կը շշնջար նէ մեղրալից ժպիտով, ա'յսպէս... :

Ներա մըմունջներուն իրեւ պատասխան՝ իմ բոլոր խօսքս շուրթերուս դողը, աչքերուս բիւրեղ հեղո՛ւկն էր: Մէկէն սրահի ձախ կողմէն դուռ մը բացուեցաւ. Ռաֆայէլն ու կին մը միասին դուրս ելան: Նայեցայ Անձէլիքային, թեթեւ կերպով շառագունած էր. ոտքի ելայ անմիջապէս ու ամչկոտ վրդովումով մը անոնց դիմեցի:

Ա՛յ, պարոնը՝ մայրի'կ, ի՞նչ լաւ է . . . , սկսաւ պղտիկը գեղգեղանքի մը նման։ Ես կը կարմրէի, սիրալըս ա՛յնքան կը բարախէր . . . Անձէլիքան մօտեցաւ և ինծի դառնալով՝ — Մօրաքոյրս . . . մըմնջեց։ Յետոյ շուտով՝ — Մօրաքոյր, ահաւասիկ այն՝ որուն մասին կը խօսէի . . . Զգացի որ ներա ձայնը կը դողար . . . ես՝ ներքին յուզումներս զսպել ջանալով՝ սեղմեցի մօրաքըրոջ ձեռքը։

— Ուրախ եմ պարոն, սկսաւ մօրաքոյրը . ուրախ եմ ձեզ անձամբ տեսնելուս։ Անձէլիքան ձեր մասին ինծի բաւական խօսեցաւ։

— Շատ մեծ գոհունակութիւն է ինծ համար ձեզ հետ ծանօթանալ՝ կակազեցի ես պատասխանած ըլլալու համար։ Կը վախնայի յիմարութիւն մ'ըսելէ։ այնքան գժուար էր երկու բառ իրարու քով բերել այս օրինակ պարագաներու մէջ։

Տիկինը քաղցրօրէն հրաւիրեց զիս նստելու, ինքալ նստաւ և յարեց։

— Ի՞նչպէս, տուներնիս շուտ գտա՞ք։

— Այո՛, այո՛, ըսի ես. ծանօթ ու լաւ զիրքի մը մէջ կը բնակիք տիկին, և յետոյ՝ օրիորդը ա՛յնքան լաւ բացատրած էր ինծի . . . Նորէն բնազդաբար Անձէլիքային դարձայ՝ նէ կարմրած, բիբերը խոնարհած էր. ես յիմարութիւն մը ըսած ըլլալու տպաւորութիւնն ունեցայ։ Տիկինը կարծես ուշադրութիւն չէր դարձուցած վերջի խօսքերուս, որովհետեւ քիչ մը մտածկոտ երեւոյթով ըսաւ։

— Արդարեւ այս քաղքի գեղեցիկ մէկ մասին մէջ կ'ապրինք, լաւ ընտրուած է տուներնիս . . . Հիւծած հառաջանքէ մը վերջ շարունակեց. - շատ գոհ

պիտի մնայի պարոն երբ գայիք ստէպ. կը տեսնէք որ մինակ ենք զրեթէ . . . :

— Մայրի'կ, պարոնը շատ լաւ է. ան զիս կը սիրէ մայրի'կ, նորէն սկսաւ պղտիկ Ռաֆայէլը :

— Այո', այո', հրեշտակս, անիկա պիտի գայ միշտ, կը խոստանայ գալ, չէ՞ մենք մինակ ենք . . . :

Քառորդ ժամի մը չափ խօսեցանք զրեթէ զանազան խնդիրներու վրայ. Անձէլիքան քիչ կը մասնակցէր: Յանկարծ դրան զանգը զարնուեցաւ. Անձէլիքան գնաց և վերադարձաւ, քանի մը խօսք փոխանակեց ցած ձայնով՝ մօրաքրոջ հետ:

— Ներեցէ՞ք ձեզ այսպէս ձգելուս պարո՞ն, ըստ տիկինը ոտքի ելլելով. հարկ է որ պահ մը հեռանամ ստիպողական գործի մը համար:

— Ոչի՞նչ, ոչի՞նչ, տիկի՞ն թոթովեցի ես:

— Մայրի'կ ես պարոնին քով կը մնամ:

— Լա՛ւ, լաւ Թայէ'լս, ըստ տիկինը և գլխու շրժումէ մը վերջ հեռացաւ:

Պղտիկը վազեց բերաւ իր խաղալիքները. — Նայեցէ՞ք, պարոն ինչե՞ր ունիմ . . . ձայնեց: — Այո', սիրո՞ւնս, խաղցիր տեսնեմ . . . պատասխանեցի ես, և ան որահի մէկ կողմը քաշուած սկսաւ իր խաղալիքներով զբաղիլ:

Անձէլիքան նստաւ բոլորովին ինծի մօտիկ, ես փշրուած դրութեան մը մէջ ներա նայեցայ.

— Ի՞նչպէս, մօրաքրոյրս լաւ գտա՞ք ըստ յանկարծ նէ մտածկոտ ու անթափանցելի շեշտով:

— Ազնիւ տիկին մը, անշուշտ մօր մը նման . . . յարեցի ես անգութօրէն ու նայեցայ ներա: Տժգունած էր ու կը դողար. իր աչքերուն մէջ արցունքներ տեսայ, ի՞մ ալ հոգիլս ամպը պատռեցաւ . . . :

— Անձէ՛լիքա, Անձէ՛լիքա, մը մնչեցի ես պաշտառին, ըսէ՛, ըսէ՛ ինծի, ինչո՞ւ մօրաքրոջդ քով ես . . . , ինչո՞ւ մինակ էք . . . կ'աղաչեմ, ըսէ՛ ինծի . . .

Նէ սկսեր էր լալ անձայն, հո՛ն, քիչ հեռուն՝ պղտիկը ինքնիրմով գրաւուած կը թուէր :

— Ա՛յսպէս, դու կը լոե՞ս Անձէ՛լիքա, հառաչեցի նորէն :

— Լսէ՛, անձանօթ ընկերս, սկսաւ նէ յանկարծ լուռ հեծեծանքով. ես քեզի ահաւասիկ կը պատմեմ կեանքիս ա՛յնքան կարճ, ա՛յնքան եղերական առասպելը . . . : Բան մը գտած եմ քու էռւթեանդ խորը, մըտերիմ շո՛ւնչ մը, զիս ըմբռնող թրթռուն հոգի՛ մը և ահաւասիկ կը պատմեմ :

Ու նէ ընդմիջեց իր խօսքը, ծածկեց աչքերը, լոյսի՛, արցունքի այդ կապոյտ աղբիւրները, պահ մը մնաց այսպէս . . . :

— Կը յիշե՞ս ընկե՛րս, զրեթէ տարի մը առաջուան նաւային արկածը . . . վերսկսաւ նէ թախծօրէն. Կը յիշե՞ս՝ փոքր անուշագրութենէ մը, ցնորքէ մը ծնած այդ ազէտը՝ որ ա՛յնքան գերեզմաննե՛ր բացաւ սրտերու ու հողի՛ն ներսը : Այն օրը՝ մե՛նք ալ - հայրս, մայրէկս եւ ես - ա՛յսչափ էինք, պտոյտի ելանք մօտակայ կղզին . . . Ո՞հ, ո՛քան լաւ կը յիշեմ այն ցերեկը . ես ուրա՞խ, երջանի՛կ էի, ծնողքս ալ՝ որոնց միակ միիթարութիւնը կը կազմէի, ա՛յնքան գոհ էին զիս լուսաւո՞ր տեսնելով : Տեսակ մը սիրազեղ ողջագուրանքի՛ օր, ուր՝ ես կը զգալի անորոշօրէն անհունութիւնը շա՞տ մը հոգեկա՞ն կապերու և կարօտներո՞ւ, սակայն բոլորովին հեռու էի տիսո՞ւր նախազգացումներ ունենալէ .

սրտիս ու երեւակայութեանս խորը միայն երանութեան ճառագայթներու համբո՞յր ջերմութիւնը կը ըզգայի, ամպերու ո՛չ մէկ խուլ որոտում չէր ցնցած ներաշխարհս։ Մինչեւ այդ օր՝ սեւին անծանօթ, լոյսի ու երգի խենթ թիթե՞ռ մըն էի. յափշտակութիւնս կա՞րճ եղաւ թիթեռի մը կեանքին նման, տժգունեցան բովանդա՞կ երազներս, այդ օր՝ վերջին՞ը իմ անհոգ, պայծա՞ռ վերացումներուս, ո՞րբ . . . մը եղայ ես . . . :

Երեկոյեան պահուն էր՝ նա՞ւ նստանք վերագառնալու համար. խիտ բազմութիւն մը կար. Վերջալոյսի վառ գոյներուն մէջ՝ քանի մը օդանաւ շրջաններ կ'ընէին, բոլորս ալ կը դիտէինք գրեթէ անհո՞գ, գրաւած կերպով . . . Յանկարծ ճիչե՞ր ելան . . . մեր նաւը կ'ընկղմէր, ընդծովեայ մը զայն երկուքի բաժնած էր. ծով թափեցանք շատերս, ես՝ հազիւ կրցայ ճիչ մը արձակել ու ամէն ինչ կորսուեցաւ . . . :

Երբ աչքերս բացի՝ անկողնիս մէջն էի, ո՛չ մեր տան՝ այլ հո՞ս, այն սենեակը . . . Մօրաքրոջս տիսո՞ւր, հիւծած դէմքը մօտս տնսայ.՝ հայրի'կ, մայրի'կ, հեծկլտացի, ու չգիտեմ նորէ՞ն կորսուեցաւ ամէն ինչ . . .

Քիչ մը ինքզինքս վերագտնելէս ետք, ինծի ըսին որ 15 օրեր ջերմի, զառանցանքի մէջ եմ անցուցեր, ինծի ըսին որ . . . ծնողքս խեղդուեր են . . . Մօրաքրոջս ամուսինը տարի մ'առաջ մեռած էր արդէն. ես՝ անծանօթ ընկերս . . . ես՝ սգաւո՞ր, թշուառ այրիի մը տան մէջ ինքզինքս ո՞րբ ճանչցայ, մենաւոր զգացի Ահաւասի'կ, ընկե՞րս :

Եւ լոեց . դա՛րձեալ ծածկեց աչքերը իր ձեռքերով ; արձանացաւ՝ անմրմանջ : Նէ սուզի արցունքոտ փոթորի՛կ մըն էր , լուռ ալէկոծութիւն մը , անձա՛յն՝ ինչպէս շատ խորէն հոսող , անդունդներու մթին ծո՛ցը լացող ջուրերը : Նէ մե՛ծ , անլսելի հեծկլտանքն էր . . :

Լու՛ռ մնացի ես ալ . կուռ թախծութիւն մը կը խեղդեր և' սիրոս և' մտածումներս : Ի՞նչ կարելի է արտատանել կենդանի վշտի մը անհունութեան առջեւ . խօսքը՝ ա՛յնքան կեղծ , ա՛յնքան ատելի կը հնչէ հոգիի մը հուժկու , մեռցնող գալարումներուն քով : Արցունքի կաթի՛լ մը , տիսրազին սարսուռ մը՝ գուցէ անձայնօրէն մրմնջուած բառերու երկա՛ր , նուիրական շարք մըն են . չէ՞ որ իրական ապրումը ներքի՛ն է եւ մեր զգայարանքներուն վրայ միայն այդ ապրումի արտաքին արտայայտութիւնն է որ կ'երեւի : Ես մունջ մնացի ներայուզումին հանդէպ , լուեցի՛մինչև որ նէ բարձրացուց իր գլուխը , բացա՛ւ աչքերը՝ խոնաւ և անթափանցելի ամպրոպներէ չարչարուած ծովերու նման : Տեսայ՝ դեռ շրթունքները կը զողայի՛ն . . . թերեւս՝ տառապող հոգի՛ն էր որ կը թրթուար անոնց վրայ :

— Անձէ՛լիքա , սկսայ ես երկնչումով , սե՛ւ է , բոլորովին անգո՛ւթ է անցեալը . յափշտակութիւն ու պատրանք միախառնուած են հոն , յաւէրժական սուզե՞ր կան հոն , գիտե՛մ , Անձէ՛լիքա , ես ալ կը պաշտեմ զանոնք , այո՛ , սակայն ճիշտ չեմ գտներ միշտ . անոնց նայիլ . . . : Ո՞հ , այո՛ , լաւ է ունենալ նոր յոյսե՞ր , յոյզե՞ր . լա՛ւ է բաղձալ . ո՞հ , Անձէ՛լիքա , մի՛ դիտեր միշտ խաւարի կո՛յր անդունդը . . . :

— Ինչպէս, դու կ'ըղձաս որ դա՛րձեալ վարիմ վերացումներու, դարձեա՛լ յափշտակուիմ . . . : Ահ, ոչ, ո՛չ, երազէ մը արթնցայ եւ եղերական իրականութեան մը մէջ գտայ ինքզինքս. նոր երազէ մըն ալ արթննալ ահարկու պիտի ըլլայ ինծի համար . . .

— Բիրտ իրականութիւնը բոլորին հանդէալ որոշ չափով անսիրտ գտնուած է, վերսկսայ ես: Բոլո՞րն ալ վիրաւոր կամ փշրուած են: Իրականութիւնը՝ վայրենի, ոճրագործ ոյժ մըն է որ միշտ կ'ընկճէ, կը ջախշախէ. անհատն՝ իր երազներու, իր յոգնութեան արժանի վարձատրութիւնը կ'ընդունի երբ զիտէ տոկալ: Պէտք է վերանորոգե՞լ անդադրում փլուզումի ենթակայ ամէ՛ն չէնք. հիւծա՞ծ, մեռնո՞ղ երազներու շո՛ւնչ տալ: արծարծի՞լ, ծգտի՞լ, անկումի մէջ դա՛րձեալ բարձրանալ. ահա՛ւասիկ ինչ որ մարդ պարտ է ընել աշխարհի ա՛յնքան հակայորձանք ուժերուն դէմ: Ա՛յսպէս՝ անյուսահատ, ա՛յսպէս երկա՞ր հոգեվարք ունեցող անձերու մէջ միայն վսե՞մ, պաշտելի բան մը կարելի է գտնել. տիեզերքի անմահները՝ ամենէն աւելի հարուածուա՞ծ, տանջուածնե՞րն են: Եւ յետոյ՝ երազները միշտ չհ'ն տժգունիր . . . վախճաններ կան որոնք սե՞ւ աղէտներ են, կան՝ որ երանութիւններ. ինչո՞ւ տկար ըլլալ ու լքումի մը մէջ անէանալ: Աղէտը՝ հզօ՞ր է բայց մարդկային ներաշխարհ աւելի՛ աստուածային և յաղթող. տառապանքը վիթխարիօրէն հուժկո՞ւ է՝ սակայն մարդկային աննիւթական էութիւնը աւելի՛ տոկացող . . . : Ինչո՞ւ չկուիլ ուրեմն, ինչո՞ւ չստեղծել, երբ Մե՛ծ Գիտակցութիւնը, երբ հոգիի արարչագո՞րծ ուժը անպարտելի՞ է, եթէ վիժած չէ: Ինչո՞ւ, Անձէ՛լիքա:

— Լո՛ւռ, լո՛ւռ... կը շշնջար նէ:

— Ինչպէս թէ լուռ Անձէլիքա, շարունակեցի ես
... Բայ' ինծի, ծնողքդ քեզի ի՞նչ թողուց. լքո՞ւմ
թէ յիշատակ, փորձո՞ղ, սրտագինող վի՞շտ թէ յուսա-
հատութիւն: Յիշատակի մը հասցէին՝ լքումը հայիո-
յութի՞ւն է սուգը՝ անբաւական իրրեւ յարգանք, լո՛ւրջ
յոյզերով, երազով օծուն ապրումը՝ արժանի՛ պսակ...:

— Հերի՛ք, ո՞հ, հերի՛ք, լո՛ւռ... եւ այս ան-
գամ նէ բարձրածայն հեծկլտաց...:

— Քոյրի՛կ, կանչեց պղտիկ Ծաֆայէլը... որու
ձեռքէն ազմուկով վար ինկան խաղալիքները. քոյրի՛կ,
կրկնեց ու վազեց եկաւ գէպի մեզ, նստաւ մեր միջեւ,
բռնեց ներա ձեռքը եւ լացակամած կը թոթովէր,

— Քոյրի՛կ, ի՞նչ ունիս, մի՛ լար քոյրիկ...:

Անձէլիքան՝ հետզհետէ աւելի՛ կը յորգէր...: Ես
ա՛յնքան զղջացեր էի խօսելուս. ինչե՛ր չէի ըներ, միայն
թէ նէ խաղաղէր: Փոքրիկը դողղողալով ու արտաս-
ուագին ինծի դարձաւ, մէ՛յ ձեռքով ալ իմ ձեռքս
սեղմեց ու՝

— Պարո՛ն, կը կակազէր, քոյրիկը կու լայ...:

Ես յուզումիս մէջ շուարուն՝ կը ջանայի երեւա-
կայել թէ այս փոքրիկը որքա՛ն կը սիրէր նէ. անոր
գեռ բնազդական ցնցումներ կրող սիրտը ա՛յնքան սեր-
տօրէն յօդաւորուած էր ներա հետ. ան ալ սկսեր էր
լալ՝ որովհետեւ Անձէլիքան կուլար: Ու իրրեւ պատաս-
խան անոր պաղատագին վանկերուն ես կը մրմնջէի.

— Հանդարտէ՛, հանդարտէ սիրո՞ւնս, աշխարհի
մէջ բոլո՞րն ալ կուլան, բոլո՞րն ալ...:

— Բոլո՞րն ալ... բայց քոյրիկս կը սէրէ՛ զիս
բայց քոյրիկս բարի է, Պարո՞ն...:

— Այո՛, սիրունս, բարիները ամենէն շա՞տ արցունք ունին, սիրողները ամենէն շա՞տ կուլան, աշխարհն ա՛յսպէս է սիրո՞ւնս, հանդարտէ՛, հանդարտէ՛...: Եւ կ'ուզէի հանդարտեցնել զայն. ի տես վշտին, ի տես արցունքին կ'ուզէի անզօրօրէն՝ կոյրցնել անոր մանուկ սակայն ճշմարիտ կերպով տպաւորուող գիտակցութիւնը :

— Բայց քոյրիկս մի՞շտ պիտի լայ, բարիները, սիրողները մի՞շտ պիտ լան, Պարո՞ն, հարցուց դարձեալ ան :

— Ո՛չ, ո՛չ, սիրունս, քոյրիկդ արեւներ պիտի տեսնէ, իր արցունքները սրբող... բարիներն ու սիրողները օր մը պիտի դաղըի՞ն լալէ, պիտի ժպտի՞ն, պիտի երջանի՞կ ըլլան... վերջացուցի ես :

Փոքրիկը յանկարծակի ուրախութենէ մը ողողուած, արցունքը բիբերէն կախ՝ սկսաւ ձայնել.

— Քոյրի՞կ, քոյրի՞կ, մի՛ լար, մի՛ լար, երջանիկ պիտի ըլլաս... Պարոնը ըսաւ... ու բնազդական գորովալից շարժումով մը, մեր ձեռքերը դէպի իրեն քաշել սկսաւ, ա՛յնքան, մինչեւ միացո՞ւց զանոնք իր կուրծքին վրայ...:



Զ.

Շա՞տ օրեր անցան Անձէլիքային երթալէս ի վեր։ Ես այլևս իրենց տան մէկ անդամը նկատուած էի. ստէպ կը յաճախէի, կը խօսակցէինք երկա՞ր, ընտանիօրէն։ Անձէլիքայի մօրաքոյրը շատ ազնիւ կին մըն էր. կազմուածքով նիհա՞ր ու երկարահասակ, դեռ երիտասարդ էր. դէմքին վրայ տեւական թախիծ մը դըրոշմուած էր։ Ամուսնին մահէն, աղէտէն վերջ նէ իր ամբողջ ուժերը, բոլո՞ր սէրերը կեղրոնացուցեր էր իր միակ զաւկին եւ Անձէլիքային վրայ։

Նիւթապէս բարեկեցիկ էին։ Կ'ապրէին տեսակ մը կղզիացումի մէջ. անմոռանալի սուգը զիրենք բաժնած էր արտաքին շատ մը յարաբերութիւններէ։ Մենաւորութիւնը, պաղ հեգնութիւն մը աշխարհի հանդէպ՝ ամենէն յատկանշական կողմը կը կազմէր իրենց կեանքին։ Ես շատ սիրեր էի անոնց այս ապրելակերպը եւ լուրջ իմաստասիրութիւն մը գտած էի անոր մէջ։ Հաւաքական ներհայեցութեան տիպար մըն էր այս ընտանիքը . . . :

Առաջին անգամ իրենց տան մէջ մեր ունեցած խօսակցութենէն հտք՝ Անձէլիքան բաւական ժամանակ անթափանցելի մնաց, սակայն հետզհետէ սկսեր էր ըստանալ պայծառ, խաղաղ վիճակ մը։ Խո՛րապէս մը-

ոայլ՝ նէ իր բոլոր կերպերուն կ'ընծայէր այնպիսի
պարզ, լուսաւոր արտայայտութիւն մը՝ որ երազալին
գեղեցկութեան մը տպաւորութիւնը կը թողուր իմ վը-
րայ: Ներա ձայնին խորքը կար անհուն գորովներու,
խորհուրդներու մեղրահոս թրթիոը. կը ժպտէ՛ր եւ ժը-
պիտը մաքուր զանգո՞ւմն էր խաւար վիշտերու, ճա-
ռագայթող յոյզերու: Ինչ որ աւելի ուրախառիթ եւ
մխիթարական կը գտնէի սակայն, ան՝ ներա ներկայով
հետաքրքրուիլը, ըսեմ գրաւուիլն էր...: Յո՞յը, նոր
անուրջներ սկսեր էին արծարծիլ ներա սրտին, երեւա-
կայութեան ալքը. նէ սկսեր էր վերապրումի բազ-
ձանքներով շնչել, և եւս այն որոշ նախազգացումն ու-
նեցայ որ թէև նէ անցեալին միշտ վշտագի՞ն, անբու-
ժելի սարսուռով կը նայէր, սակայն վճռած էր ուղղուիլ
դէպի ապառնին՝ իր ուժերու սո՞ւրբ թռիչքով: Յաճախ
կատակով կ'ըսէի.— Անձէ՛լիքա, որքա՞ն փոխուած,
որքա՞ն նոր կը գտնեմ քեզ... նէ կը ժպտէր մեղ-
միւ եւ յետոյ շուտով մտածիստ կը գտնար. ես կը
դիտէի զինք երկա՛ր: նէ ամրող անդրաշխարհ մըն
էր, անհունութիւն մը. ես՝ բաց աչք մ'էի զայն կա-
րօտով ընդգրկող...:

Մեր յարաբերութիւնները խի՛ստ մտերիմ, ջերմ
պարզ դարձած էին, բայց ո՛չ մէկ նոր յայտնում, ո՛չ
մէկ նոր բացատրութիւն մեր զգացումներուն եւ կո-
պերուն վրայ: Ներքին յուզումներու արտաքին ամե-
նահամարձակ արտայայտութիւնները՝ զորովոտ ժպիտ
մը, նայուածք մըն էր հազիւ, ա՛յնքան աննկատելի՝
որուն տեւողութիւնը միայն մենք կընայինք զգալ ու
չափել: Ես՝ եւ՝ երկչոտ եւ՝ հպարտ էի յայտնելու հա-

մար ինքզինքս . ներանէ հեռու՝ այնքա՞ն կը յափշտակուէի , կը ծրագրէի՝ . ներա քով՝ շփոթ սնանկութիւն մըն էր որ զիս կը պատէր : Գիշերները՝ անհանգիստ , անքուն , առանց ճրագ վառելու անկողնիս մէջ նըստած ու նայուածքս ստուերահոծ միջոցին խո՞րը մուլորուն՝ կ'երազէի . . . : Այնքան տեսիլներ կուգային զիս և՝ չարչարել և՝ օրօրել հեշտօրէն . բոլորն ալ ներա շուրջ կը դառնային , բոլորին ալ մեկնակէտը և հանգըրռանը նէ՛ էր . . . : — Ահ , կը մրժնջէի միշտ , ե՞րբ պիտի լսենք իրարու , ե՞րբ պիտի լսենք . . . : — Ես կարդացեր էի ներա էութեան ալքը այն սիրելի՛ վճիռը որ նէ տուած էր ինձի հանդէպ . . . : Բայց միայն կարդա՛լ , բայց միայն զգա՛լ՝ անբաւական կը թուէր ինձի , կ'ուզէի գէթ լսել անգամ մը , լսե՛լ . . . եւ կը մեռնէի . . . ներա գորովի խօսքը կը բաւէ՛ր կեանքիս նպատակը վերջացած նկատելու համար : Զէ՞ , ես կը ձգտէի աննիւթի՞ն , իտէականի՞ն եւ Անձէլիքա սրբազան խորհրդանի՞ն է էր անոր . . . ներա համբոյրը՝ իմ շուրթերուս ու փայփայած իտէալիս միաւորու՞մն էր , վերջակէ՞տը իմ ձգտող գոյութեանս , իմ գոյութեա՞նս ձգտումին . . . : Ե՞րբ , ե՞րբ պիտի անէանայի . . . : Ու սիրո՞յ , ու արցունքներո՞ւ մէջ ներա անունը կըկնելով՝ կ'ըսպասէ՛ի անզօրօրէն . . . :

Է .

Անձէլիքան ա'յնքան մշակուած էր. Ներա իմացական կարողութիւններուն մէջ ա'յնքան հաւասարակիռ եւ ուղիղ զարգացում մը գտած էի: Նէ կը զիտէր՝ եւ իր նայուածքին հետ անմիջապէս խորա՛ւնկ, յայտնատես դատողութիւն մըն էր որ ծնունդ կ'առնէր ու կ'աճէր: Նէ ո'րքան արագ՝ ա'յնքան խորհրդաւոր էր իր յղացումներուն մէջ: Եւ ներա սի՛րտը, կորովի, վըճիտ ազնուութիւններու տաճար էր. նախազգացումները՝ յաճախ թափանցող մտածումներ էին. նէ սրտով ալ կրնար խորհիլ...: Ներա ամբողջութիւնը՝ անխառն զանգումն էր աննիւթական ուժերու որոնք կը գործէին հրաշալի ներգաշնակութեամբ: Նուրբ արուեստի մը հանճարեղ արտայայտութիւնն էր նէ իր էութեամբ, եւ ինքնին՝ արուե՛ստ մը իր ուժերու ստեղծագործող վիճակին մէջ: Մրուեստի մասին ներա ունեցած լայն ու ճշմարիտ հասկացողութեան ազրիւրը զարգացումի մէջ փնտռելէ աւելի իր բնածին անհատին խորքը կը գնէի. ճաշակը որ ունէր, կերպով մը փայլուն բացատրութիւնն էր իր կերտուած գոյութեան: Մեր խօսակցութիւններէն մէկ քանին գեղարուեստի նուիրուած էին: Նէ սիրահա՛ր մըն էր, կը խօսէր ջե՛րմ ու եռանդագին: Հիացումի հեղեղներ կը հոսէին ներա հոգիէն երբ մանաւանդ իտալական գեղարուեստի մասին էր որ կը գառնար նիւթը: — Թողունք մէկ կողմ կ'ըսէր նէ,

այն մեծ հրէշները որոնք ո՛չ միայն պիտի տեւեն, այլ մշտապէս պիտի ձնշեն, պիտի ստրկացնեն իրենց գասական անհունութեամբ նորերու ընդհատ ներշընչումները . . . : Թողունք մէկ կողմ Տանգէն ու Ռաֆայէլը, Միքէլ Անձէլոն ու Վէրտին, Լէոբարտին ու Թիգիանօն . թողունք այս բոլորը . հոստեղի երկինքը ինքնին աննման արուեստագէտ մըն է իր խենթ քմահաճոյքներով : Մարդկային հոգիին մէջ ո՛րքան բանառեղծութիւններ կը գտնուին՝ այդ բոլորը այս երկնքի մէկ անհոգ քմայքին մէջ կարելի է տեսնել : Դիտե՞ր ես երբեք, ամպերու, ճառագայթի ու կապոյտի միախառնումը այս հորիզոնին վրայ՝ հանճարագեղ նկա՞ր մըն է . . . : Նոյն կերպով կարելի է խօսիլ հողին, զարդարուն բլուրներու, լեռներու մասին : Դաշտանկարներ կան որոնք գերազանց ու իրական գեղարուեատը կը ներկայացնեն, հանճարներու անգրանի՞կ ներշնչումը, տիպա՞րը, կատարելութի՞ւնը : Հա՛պա ծո՞վը՝ որ կուգայ լրացնել այս գո՞ղտը գաշնակութիւնը ու կազմել երլորդութիւն մը Երկնքին ու հողին հետ : Տարօրինակ պիտի չըլլայ եթէ բուեմ թէ, այն հսկայ հանճարները ցեղէն աւելի՝ երկրի՞ն, քնութեա՞ն ծնունդն են . . . :

Եւ նէ հետզհետէ աւելի յուզուած՝ կը սկսէր խօսիլ զանազան խորհրդածութիւններով՝ զլուխ-գործոցներու վրայ : Ես կը հետեւէի և կը մասնակցէի անկեղծ հաճոյքով ներա բոլո՞ր յափշտակումներուն : Ա՛յսպէս, նէ բացատրուելու առիթը կ'ունենար, կը յորդէր իր բովանդակ կորովներով ու սէրերով : Ա՛յնքան գեղեցի՞կ էր նէ, իր ամբողջ կազմին, իր ուժերուն մէջ սէ՞ր մըն էր :

Աէր մը՝ խորհրդանիշ սրբաղա՞ն մաքրութեան, սէ՛ր մը՝
հզօր արտայայտութիւն անծանօ՞թ գեղեցկութիւններու,
սէ՛ր մը՝ որ անխախտ հաւատք մըն է, որ անհուն աս-
տուածութի՞ւն մըն է... Անձէլիքան ա՛յսպէս էր. եւ
ես՝ պաշտամունքի հրդեհը ներսս աւելի ու աւելի ար-
ծարծելէն՝ միշտ կ'ուզէի ներա մօտ լլլալ. բաժանումի
գաղափարը, հեռացումի ամենափոքր զգացում մը ին-
ծի գերեզմա՞նը կը ցուցնէր....

Մարտի առաջին շաբթուան կիրակին էր, պայ-
ծա՞ռ օր մը։ Կանխաղիր որոշման մը համաձայն՝ ա-
ռաւօտուն միասին այցելելու գացինք քաղաքին ակա-
պեմիան, մեծղի՛ չէնք մը հարուստ իր պարունակու-
թիւնով։ Ներս մտանք ու լո՞ւռ՝ սկսանք բարձրա-
նալ քարէ ոլորուող սանդուխէն որուն մէկ կողմը՝
իրար մէ որոշ հեռաւորութեամբ զետեղուած էին մար-
մարեայ արձաններ, մե՛րկ և գեղեցիկ՝ ինչպէս իրենց
դիցաբանական խորհուրդը։ Հասանք նրբուղի մը որուն
երկու կողմը սենեակներ ալ կը բացուէին։ Սկսանք դի-
տել. առաջին առթիւ հանդիպեցանք նկարի մը որ
«Երուսաղէմ Ազատեալ»ի մէջ նկարագրուած կախար-
դական պարտէզը կը ներկայացնէր։ Մերկ ու հեշտին՝
ինչպէս իրենց սէրը, արբշի՛ռ պարտէզի բուրումնաւէ՛տ
քաղցրութենէն, արբշի՛ռ իրարմով, Հոխնալդոս ու Ար-
միդա նստած էին. քիչ հեռուն՝ մացառներու խորը
պահուած երկու ասպետներու սաղաւարտները կ'երե-
ւային.... Պատկերը բաւական յաջող էր գոյներու եւ
կը քերու համապատասխան ներդաշնակութիւնով։ Հետ-
քհետէ անցանք ընտանի եւ հովուական տեսարաննե-

ըու առջեւէն, որոնք պարզ ու արեւով էին օծուն։ Դիցաբանական նկարները ընդհանրապէս լաւ էին։ Վառ ու ցնցող ներկերով լեցուն էր «Փրօզէրփինայի» Յափրշտակումը»։ Կը տեսնուէր Պզուտոնի ահաւո՞ր ինքնութիւնը որ կրքերէ հրաբխուած աչքերով՝ Արամազդի գուստը իր թեւերուն մէջ առած կ'երթար դէպի մութին ծոցը փայլող հրեղէն կառքը, մանուկէ մը առաջնորդուած...։ Յետոյ մտանք քովիտի սենեակը՝ ուր կեցած նկարներէն ամննէն աչքառուն Ս. Ճիրոլամօի տիպարն էր։ Քարայրի մը մուտքին առջեւ նոտած է մերկ ու կմախացած սուրբը, զրկումի ու ինքնակամ տանջանքի ճշմարի՛տ արտայայտութիւն։ Շուրջը գետնի վրայ ինկած են գրքերը՝ որոնց ներսը ան միսիթարութեան ու հաւատքի անխախտ հիմք գտած է։ Գրքերու մօտիկ՝ մեռելի մը գանկը կայ որ խո՞ր և պարապ աչքերով կը նայի՛ անգագրում...։ Քիչ հեռու՝ ծովը կ'երգէ՛ ափերուն զարնուելով։ սուրբը արմկած՝ իր միստիք վերացումներուն հետ է...։

— Շա՛տ կենդանի, շա՛տ տաք է այս նկարը իրեւ խորհուրդ ու իրականութիւն, չէ՞, շշնջաց մէկէն Անձէլիքան որ գրեթէ լուռ էր մինչեւ այն ատեն։

— Այո՛, պատասխանեցի ես, մռայլ սակայն ճշմարիտ տեսիլն է կեանքի մէկ կողմին...։

— Ինչպէ՞ս թէ կեանքի մէկ կողմին, ըստ նէ, ամբողջ կեանքի՛ն տեսիլն է։ Զէ՞, ահաւասիկ մութքարայրը, մո՞ւթ ինչպէս աշխարհը՝ որ հեռուներէն միայն կ'ընդունի լուսաւորող ճառագայթներ...։ Զէ՞, ահաւասիկ կապոյտ ծովը, խորհրդանիշ կապոյտ երազ-

ներու , որ կ'երգէ , կուլա՞յ ու միշտ կը փշրուի ափերուն՝ ինչպէս երազները կը մոխրանա՞ն , կը ցնդի՞ն իրենք իրենց . . . Զէ՞ , ահաւասիկ մեռելի մը չոր գանկը , մահուա՞ն , ոչնչութեա՞ն ուրուականը . ահաւասիկ գրքեր , ուժե՞ր այսինքն՝ որոնք պահ մը կը քաջալերեն հոգին , կը մղեն , կը շարժե՞ն եւ յետոյ դաւաճանօրէն կը լքե՞ն գայն . . . Ահաւասիկ վերջապէս մարդը՝ այդ բոլորի՞ն նայող , այդ բոլորը ընդգրկող՝ որ սակայն շուտով կը ջախջախուի անոնց վիթխարի ճընշումին ու անգթութիւններուն տակ . . . ահաւասիկ մարդը՝ որ հիւծած ու շփոթ , միայն տառապանքի իրական աւերումով ահաւոր՝ կը սպասէ՞ . . . , անշուշտ գերեզմանի՞ մը . . . Զե՞ս հաւատար որ բովանդակ կեանքին տեսի՞լն է աս , վերջացուց նէ կերկերածայն :

Ես՝ իրեւ ամբողջ պատասխան պատկերին ու ներա նայեցայ , — անցնի նք . . . մըմնջեցի : Եւ փոթորկոտ , եւ լո՛ւռ դիտելով՝ միեւնոյն նրբանցքէն հասանք ընդարձակ սրահ մը՝ մեծածաւալ նկարներով զարդարուած՝ որոնց մեծագոյն մասը աւետարանէն քաղուած զրուազնիր էին . կար նոյնպէս հոկա՞յ գաճէ արձան մը , յաջող մարմնաւորում կիսաստուածներու ուժին : Քովի սրահն ալ մեծղի արտաղրութիւններու յատկացուած էր . մուտքի կողմը կեցանք խաչուած Յիսուսի մ'առջեւ : Դարձայ Անձէլիքային՝ տժգունած էր , շուրթերը մեղմիւ կը յուզուէին . . . իյաչուա՞ծ Յիսուս . . . , արդեօք չէ՞ր մտածեր նէ մեր առաջին տարօրինակ տեսութեան , մեր արագ իրերահասկացողութեան . . . , մեր քա՞րղին . . . Ես տարուեցա՞յ իսկոյն դեռ խիստ մօտիկ անցեալով , յափշտակուեցա՞յ . . . , և հզօր իրականութեան մը հրաբուխը ներսս աւելի ահարկուօրէ՞ն

պայթեցաւ : Գեղարուեստի տաճարին մէջ ես հուրքոտ
երազնե՞ր ալ կ'ապրէի , երազնե՞ր որոնք իմ «ես»իս
շորջ կը դառնային : Զնշմարեցի որ նէ անցե՞ր էր , հասայ ,
միացայ ներա , նէ դարձաւ ինծի ու մելամաղձո՞տ ,
անհունօրէ՞ն քաղցր՝ ժպտեցաւ . . . : Ես՝ այլես չըուած
ու անհոգ կերպով կը դիտէի բոլոր այն աշխատութիւն-
ները՝ որոնք իրենց հնութեամբ , իրենց դասական ար-
ուեստի մեծ արժէքով գլուխ - գործոցներ կրնալին հա-
մարոիլ : Թիցիանօի նկարներուն դեռ չէինք հանդի-
պած , անոնց վառ ու հանճարեղ գոյներու ճառագայ-
թումն իսկ չէի ուզեր տեսնել : Կեանքի մէջ այնպիսի
վայրկեաններ կան՝ որոնց կախարդանքէն կարելի չէ
ազատիլ հանճարներու հրապոյրովն ալ . . . : Շուտով
ուրիշ եւ աւելի ցած սրահ մ'իջանք : Անմիջապէս աջ
կողմը՝ Անձէլիքան կանգ առաւ մեծաղիլ պատկերի
մը առջեւ . ե՞ս ալ բնազդաբար ներա հետեւեցայ :
Նայեցայ . . . արիւն , կախուած մարմիննե՞ր . . . , իսա-
չե՞ր կալին . . . : Ու բիբե՞րս , և ուժերուս աչքերը բաց-
ուեցա՞ն տակաւ . . . , նայեցա՞յ երկար . . . Անձէլիքան
անշամբէր . . . :

Նկարը՝ Վեհթթօրէ Քարփաչչիւօին էր, անուանուած՝ «Ալյարատի Տառը Հաղար իյաչուածները»:

— Երթանք, վերտպառնանք . . . թոթովեց յանկարծ նէ:

— *bpbw'vq . . . qvqvbgv* *bu:*

Կէսօրին՝ արեւը բաւական տաքցեր էր։ Հանրա-
յին պարտէցի կից դաշտին մէջ՝ ուր աղմկոտ բազմու-

թիւն մը կը շրջագայէր և ֆութ-պօլի ու այլ խաղերու խումբեր զբաղած էին, Անձէլիքան եւ ես կը քալէինք ծառուղիէ մը որ լերկ ու տխուր էր, իր ձմրան երեւոյթով։ Հուռ էինք. սակայն, մեր ներաշխարհներուն մըրիկները ուժգին կը խօսէին։ Տակաւ առ տակաւ հեռացանք ամբոխէն, ձայները սկսան նուաղիլ. մենք գրեթէ մենաւոր էինք, քիչ հեռուն՝ ծովը կար՝ կապոյտ ու խաղաղ, կային քանի մը հանգչող առագաստանաւեր և կղզիները՝ որոնք լուսաւո՞ր, մեղմ մշուշի մը ընդմէջէն կը թարթէին։ Բնութեան այս քա՛ղցը երեւոյթով, առաւօտեան յուզումներով ես նորէն յորդեցայ, մանաւանդ նէ, մօտի՛կս էր. ձգտո՞ւմս, Անձէ՛լիքաս . . . :

— Այրարա՞տ . . . , մըմնջեց մէկէն նէ։

— Ի՞նչպէս, ի՞նչ անուն է որ կ'արտաբերես, կակաղեցի ես դողալէն . . . :

— Այն անունը՝ որ դուն արտաբերեցիր, բայսանչեցի՛ր պատկերին առջեւ . . . Այրարա՞տ . . . :

— Ինչպէս թէ ես, յարեցի ապշած, ես լո՞ւռ էի, ես չխօսեցայ պատկերին առջեւ . . .

— Դո՞ւ լուռ չէիր, դու կը խօսէի՛ր պատկերին առջեւ . . . Դէ՛հ, մի՛ ապշիր այդպէս. դու պատկերին առջեւ ամբողջ էռոթիւնովդ ձա՛յն մըն էիր, կոծող արցո՞ւնք մըն էիր, ընդվզումի դողով պատարուն հոգի՛ մըն էիր. ա՛հ չե՞ս լիշեր . . . աչքերուդ մէջ խաչուածներու արիւնն ու վի՛շտը կար, շուրթերուդ վրայ պատմութիւն մը կար, թրթոս՞ւն պատմութիւն մը . . . Այրարա՞տ . . . :

— Ի՞նչպէս, ի՞նչպէս, կը կրկնէի ես զրեթէ հեծեծագին . . . :

— Ա՞հ, կը տատամսի՞ս ինծի ըսելու թէ՝ ինչո՞ւ քեզ փոթորկեց երկու ամպահամբոյր ծառերու հետըզհետէ իրար միացող ճիւղերուն վրայ բազմած այդ առկա՞խ լեռը . . . : Կը շփոթի՞ս վերջիշելու թէ՝ ինչո՞ւ այդ լերան գագաթին ա'յնքան խաչե՛ր կան, ա'յնքան խաչուածներ . . . : Ինչո՞ւ այդ անհունօրէն վիթխարի ծառերու բոլոր ճիւղերէն արիւնչաղա՞խ, բզկտուած դիակնե՛ր կախուած են: Կ'երկնչի՞ս պատմելու թէ ինչո՞ւ ա'յնքան կոյսեր կոճղերո՞ւ գամուած են. որո՞նք են այդ թշուառները . . . , որո՞նք են այդ փաթթոցաւոր, հետիուն ու ձիաւոր դահիճները որ գեռ կը չարչարեն, գեռ բազմաթիւ նորեր խաչելո՞ւ զբաղած են . . . : Այրարա՞տ . . . , չի՞ս յիշեր, այնպէ՞ս կը հնչէիր . . . , իրբեւ ան հարազատ կեանքիդ վէպին խորագի՛րը ըլլար . . . : Չի՞ս ուզեր ըսել ինծ . . . :

Ես անէացե՛ր էի բոլորովին. ա'յնքան հակահոսանք յործանքներ իրենց մոլեգին օրօրումով զիս խեղդե՛ր էին: Ներա վերջին խօսքերը, «Այրարա՞տ . . . իրբեւ թէ հարազատ կեանքիդ վէպին խորագի՛րը ըլլար . . . » զիս ցնցեցի՞ն. իսկոյն զգացի որ նէ զիս դիտած էր պատկերին առջեւ և հիմա թէեւ ջերմի մը մէջէն կը խօսէր՝ սակայն զառանցանքի մը չէին նըմաներ իր ըսածները:

— Անձէ՛լիքա, սկսայ ես կողկողագին, ինչո՞ւ ա'յնքան խո՛ր կը տեսնես, ինչո՞ւ ա'յնպէս կը դիտես, ինչո՞ւ չես խարուիր . . . : Այրարա՞տ, վերտառութիւնը՝ ո՛չ միայն իմ այլ ցեղի՞ս վէպին . . . : Այրարա՞տ, հսկայարե՛րձ, անհո՞ւն Գողգոթա՞ որուն վրայ խաչուածները հաղարնե՛ր էին եւ անյիշատա՞կ, անյարութիւն մընացին. որուն վրայ խաչուածները անմեղնե՛ր էին ու

Երենց էութիւններու խորքը կը կրէին լոյսի՞ն, իտէտ-
լին քարոզը . . . : Այրարա՞տ, այս' Անձէլիքա, Այրա-
րա՞տ, խորագի՞րը իմ մորթուած ցեղիս եղերակա՞ն
առասպելին, յաւէրժական վկան մեր այլաբանակա՞ն
գոյութեան . . . : Կը հարցնես թէ ինչո՞ւ կը հնչէի այն-
պէս, ո՞հ, այս', հայրենի լեռն է ան, հայրենի հրա-
բութիւր՝ որուն այժմեան պաղած կողերուն վրայ իսկ
կը տեսնուին դեռ՝ զո՞ռ ցնցումներու աջնջելի՞նշաննե-
րը : Այրարա՞տ, հայ կեանքի և՛ Գողգոթան, և՛ յու-
սատո՞ւ ուղղեցոյցը . . . :

Պահ մը մունջ մնացի բոլոր բառերը շուրթե-
րուն վրայ խուլ հեծկլտանքի մը մէջէն կու գալին : Յի-
շատակնե՞ր, պատմութի՞ւն մը, «Ես»էս զուրս երազած
ապառնի կեա՞նքս էր որ կը խլբտէր ներսս հզօ՞ր ու
արգար . . . : Ակսեր էի խօսիլ և հաւանաբար պիտի
հասնէի հոն՝ ուր զոհաբերելիք ուժե՞րս կը ձգտին . . . :
Անձէլիքային համար այլ անձանօթ մը պիտի չըլլայի
. . . : Եւ շարունակեցի լուռ մնալ՝ կեղրսնանալու, ամ-
փոփուելու ուժգին պէտքով : Նէ՛ ալ մտածկու ու տը-
խուր էր, միայն զէմքին վրայ հաստա՞տ ու երանօրէն
գոհունակ տպաւորաթեան մը ճառագայթը կար . . . :
Արդէն ամբոխէն ու աղմուկէն հեռացեր էինք . մեր
ետեւը կային մացարներու խիտ շարքեր, առջեւնիս
ծո՞վն էր : Նստանք տակաւին խոնաւ կանաչին վրայ,
անձա՞յն, իրարու բոլորովի՞ն մօտիկ : Յանկարծ մեղմ
ու հեշտին վանկ մը լսուեցաւ, ետ զարձանք՝ երկու
ծիտեր էին . . . , մէկը՝ աւելի նրբին, իր մութ թաւըշ-
եայ թեւերը բացած ճշալով կը խուսափէր միւսէն՝ որ
ուժգին ձայնով մը կը սուրար անոր ետեւէն, կը հե-

տապնդեր զայն։ Գուցէ երկու սիրահար ծխտեր էին որոնք իրարու փարելէ առաջ, իրենց սեռային բնագդի օրէնքներուն կը հետեւէին . . . : Անձէլիքան ուշադիր նայեցաւ այս տեսարանին ու մէկէն ինձի դարձած՝

— Շարունակէ՛, ըստ . ինչո՞ւ լռեցիր . միայն այդչա՞փ պիտի խօսէիր, ցեղիդ ոգին ներսդ միայն այդքա՞ն բառ դրաւ, այդքա՞ն ներշնչում . . . :

— Կ'ուզես որ խօսիմ, Անձէ՛լիքա, բայց ի՞նչ, դու արդէն դիտեցիր Քարփաչչիօի նկարը . երեւակայէ՛ որ անիկա միայն տժգոյն մանրապատկերն է այն արիւնի, մահուան կեանքին որ իմ ցեղս ապրած է։ Տասըհազարներ չե՞ն խաչուածները . անհամար հազար գիտեկներ կան որոնց խաչը, որոնց տառապան քը զարհուրանքի սահմանները կ'անցնի։ Տեսար չէ՞ այն դահճները, քարբարոսներու աւերո՞ղ մըրիկը որ շատ անգամնե՞ր անցաւ հայ հանճարին, հայ կեանքի՞ն վրայէն, հին կմախքները չարչարեց իրենց փոսերուն մէջ եւ նոր գերեզմաններ պեղեց նոր զոհերու։ Անցա՞ն ա'յսպէս, եւ կ'անցնին նոր ու աւելի մահացնո՞ղ ամպրոպներ . մենք զեռ կը մնանք, քիչ՝ սակայն տոկացող, տնտեսապէս թերեւս ստրուկ, բայց սրտո՞վ, բայց լղեղո՞վ, բայց քաղաքակրթութեամբ իշխո՞ղ եւ հպարտ։ Անձէ՛լիքա, երբեք չէի՞ր մտածած որ հոն, հեռու՞ն, արեւելքի մըթին ծոցը ինքնիրմով արծարծող ա'զգ մը կայ, օճա՞խ մը՝ դարերու կեանքով բեռնաւոր, որ չ'ուզեր մարիլ վասնզի զեռ ամբողջովին չէ՛ բռնկած, չէ՛ փայլած . . . Երբեք չէի՞ր մտածած կըակին ընդլզումն ու կոիւը՝

բոլոր մարող ազդակներուն դէմ...։ Դարե՛ր ու դարե՛ր
իմ ցեղս այդպէ՛ս է եղեք....

— Այդպէ՛ս...։ Կրկնեց նէ դողդոջուն ու երազ-
կոտ. այդպէ՛ս...։ Եւ ահաւասիկ որ կ'ապրի ու կը
յաղթէ չէ՞, ահաւասիկ որ արշալոյսներու հու՛րը կը
խլէ....

— Ո՞հ այո՛, հո՛ւրը...։ Ցեղն իր կայծերը
դո՛ւրս կը դրկէ, դէպ ի օտա՞ր հեռուները՝ յետոյ զա-
նոնք իբրև արծարծուն բո՛ց ընդունելու։ Անձէ՛լիքա,
քանինե՛ր հիմա ա՛յսպէս բաժնուած են իրենց հարազատ
սիրելիներէն, քանինե՛ր, որոնց սրտազինող միսիթա-
րանքը միայն ապառնի լուսաւո՞ր ծաղկումին, ապառ-
նի հրեղէ՞ն փողփողումին գաղափարն է։ Գիտե՞ս, ո՛ր-
քան բաներ գեռ հին կեղեւի մը մէջ են.... չկա՛յ
տակաւին մտածումի ու գործունէութեան անկե՛ղծ ներ-
դաշնակութիւնը, չկա՛յ միջոցը, չկա՛յ մանաւանդ
այն մե՛ծ շարժումը որ նոր հորիզոննե՛ր կը բանայ, որ
նոր տիեզե՛րք կը ստեղծէ....

— Նո՞ր հորիզոններ. նոր տիեզերք, կրկնեց նէ
ուշաղիրօրէն յափշտակուած։

— Այո՛, նոր հորիզոններ, նո՞ր տիեզերք պէտք
է ստեղծել ամէնուրեք. մանաւանդ հո՞ն՝ ուր թշուա-
ռութիւնն ու մութը զօրաւո՞ր են.... Ա՛հ, քանի՛
երազեր, քանի՛ պաշտեր եմ ամբոխը, անոր միշտ
յուզո՛ւն, ալեկոծ ծոցը՝ ուր կարելի է լուսածոր փո-
թորիկներու սե՞րմը ցանել.... Անհատէն դուրս՝ այդ
կետնքը միթէ վսեմ չէ՞, Անձէ՛լիքա։ Հեռո՞ւ բոլորէն՝
ինչ որ հայրենի ու մտերի՛մ է, հեռու ու մենաւոր,

Կ'ըղձամ որ ամբողջ ուսումներս, բոլոր՝ ձգտումներս՝
ուժի՞ փոխարկուին իմ ներսս, ուժի՞, արարչագոր'ծ ու
վիթխարի. կ'ըղձամ որ այդ ուժն իր կարգին՝ նուի-
քո՞ւմ, սէ՞ր դառնայ . . . :

— Աիրելիս . . . իսկոյն մը մնշեց նէ :

— Անձէլի՞քաս . . .

Ու մեր մօտիկ միեւնոյն ծիտերու ճիչը նորէն
չսուեցաւ. ճիչ՝ յոգնութեան եւ գորովի. անոնք իրենց
թեւերը հեշտին թափահարելով՝ կը համբուրուէին. . .
մեղմ հով մը այս պահուն աւելի անո՞ւշ փչեց, ալիք-
ները աւելի քա՞ղցը մը մունջով ափերուն զարնուեցան.
մենք դողացի՞նք . . . , աւելի՛ սեղմուեցանք իրարու-
եւ կրակէ, եւ արցունքէ անհո՞ւն ողջագուրումի մը
մէջ մեր սպասումներուն կարօ՞տը հեծկլտացի՞նք, մեր
այլեւս անքաժան ներաշխարհներուն ո՞ւխտը կնքեցի՞նք :

* * * * *



Ը.

Քանի՛ օրեր անցան . . . ես յոգնած ու մենաւոր իմ խուցիս մէջ . . . ներա համբոյրը չուրթերուս վը- րայ, հոգիիս խորը գգուելէն՝ թափառեցա՛յ երկար, թափառեցա՛յ աստանդական՝ երգող ու լացող հովի՛ մը նման՝ որ իր խենթ հոսանքին ներսը ա՛յնքան անհուն խաղաղութիւններ ու մրրիկներ կը կրէ. թա- փառեցայ, իբրև ոգի՛ ծաւի ալիքներուն եւ ճերմակ լոյսի՛ն զարնուելէն, հողին եւ երկնքին հպելէն . . . Ո՛հ, քանի՛ երանական է ունենալ էռթեան ծոցը՝ խտէ- ալին արարչագո՛րծ համբոյրը . . . Անձէ՛լիքաս, ո՛րքան աստուածութիւն կար շուրթերէդ հոսող հոգիիդ ալքը, որ՛քան կրակ՝ զիս անմարելի հրդեհի մը փոխարկելու համար: Քանի՛ օրեր ես իրրեւ անմարմին կայութիւն սարսռացի՛, տարածուեցայ անջրպետի անհունութեան մէջ քու համբոյրիդ մե՛զը ծծելու, Անձէ՛լիքաս, ծծելու աստղերէ՞ն՝ ճերմակ ու թրթուուն, անծայր կապոյտէն՝ խորո՞ւնկ ու երազային, ամալէն եւ ճա- ռագայթէն, ջուրէ՞ն եւ հողէն, քու' համբոյրդ՝ Անձէ՛- լիքաս . . . :

Քանի՛ օրեր անցան . . . ես՝ յոգնած ու մենաւո՛ր նստեր եմ հիմա սենեակիս կիսաստուերին մէջ: Տեն- դուռ նայուածքս մտածումի մը հանգոյն կը սուզի շրջակայ բոլոր առարկաներուն ներոը, անոնք կարծես ինձի դարձած են ու կը ժպտին, կը ժպտին շուրթե՞րս

դիտելէն . միթէ անոնց վրայ դեռ չա՞րծարծիր մոլեգին հուրը ներա՛ համբոյրին... : Եւ քա՛զը վերացումի մը մէջ՝ ահա սի՛րտս , ահա ըղեղս բաց աչքե՛ր կը դառնան . կը տեսնեմ Անձէլիքան որ լոյսերով պարուրուած ինծի՛ կը մօտենայ . կը տեսնեմ ներա համբոյրը որ կը հոսի ջերմ ու լոյծ ճաճանչի մը նման եւ կ'ոռոգէ աւե՛րը իմ ներաշխարհիս... : Ո՞հ , ծաղկազարդն ի՞նչ հզօր է հիմա... ներա համբոյրէն ծնած դրախտը ի՞նչ գողտը է ներսս... : Բութեան շուշաններու բաժակներ , արիւնագեղ , այրող կակաչներ ահաւասիկ , ինչպէ՞ս կը թրթուան , ինչպէ՞ս կ'երգեն՝ սիրոյս խնկահով շնչումին տակ : Անձէ՛լիքաս , համբոյրդ ո՛րքան արգաւանդ էր , համբոյրդ՝ դրա՛խտը ծաղկեցուց իմ էութեանս մոխիրներուն վրայ....

Թանի՛ օրեր անցան... դեռ կը տեւէ՛ , պիտի տեւէ՛ յաւէրժօրէն ներա համբոյրը : Ո՞հ , մեռած ուժերըս իրենց անակնկալ զարթնումին մէջ ինչպէ՞ս կը թրթուան... մեր ողջագուրանքը՝ գորովի սու՛րբ պսակ , քանի՛ անծանօթ յոյզեր երկնեց....:

Որ՛քան օրեր անցան... , ես մենաւոր նստե՛ր եմ : Հո՞ն , հեռուն վճիտ երկնքին վրայ երեկոյեան ըստուերները կ'աճի՞ն տակաւ , կ'առկախին քիչ առ քիչ եւ կը հոսին մեղմիկ՝ լու՛ռ խուցէս ներս ուր ամէն ինչ կը սկսի գունատիլ : Մթնշաղին ծոցը ո՛րքան քաղցը է սիրազեղ երազանքը , վերացումներու երանայի՞ն հեշտանքը.... : Ու միշտ կը ստուերոտի՛ սենեակս , ժպտուն առարկաները մշուշ կը հագնին , ի զո՞ւր կը փնտռեմ անոնց

անձա՞յն ու անկեղծ մտերմութիւնը . . . : Ահա աստղե՞րը՝ սպիտակ և վասվառ, կոկոններու նման կը սկսին բացուիլ բոյլ բոյլ, հատ հատ: Ահա ճրագները մերթ հիւծած ու դալկահար, մերթ շէկ ու փողփողուն կը սկսին նայիլ ամէն կողմէն: Ահա կը հասնի քայլերու խո՛ւլ աղմուկը, աշխատանքէ վերադարձի երգի մը նման կը հնչէ ան . . . : Սիրելի՛ պահ ուր ես դուրս կը նետուէի իմ այրումներուս յարածուն բոցերը տարտղնելու . . . , ուր իմ տանջող տեսիլներով, փոթորկող ըղեղս քիչ մը կը խաղաղէր ինչպէս ափին փշրուած ալիքը՝ որ յետոյ նոր յորձանքներ կը ծնի սակայն: Սիրելի՛ պահ . . . , ուր իմ հոգիս գիշերներով յղի անդունդի մը պէս խաղաղութեան ճրագո՛վ կը լուսաւորուէր, ուր ես խաչուած Յիսուսի՝ մը նայեցայ . . . , ուր՝ Անձէլիքա՛ս տեսայ . . . : Եւ նորէ՞ն խառնուեցաւ անրջանքիս թելը . . . մու՞թ է. աստղերը, ճրագները հեռուէ՞ն միայն կը նային . . . : Սիրելի՛ պահ . . . , մեռնելո՞ւ պահ . . . : Ու անգիտակից՝ խարխափելէն դուրս ելայ . . . չէ՞, ճրագները վառիլ սկսեր էին, վարսամներ՝ իրենց քողը կը պատռէին, սիրելի՛ պահ էր . . . : Սկսայ յառաջանալ անհամաչափ քայլերով. ո՛րքան բազմութիւն: Ահաւասիկ գէմքե՛ր, մոայլ, ոսկրո՞ւտ ու կարծը որոնք անարդար յոդնութեան մը դրոշմն ունին՝ իրենց վրայ, որոնք կենդանի անէծքի մը կը նմանին՝ կայծակնակուռ ու վրիժառու . . . :

Ո՛րքան են անցորդները . . . ե՛ւ մաղձոտ գործաւորներ, ե՛ւ գոհ ու ժպտուն շրջագայողներ, ե՛ւ սաեղերականօրէն զուարթ, աղմկայոյզ գենեմոլները՝ որոնք չե՞ն տեսներ, որոնք քալել չեն զիտեր. . . : Է՞յ, եղ-

բայրնե՛ր, ախտն ու տառապանքի այլասեռումը
ինչո՞ւ աւելի հզօր է ձեր մէջ քան թէ սէրը... էյ,
թշուա՛ռ եղբայրներ, ինչո՞ւ կ'ուզէք ինքնամոռա-
ցութեան մը խորքը թաղել ձեր ներկայի վիշտերը,
ձեր ապառնի՛ մտահոգութիւնը. դժբա՛խտ եղբայրներ,
ինչո՞ւ կ'ուզէք փոխանակ ձեր կորովներու արթուն
վիճակին՝ արփշոանքի մէջ տանջուիլ : Դուք զո՞հեր
էք այո՞ , բայց վսե՛մ զոհեր եղիք, գիտակից տա-
ռապա՞նքը միայն կը բարձրացնէ... , իմ եղբայրնե՛ր,
սիրեցէ՛ք. . . :

Եւ կ'անցնի՞ն, կ'աներեւոյթանան բոլո՞րն ալ
ինչպէս իրենց կեանքի անհետ առասպելը: Ես կը քա-
լե՞մ... աշխարհի տիտան սուզը ներսս կենդանի ու
հեծեծուն, իմ սէրա՝ անմե՞ռ ու կախարդական . . . :
Ահաւասիկ վերջապէս հրապարակը. աստղազարդ իրի-
կունով որ՞քան են պտըտողները: Հարթ քարերուն
վրայ ա՛յնպէս անո՞ւշ կը ծաւալի կանթեղներու դե-
ղի՞ն արցունքը. մեղմալոյս խաւարով մը վարագուր-
ուած շրջակայ հսկայ շէնքերու արձանազարդ ճակատները
կը տեսնուին, արուեստը կը հսկէ՞ . . . մթնոլորտի մէջ
վերացումի հաշի՞շը կը բուրէ: Հո՞ս, ահաւասի՞կ հո՞ս
էր որ առաջին անգամ հանդիպեցայ ներա... հո՞ս էր
որ նէ ինծի խօսեցաւ, ո՞հ, ահաւասի՞կ մեր ճամբան,
սու՞րբ ու անմոռանալի՛ յիշտակի մը հանգոյն. . . :
Ո՞հ, հիմա ինչպէ՞ս կ'ըզզամ վշտու ամպերու խոնաւու-
թիւնը ներաշխարհիս ալքը, ինչպէ՞ս չարչարող մղձա-
ւանջ մը կը ճնշէ զիս. ա՞հ այս աշխարհը իր այլա-
բանութիւններով. . . : Կանգ առի յանկարծ՝ կարծես

անհու՞ն խոնջէնքի մը մէջ խուլ հեծկլտանք մը
հիւծեցաւ շուրթերուս վրայ. . . :
ինչո՞ւ այդպէս կը հառաչես. . . :

Գորովագին ձայն մըն էր որ կը հարցնէր. ետ
դարձայ՝ նէ՛ էր. . . աղջի՛կն իմ իտէալիս, երազներուս
երա՛զ թագուհին. . . :

— Անձէ՛լիքա, դու զիս պիտի մեռցնե՛ս, դու՞ն,
իմ երազս, դո՞ւն անակնկալօրէն տժգունող ու վա-
ռո՛զ անրջանքս . . . , թոթովեցի ես հիւանդօրէն
սիրազեղ:

— Ա՛հ, պատասխանեց նէ ժպտելէն. դու զիս
երազդ կը կոչես, լաւ, այն պարագային ես քեզմէ,
առաջ կը մեռնիմ, չէ՞ որ երազները միշտ երազողէն կա-
նո՞ւխ կը նուաղին, կը մահանան. . . :

— Ո՛չ, ոչ, Անձէ՛լիքաս, յարեցի ես եռանդա-
գին, դուն յաւէրժութիւ՞ն մըն ես . . . , դուն իմ վե-
րացումներուս մարմաւորումը ըլլալէ զատ՝ դու ինք-
նին իմ էութենէս դուրս ու բոլորովին անկախ աննիւ-
թութիւն մըն ես, դո՞ւն, գեղեցի՛կ ու անվախ-
ձան. . . :

— Այդ որքա՞ն խորհուրդներ կը հագուեցնես
ինծի, ծիծաղեցաւ նէ. ինծի՝ որ գուցէ ոչինչ մըն եմ,
մէկը սովորական մեռնողներէն. . .

— Ի՞նչպէս, դու ոչի՞նչ մը, մէ՞կը սովորական
մեռնողներէն. . . , ո՛չ. դուն գեղեցկութիւն՝ նիւթեղէն
ու իտէալ միանգամայն, դուն սու՞րբ լուսաղբիւր
սրտերու խաւարակուռ ձգտումը, ըղեղներու խարիս-
փո՞ւն վերացումը վարդավառող, դո՞ւն անհունութիւն
մըն ես տեւող ու արարչագործ. . . : Երբ որ մեռնիմ,

երբ որ շիրմիս վրայ երկու խօսք գրուի, անկէ չէ՛ որ
ես պիտի ճանչցուիմ այլ՝ դու, դու՛ Անձէլիքաս . . . քա-
րի մը վրայ փորագրուած անունը. խօսքը պատկեր մը
յիշեցնելէ աւելի՝ սի՛րտ մը, իտէա՛լ մըն է որ կ'արտա-
յայտէ: Իմ շիրմիս վրայ նետուած խօսքերը իմ երա՛զս,
քե՞զ են որ կ'անմահացնեն. բիւրե՛ղը, գեղեցի՛կը, սէ-
րը . . . Դուն անմա՛հ ես Անձէլիքաս, քանի որ ձգտում-
ներու ամենավերջինն ու հզօրը դէպի գեղեցկութիւն,
դէպի Սէ՛ր ուղղուած է . . .

— Ա՞հ, ըրաւ նէ մեղմ կերպով ծիծաղելէն. թռ' դ
այդպէս ըլլայ . . . բայց ի՞նչ ունիս այսօր. քիչ առաջ
կը հառաչէիր, հիմա այնքան տենդագին կը խօսիս մահ-
ուան, գերեզմանին վրայ: Զըլլա՞յ թէ զիշերուան պատ-
ճառով դուն ալ ամէն ինչ սե կը տեսնես, կատակեց նէ
և նորէն ծիծաղեցաւ, այս անգամ թոյլ եւ հիւանդագին:

— Խաւարն ու լոյսը չեն փոփոխեր իմ հայեացք-
ներս, սկսայ ես աւելի մռայլ. անոնց միակ ազդե-
ցութիւնը զիս աւելի կամ նուազ յուզուն, տենդային
վիճակի մը ենթարկելն է: Այսպէ՛ս, Անձէլիքաս, գի-
շերուան մէջ ալ կարելի է յստակ որոշել՝ երբ չպակսիր
լաւատեսութիւնը: Ատէալ ո՛րքան մթութիւն ու մահ
կայ ճերմակ ճաճանչի մը խորքը . . .

Նէ չպատասխանեց. լսեցի միայն որ ինքն-
իրեն կը շշնջար. «Որքա՞ն մթութիւն ու մահ կայ
ճերմակ ճաճանչի մը խորքը . . .»: Յետոյ լսեց բոլորովին.
Նէ՝ մելամաղձոտ և խոհուն, ես՝ ուժգին ջերմով մը պատա-
րուն, քալեցինք . . . ինչպէս երկու մունջ աստղեր իրենց
շրջանը կը կատարեն երկնքին վրայ՝ երբեմն ճառա-
գայթներ փոխանակելէն, մենք քալեցի՛նք. Մեր հոգի-
ներու բիբերը իրարու դարձած էին . . .

— Կը յիշե՞ս . . . , մրժնջեց մէկէն նէ :

— Ի՞նչ, հարցուցի ես ապշած ու դողալէն :

— Կը յիշե՞ս, հո՞ս էր որ քեզ ճանչյայ քու բոլոր անձանօթ ու սիրելի մթութիւններովդ . . . , հո՞ս էր որ տեսայ թա՛զն իմ կեանքիս, քե՛զ, իմ խե՛նթ սէրս, քե՛զ, մռայլ ճառագայթ . . . :

— Անձէ՛լիքա . . . :

— Իմ քա՛զը ընկեր, ի'մ աղբիւր . . . , չե՞ս յիշեր : Հո՞ս էր որ ես լացի քեզմէ ծածո՞ւկ, քեզի՛ համար . . . իսկ դո՞ւ, ըսէ՛ ինծի . ի'մ ճառագայթս, ըսէ՛ ինծի երբեք չխռովեցա՞ր, չարտասուեցի՞ր երազիդ մէջ՝ երազիդ համար . . . ըսէ՛ իմ սիրելիս . . . :

— Անձէ՛լիքա . . .

— Ինչպէ՞ս, խօսէ՛ իմ աղբիւր . . . , քու երգդ կ'ուշեմ, քու այրումներուդ խորհրդաւո՞ր առասպելը . միթէ այս քարերու մունջ մտերմութեան վրայ ան երբե՞ք չէ հնչած, երբե՞ք չէ փղձկած, ինչպէս կը փղձկին ահաւասիկ այս հիւծախտաւո՞ր կանթեղները . . . :

— Ա՛յնքան, ա՛յնքան, Անձէ՛լիքաս . . . ես տուի մտերմութիւնն, իմ արցունքիս այս քարերուն, ես տուի մտերմութիւնն իմ վշտիս այս կանթեղներուն, այս խաւարին : Ես հեծկլտացի երկար իմ սէ՛րս, քե՛զ, Անձէ՛լիքաս . քու անո՞ւնդ հարցուցի բոլորին . անոնք լոեցի՞ն զիս աւելի չարչարելու համար . անոնք իմ գաղտնիքս ալ առին . . . :

— Ա՛յդպէս, այս քարե՞րը, այս կանթեղնե՞րը, ա՛յս ճամբան, ճամբա՞ն մեր սիրոյն, մեր գերեզմանին . . . :

Տա՞նկ, տա՞նկ, տա՞նկ . . . հրապարակի մեծղի ժամացո՞յցն էր որ հնչել սկսաւ, այն պահը՝ ուր մենք առաջին անգամ բաժնուեցանք իրարմէ . . . : Վերապրումի

յիշատակը քանի՛ ցնցող քաղցրութիւններ ունի. միւնոյն
ուժգին սարսուռով մենք իրարու նայեցանք. ներա
մե՛ծ, կապոյտ աչքերուն շողերը՝ շուրթերո՛ւն ինկան
անուշ փողփողումով, եւ ես նշմարելի անոնց վրայ
ներա հոգին՝ որ կը ժպտէ՛ր ինձի . . . :

թ.

Գարնան սկիզբն էր . մութ ու տամուկ օր մը :
Մեղմ լոյս մը՝ ճնշող գաղջութեան հետ ամպերէն վար
կը քամուէր . հով չիկար , լուռ խաղաղութիւնը՝ խոր-
հրդաւորօրէն քաղցր էր . . . : Գործերս հազիւ լրացու-
ցած՝ չգիտեմ ի՞նչպէս , դուրս ելայ : Անձէլիքախ հետ
այն երեկոյեան մեր տեսութենէն վերջ քանի մը օրեր
սահեր էին եւ ես այդ միջոցին չէի կրցած տեսնել ըզ-
նէ . ինձի համար պէտք մը դարձած էր զնէ երեւա-
կայել , միշտ ներա նայիլ . այսպէս կը գտնէի գոհու-
նակութիւնը իմ տանջող բաղձանքներուս , հանգիստ
մը՝ իմ ներաշխարհիկ փոթորկումիս : Ուստի միշտ ողող-
ուած այն ուժգին յուզումով որ մայրը կ'ըլլայ շատ մը
նորածին , անծանօթ իտէալներու , վճի՛տ ազնուացման ,
առանց վարանումի քայլերս ուղղեցի դէպիներա տու-
նը . քառորդ ժամ մը վերջ հասայ , յուսալից ճնշեցի
կոճակը , դուռը բացուեցաւ , ես ներս մտնելէ վերջ
գոցեցի զայն խնամքով : Գրեթէ խաւարի մէջ մնացի .
յանկարծ լոյսէն դէպի նուազ լոյս անցքը՝ չփոթ կու-
րութիւն մը բերաւ աչքերուս : Ու չմտածեցի ճրագը
բանալ . անշարժ՝ մնացի պահ մը , քիչ առ քիչ աչքերս
կը վարժուէին , առարկաները սկսեր էին տեսնուիլ :
Վեր բարձրացուցի գլուխս կարծես հզօր եւ թաքուն
ուժէ մը մղուած :

— Անձէլի՞քա . . . ճչացի միանգամայն բոլորու-

զին հիացիկ. նէ հո՞ն էր..., սանդուխին գտաքաթը՝ կեցած նէ կը ժպտէր ինծի...:

— Անձէլի՞քա... մը մնշեցի դարձեալ՝ ներա հասնելով...:

— Մինակ էի, մօրաքոյըս ու Ռաֆայէլը այցելութեան մը գացին. այսպէս, դու ահաւասիկ հոս ես սիրելիս, եկուր... ըստ նէ եւ ձեռքէս բռնած զիս սկսաւ ընգքարչ տանիլ...: Հիմա ներա ամբողջ ներաշխարհն էր որ կարծես ափիս մէջ ունէի, ներա քա՛ղցը աստուածութիւնը՝ որ ձեռքէն իսկ կը հոսէր եւ կը տարածուէր էութեանս խորքը։ Զէի գիտեր, ո՞ւր կը տանէր նէ զիս. ոչինչ չէի խորհեր, ներա ամբողջ պատկերը լեցուցած էր և' սիրտս, և' երեւակայութիւնս։ Երազի մը նման տմէն ինչ իրարու կը յաջորդէր. ես ապշած մնացեր էի. սենեակի մը մէջ կը գտնուէինք...:

— Ինչո՞ւ ա՛յնքան զարմացած կը թուիս. բնաւ չէի՞ր ուզեր տեսնել իմ սենեակս... սկսաւ նէ քաղցրածայն։

— Քու սենեա՞կդ... շնչացի ես ջերմի, մը մէջէն...

— Այո՛, իմ սենեակս, իմ կեանքիս լո՞ւռ ընկերը, իմ մենութիւններուս, իմ մտերմութիւններուս բո՞յնը։

— Քու սենեա՞կդ...:

— Այո՛, հո՞ն՝ ուր երազներէ վերջ ես ինքզինքս եղերական իրականութեան մը ծոցը գտայ, հո՞ն՝ ուր ես առաջին անգամ ինքզինքս որբ ճանչցայ, հո՞ն՝ ուր ես ա՛յնքան տանջուեցա՛յ, ա՛յնքան լացի քեզ տեսնելէս վերջ..., հո՞ն՝ ուր ես հիմա կ'երազեմ ու կը վախնամ...:

Ես չէի՞ լսեր... յաւէրժական բղզանք մը կը հըն-

չէ՞ր ներսս... : Ներա սենեա՛կը , երկի՛նքը ներա աստուածութեան... : Ես տարուեցա՛յ , երջանիկ ու գողդոջուն՝ ներա' նայեցայ պաշտամունքի մը հրդեհը հոգիիս ալքը , աւելի՛ բոցավառ ներ'ա նուիրուած անձայն վանկեր շուրջերո՛ւս վրայ : Քո՛յր , քո՛յր , ինչպէ՛ս ընծայեմ քեզի երախտիքս , ինչպէս կ'ուզեմ մեռնիլ հիմա , քու այս անէացնող մտերմութեանդ ինչպէ՛ս պատասխանել քո՛յր , մեռնի՛լ կ'ուզեմ... :

Եւ բացի՛ աչքերս , բացի դռներն իմ ներաշխարհս՝ ընդունելու համար երազիս ապրած դրախտը... : Ներա սենեա՛կը... մե՛ղմ , վարդածոր բուրում մը կը ծաւալէր մթնոլորտին խորքը . կէս իջած վարագոյրներու ետեւէն հասնող լոյսը՝ աղօտ ճերմակութեամբ մը կը ներկէր բովանդակ խուցը : Պատուհաններու կողմը կար երկար բազմոց մը , աջ ու ձախ՝ դարաններ եւ աթոռներ , պատերու վրայ՝ ցանցառ կերպով պատկերներ կը տեսնուէին : Սենեակի մէկ անկիւնը դրուած էր մահճակալը , անոր վերին՝ փետրազարդ , սեւ շրջանակով պղտիկ նկար մը : Մօտեցայ հետաքրքրութիւնով :

— Մեր Յիսո՛ւսը... թոթովեցի ես եւ ետ ինկայ :

— Եկո՛ւր , եկո՛ւր... , ըսաւ նէ եւ տարաւ զիս : Պատուհանի մօտիկ բազմոցին վրայ նստանք մենք :

— Մեր Յիսո՛ւսը , այնպէս չէ՞ , Անձէլիքա՞ , հո՞նէ , կը նայի՞ , կ'օրհնէ՞ , չէ՞ , Անձէլի՛քա , ա՞ն որ մեզ իւրարու մօտեցուց , ա՞ն որուն խորհուրդը , որուն սիրոյ քարոզը մեզ միացուց... :

— Այո՛ , մեր Յիսո՛ւսը , սիրելի՛ս , զայն միշտ աչքի առջև կ'ուզեմ ունենալ... : Մտէպ՝ իմ բոլոր ու-

Ժերս իրենց հզօր վերազարթնումին մէջ կըյառին անո՞ր ,
կը կեդրոնանան անոր մշուշոտ տեսիլին խորքը՝ եւ ես
ծայրագոյն ամպրոպումի մը նուիրուած կը սկսիմ ե՛ւ
լալ , ե՛ւ պաշտել , ե՛ւ երազել , եւ սարսռալ երկիւ-
զալի... : Այո՞ , ի՞մ աղբիւր , կ'ուզեմ միշտ աչքի առջե-
ունենալ մեր Յիսուսը , այնպէս կ'երեւակայեմ որ՝ վե-
րահաս տիսուր անակնկալի մը պահուն՝ ան միսի-
թարանք մը կրնայ ըլլալ իր անտրտունջ զոհի հանգա-
մանքով : Ոչնչութեան կմախացած բազուկներուն մէջ
ըլլալ տիսո՞ւր է թէեւ :

— Բայց ինչո՞ւ այս սեւ խորհ բդածութիւննե-
ը , Անձէլի՞քա Յիսուսի պատկերին առջեւ դու խաղաղ
ու յուսալից պէտք ես մնալ . անկէ օրկնութիւն եւ ժը-
պիտ միայն կը հոսի : Ան որ տառապեցաւ , ան որ գե-
րագոյն տառապանքը կը ներկայացնէ անգութ չկրնար
ըլլալ , մանաւանդ անոնց հանդէպ՝ որոնք տակաւին
չա՛տ թարմ են , լոյսի ու անրջանքի կարօտ... :

Նէ չպստախանեց . թախծոտ ու անթափանցելի
կը թուէր . ես՝ ջղագրգիռ նորէն ոտքի ելայ եւ դիմեցի
գէպի պատկերը , այնքա՞ն կը փ սփաքէի դիտել դայն... :
Հակառակ որ ե՛ս ալ ի՞մ մահճակալիս վերեւ ունէի հատ
մը , սակայն ա՛յնպէս քիչ կը նայէի անոր . չգիտեմ ին-
չո՞ւ կորսնցուցած էր ան իր խորհուրդը . գուցէ իմս ըլ-
լալուն համար էր : Հոս , ներա խուցին մէջ այդ քարդը
ա՛յնքան նուիրական կը դառնար... : Ու զգացումներս
սկսան խլրտիլ , սիրտս շարժի՛լ սկսաւ զսպուած հրա-
բուխի մը նման , քանի որ լուռ էի... : Միթէ խօսքը
ներքին հրաբուխի լաւան չէ՞ , միթէ այն ատեն՝ միայն
չհանդարտի՞ր այս վիթխարի , ոգեղէն ցնցումը՝ երբ

շորթերը արտաքերեն վանկեր, հնչեղ թրթումներ, որոնք իրական յոյզեր, զգացումներ կը ներկայացնեն: Եւ ըդեղս սկսաւ աւելի՝ այրիլ ջերմի մը մէջ, երեւակայութեանս բոլոր մութ ալքերը լուսաւորուեցան անձանօթ բոցով մը. ես անշարժ ու ոտքի՝ պատկերին առջեւ կ'երազէի՞... և երազս աղօթք մը կը թուէր ինձի....:

— Ի՞նչ աղուոր էր այն իրիկունը... կ'ըսէի ինքնիրենս. նէ մէկէն ինծի մօտեցաւ, մէկէն մտերիմներու պէս խօսեցանք, մէկէն սիրելինք... ի՞նչպէս սահեցան մեր բոլոր պտոյտներու ու խօսակցութիւններու ժամերը՝ սիրուն անակնկալներու մէջ: Ի՞նչպէս համբուրուեցանք և ուխտեցինք մենք՝ ծովի ալիքներուն հետ՝ երբ ափերը կ'ողջագուրէին գա՛ղջ տարփանքով, հովին հետ՝ երբ զգուելով կը հոսէր նորածիլ խոտելն և մացառներու լերկ ճիւղերը, սիրահար ծիտերուն հետ երբ երջանիկ հեշտանքով կը թափահարէին: Ի՞նչ նոր անդրաշխարհ էր որ ծնաւ և ուռնացաւ մեր ներսը... իցի՛ւ այս բոլորը բարեբաստ վախճան մը, լուսաւոր պսակ մը ունենային... Յիսո՛ւս, գո՛ւն որ խաչիդ վրայէն կը հսկես, գո՛ւն որ հոգեվարքիդ մէջ իսկ հզօր ու բարի ես, գո՛ւն որ Աստուած ես, մի՛ դներ մեր ներսը մոայլ նախազդացումներու ամպն ու տուայտանքը. երազին հետ՝ յո՛յս տուր մեզի, յոյսին հետ՝ կեա՞նք տուր, ապրելու և սիրելու, սիրելու և գործելու ժամանակ տուր: Ի՞նչպէս թախծազին պիտի ըլլայ, ի՞նչպէս անհանդուրժելի՝ բաժանումը երկու միութիւններու...: Երազ չի՛ բաւեր, կեա՞նք ալ տուր:

— Երազ չի՛ բաւեր, կեա՞նք ալ տուր... մըրմն-

Չեցի ես և խոկոյն իրական քունէ արթնցողի մը նման ցնցուեցալ. ճշած ըլլալու նախազգացումն ունէի, դարձաց Անձէլիքախն, ներա գէմքին վրայ մելամաղձոտ ու ցուսահատ ժպիտ մը կար: Փնացի գէպի նէ, նստայ, եւ գողացող հոգեբանութեամբ մը ներա ձեռքը ափիս մէջ առի. կ'ուզէի խօսի՛լ . . .

— Անձէլի՛քա... թոթովեցի ես գրեթէ հեծեծագին, ու շուրթերուս վրայ մարեցան բոլո՛ր խօսքերս. ինչպէ՞ս տկար էի...:

— «Երազ չի՛ բաւեր, կեա՞նք ալ տուր» ըստ նէ յանկարծ՝ այնպէ՞ս փշրուած ու խաւա՛ր շեշտով:

— Անձէլի՛քա...

— «Երազ չի՛ բաւեր, կեա՞նք ալ տուր...» և Սիրելիս, ի՛նչպէս երազ ու կեանք կ'ուզես զուգել, ի՛նչպէս կրնաս խմել ճառագայթը խաղաղութեան՝ երբ կ'ըղձաս ապրիլ փոթորիկներու աղջի՛ն մէջ. ինչպէ՞ս կրնաս միայն ձգտիլ, իտէա՛լ մնալ երբ կը փափաքիս մնալ երկարօրէն հո՛ն ուր նիւթը, զռեհիկ սողուկումները կը տիրեն...» «Երազ չի՛ բաւեր, կեա՞նք ալ տուր:» Կեա՞նք կը խնդրես, ինչո՞ւ, ի՛մ սէրս, ի՛մ ազրիւր, ինչո՞ւ. միթէ երազն ինքնին կեանք մը չէ՞. միթէ վայրկեանի մը վճի՛տ վերացումը՝ դարերու նեխած ապրումը չարժե՞ր: կեա՞նք, ըսեմժամանակ կ'ուզես. ինչո՞ւ ի՛մ ազրիւր. միթէ անրջանքի մը քաղցը իրականութիւնը ծծելու համար չե՞ն բաւեր երկվայրկեանները, միթէ ամենէն բիւրեղ տեսիլը ամենէն կարձը չէ՞: Այսպէ՞ս են նաև սուրբ ու գեղեցիկ իրականութիւնները. անոնց տեւողութիւնը ակնթարթ մըն է: Ո՛հ, մի՛ կրկներ, «Երազ չի՛ բաւեր, կեա՞նք ալ տուր,..»:

— Բայց Անճէլիքա, ինչու չկրինել, ինչու չփափաքիլ կեանքին, ժամանակին՝ երբ դեռ ա'յնքան թաքուն անհունութիւններ կան, երբ դեռ մեղի ա'յնքան անծանօթ վերացումներ գոյութիւն ունին . . . : Կ'երազե՞նք, սակայն արդեօք մեր այժմեան երազը բնազդներու խուսափուն ու մարմրող կրակը չէ՞, մեր խսկական երազին արտաքին խաւը չէ՞ որ պիտի մաշի՛տակաւ, պիտի չքանա՞յ և այն ատեն միայն մենք պիտի զգանք իրական վերազարթնումը, այն ատեն միայն պիտի տեսնենք ծնունդը այգալո՞յս հրդեհի մը որ զուտ մեր հոգիներու ծոցը սաղմնաւորած է : Ժամանակի՛ պէտք ունինք, Անճէլիքաս, որպէսզի մեռնի մեր բնազդներու առկայծ փայլը, որպէսզի ծնի՛ ծիածան առաւօտը մեր ներքին աշխարհին . . . :

— Այդպէ՞ս ուրեմն . . . : Կ'ենթազրես որ մեր արդի վերացումները արտաքին և խարուսիկ գոյնե՞ր են մար վաղուան տիտան անրջանքին . Կ'ենթազրես որ մեր աննիւթ ու ճշմարիտ ուժերու արտայայտութիւնը չէ՞ մեր հիմակուան երազը . ինչո՞ւ, սիրե՛լիս, ինչո՞ւ, զուցէ՞ որովհետեւ դեռ շատ երիտասարդ ենք և մար մէջ լուրջ կարողութիւններէ աւելի բնազդնե՞րը հզօր են : Ա՛հ, այսպէ՞ս կ'ենթազրես, ուրեմն տարինե՞րն են որ երազները կը խորացնին և կը գեղեցկացնին, ուրեմն ժամանա՞կն է որ անհատին մէջ կ'արծարծէ գաղափ սրական ամէն ինչ, ժամանա՞կը որ կը սորվեցնէ՞ սակայն չազնուացներ . . . : Այդպէ՞ս ուրեմն, սէ՞ր, ի՛մ սէր, այդպէ՞ս . . . : Պիտի մարի՛ն քու այժմեան բոլոր բոցավառումներդ, չէ՞, քանի որ անոնք քու բնազդներուդ փայլե՞րն են . դու պիտի փոխուի՞ս, դու պիտի հեռանա՞ս, չէ՞ . . . :

Եւ այլեւս չկրցաւ շարունակել . շունչը խեղդուեցաւ խո՛ւլ վանկի մը հետ , նէ սկսաւ հեծկլտալ տխո՛ւր ու անդադրում . . . : Այս տարօրինակ փղձկումին պատճառը ես չկրցայ գուշակել անմիջապէս . ներա ձեռքը ափիս մէջ ու գորովալից պաղատանքով մը — Անձէ՛ւիքա , Անձէ՛լիքա կը կրկնէի . . . : Նէ հետզհետէ աւելի՛ կը յորդէր . արցունքը՝ ներա կապոյտ աչքերուն ներսը մրբիկի մը աւերը չէր գործեր , այլ՝ լուսեղէն հեղեղի մը հանգոյն զանոնք աւելի՛ կը պայծառացնէր : Մեղմ տժգունութիւն մը զնէ աւելի՛ քաղցր կ'ընծայէր : Նէ կու լա՛ր անվերջօրէն : Ես սկսայ նեղուիլ , ներա այս յանկարծական հեծիծանքները զիս ա՛յնքան կը փշրէին . նէ կ'արտասուէ՛ր լքումի մէջ . տկար զարկ մը ներա արդէն իսկ զեղուն սրտին՝ շուտով կը հաղորդուէր իր շուրթերուն որոնք կը սկսէին դողալ , իր աչքերուն՝ որոնք կը սկսէին հեղուկօրէն ճառագայթել : Արդեօք իր հիմակուան յորդումն ալ վիրաւորանքի մ'արդիւնքը չէ՞ր . . . : Եւ գտա՛յ , նէ իմ տարօրինակ , գուցէ քիչ մը եսասէր խօսքերուս ազգեցութեան տակ էր որ կու լար . . . , «մեր արդի ձգտումները եռանդնե՞ր են , բնազդներու փայլե՞ր են . . . » : Ո՞հ , այս՛ , նէ ցաւա՛ծ էր ինծմէ . իմ անգիտակցօրէն արտասանած բառերէս՝ նէ այնքա՞ն խորունկ նկատումներ հանած էր . . . : Հոգիս անհունօրէն մոայլ , ամօթահար , եւ ես սկսայ թոթովիել .

— Իսէ՛ , Անձէ՛լիքա . . .

Ու նէ չէր դադրեր հեծկլտալէ . իմ ձայնս աւելի կը սարսռացնէր զնէ , ինչպէս հովիս որ ալիքները կը ցնցէ . իմ ձայնս աւելի՛ կ'արծարծէր ներա արցունքը , ինչպէս հովիս որ անձրեի կաթիլներ կը քրքրէ ու կը ցրուէ՛ հեռուները :

— Եսէ՛, Անձէլի՛քա, ես չուզեցի այնպէս ըսել . . . , թոթովեցի դարձեալ : Ներէ՛ Անձէլի՛քա, ես չուզեցի այնպէս ըսել, ես բնա՛ւ այնպէսչեմ ըսեր . . . , Եւ կը սեղմէի՛, կը ցնցէի՛ ներա ջերմ, բուրումնագեղ ձեռքը, ներա՛ կը նայէի պաղատագին և յուսահատ . նէ կը շարունակէր հեծեծանքներով պատասխանել ինձի :

— Այսպէս, դու չե՞ս ներեր ինձի, Անձէլի՛քա . ա'յսպէս դու կը հաւատաս որ այդ իմաստով բած ըլլամ . . . Անձէ՛լիքա լո՞յս մը, խաւա՛ր տուր ինձի բայց պատասխանէ՛, Անձէ՛լիքա, քա՞զը Անձէլիքա, նորէն փղձկեցայ ես . . . :

— Իյե՛նթ, խե՛նթ սէրս . . . հեծկլտաց նէ .

— Ներէ՛, Անձէ՛լիքա . . . :

. . . Եւ նէ ձեռքերս սեղմած իրեններուն մէջ, բարախո՞ւն ու սիրազեղ՝ ժապտեցա՛ւ ինձի, ժպիտով մը այնքա՞ն համբոյր, ինչպէս որ է փոթորկէ մը ետք վճիռ ու գաղջ հորիզոնին վրայ եօթգունեա՞ն ծիածանը . . . :

— Պիտի մեկնիմ, բայց կ'ուզե՞մ բոլորովին խաղաղ եւ գոհունակ հեռանալ, կ'ուզեմ որ դո՞ւ ալ պայծառ ըլլաս Անձէ՛լիքա, ըսի ես պահ մը վերջ երբ նէ ինքզինք վերագտած էր բաւական : Պիտի մեկնիմ, բայց . . .

— Ի՞նչ կ'ուզես, հարցուց նէ զարմացած . . .

— Պիտի չմերժե՞ս, յարեցի ես քաղցրօրէն :

— Ո՛չ, ըսաւ նէ անվարան :

— Կը փափաքիմ որ երգես :

— Երդե՞մ . . . :

— Այո՛, Անձէ՛լիքա, կը փափաքիմ որ գէթ անգամ մը երգես : Կ'ուզեմ լսել՛ քեզ Անձէ՛լիքա. երազիս

հնչական ու ծաւալուն թրթռումը ինձի համար ա'յնքան նուիրական, ա'յնքան աննման է, ես կը սիրեմ աստուածային նիւթին մեղեղին. . . , ես կը սիրեմ քեզ իրրե ձայն ալ, իրրե դաշնակաւո՞ր նուագ. . . : Կը խընդրեմ որ երգես Անձէ՛լիքա, չէ^օ որ մանաւանդ երգն աւելի անուշ խաղաղութիւն մը կը սփոէ ալեկոծ ներաշխարհներու վրայ . . . :

— Կը կարծե՞ս . . մի՞թէ երգն օրօր մը կրնայ ըլլալ հոգեկան փոթորիկներ զսպող ու մարող, մի՞թէ երգը թումբ մը կրնայ ըլլալ յորդող զգացումներու հոսանքին դէմ: Ա՛հ, ո'չ, ո'չ, երգել՝ վերյիշե՛լ է, աւելի՛ բան մը գուցէ, վերապրիլ . . . : Վերապրիլ անցեա՛լ մը ե՛ւ սրտով, ե՛ւ ըղեղով, ե՛ւ ձայնով. ապրիլ ապառնի երազնե՛ր ե՛ւ աչքերով, ե՛ւ շուրթերով, բովանդա՞կ էութեամբ: Երգին ճշմարիտ ազդեցութիւնը՝ իմ խենթա, իմ աղբիւր, ահարկու հրաբուխ մը բանտելու կը նմանի. հրաբուխ մը որ կը ցնցէ հզօրօրէն իր սեղմ կողերը եւ լայն պատառուածքներ ընելով դուրս կը նետուի: Երգը՝ խաղաղութիւն չէ. երգը՝ կը բակն աւելի՛ հրահրող շունչ մըն է . . . : I. նչպէս կ'ուզես մեկնիլ. . . վերջացուց նէ:

— Զարչարուած ու հիւա՞նդ. . .

— Կ'երգեմ այն ատեն, մըմեջեց նէ ու ժպտեցաւ մեղրահոս: Ես ետ ինկայ բազմոցին վրայ եւ՝ տենդային դրութեան մը մէջ՝ սպասեցի. . . :

Նէ թրթռա՞ց. . . , ձայնը թրթռա՞ց ու ծաւալեցաւ յանկարծ սենեակի բուրումնագեղ միժնչաղին ծոցը, նախ նիհա՞ր ու քաղցր, տխո՞ւր՝ սեւ ճառագայթի մը նման. յետոյ՝ ուժգի՞ն ու հնչեղ, հեռաւոր անծանօթութիւններէ հասնող ալիքներո՛ւ հանգոյն՝ որոնք յուզուած

են ու կը յուզեն։ Նէ կ'երգէ՞ր, նէ կը վերանա՞ր եւ կը
նուաղէր իր ձայնին անտես կոհակներուն հետ։ Անձէ-
լիքա չկա՞ր այլեւս թիրերուս մէջ։ Նէ իրըև ոզի կը
բարախէր, կը հնչէ՞ր. երազիս գոյները վանկե՞ր դար-
ձած էին հիմա, վճիռ ու ներդաշնա'կ վանկեր. . . երա-
զըս կ'երգէ՞ր..., նէ կ'երգէ՞ր . . . :

Ու ես ա'յնքան խաւարած՝
Զըգիտեմ ի՞նչ ամպերով,
Կը տանջուէի՛... շա'տ հիւծած
Էր էութիւնը խրոռով...:

Ու ես ա'յնքան խաւարած՝
Զբգիտեմ ի՞նչ ամպերով,
Միշտ կուլայի՛... եւ յոզնած
Բիրերս էին սուզի՛ ծով. . . :

Դող ու արցունքս ալ ո՞րքան
Աւնէին խե՞նթ վիոթորկում...:
Եւ ես լքուած, անօտան,
Կր մեռնէի՛ անդադրում....:

Չըգիտեմ ի՞նչ ամալերով՝
եթ ա'յնքան խաւարած ...:

• • • • • • • • • •

Եւ նէ կը շարունակէր, ներա ձայնը հետզհետէ
աւելի վճի'տ կը դառնար, կը մարէ՛ր մերթ, կ'արծարծէ՛ր
յետոյ շուտով, լուսացան հուրի մը նման. կը գզուէ՛ր
կը վիրաւորէր, կ'ապրեցնէ՛ր, կը մեռցնէր։ Ես եւ՝ կ'ու-
զէի աղաղակել որպէսզի լոէ, ե՛ւ միանգամայն կ'ըղծայի

որ յաւիտենական ըլլայ այս պահը։ Նէ ամբողջ
երգ մըն էր հիմայ, աննման ձայնարկութիւն մը...
Անձէլիքա ա'յնքան անհուն ու գեղեցի'կ էր իրրե երգ...
եւ նէ կը շարունակէ'ր անգութօրէն. . . . :

Օր մը գիտցա՛յ ես սակայն,
Օր մը զգացի' ի խորէ՝
Որ կը սիրեմ. . . անվախճան
Հաւատք մը զիս կը գերէ. . . . :

Ու օրերո՛վ, օրերով,
Ես իմ սիրա՞ծս հոգեղուտ՝
Տեսա՛յ, խաղաղ եւ վրդով,
Իրրեւ երա'զ. . . , իրրեւ նիւթ . . . :

Ու օր մըն ալ մեռա՛ւ ան.
Թաղեցին նի՞ւթը անոր. . .
Չարտասուեցի' ես սակայն՝
Գերեզմանն ալ սէ՛ր մ'էր նոր...:

Չարտասուեցի'... կըզգայի
Որ խեղճ աչքե՛րըս միայն՝
Պարա՞պ էին... կը զգայի
Որ սըրտիս մէջ կ'ապրէ՛ր ան...:

Եւ չըլացի'... անտրտունջ՝
Մարմինն անոր տուի' յազ
Ամա՞յ հողին եւ միշտ մունջ՝
Սիրեցի' զայն իրը երազ...:

• • • • • • • •

Ես սարսռացի' յանկարծ. ա'յնքան ձնշու լոռւ-
թիւն մը կը տիրէր սենեակին մէջ. . . . Երգի ձայնը չի

կա՞ր, երգի ձայնը իմ ներսս միայն այնպէս ուժգին կը հնչէր։ Հիւանդ շարժումով մը գլուխս վերցուցի եւ իսկոյն անուժ՝ կուրծքիս ձգեցի. նէ ինձի՛ կը նայէր, նէ զիս՝ կը դիտեր, ո՛րքան ատենէ ի վեր...։

— Երգ կ'ուզէիր չէ՞., ըսաւ մէկէն ու ծիծաղեցաւ այնպէս հիւծած, թախծազին որ՝ ես դողացի. . .

— Ես երգ կ'ուզէի Անձէլիքա, այո՛, արծաթէ ներդաշնակութիւն։ Այս երգ չէ՛ր, եղերական պատմութիւն էր, մեռցնո՞ղ իրականութիւն...։ Ի՞նչ խօսքեր էին, մշուշոտ ու տարօրինակ, ա՞հ, այնքան տարօրինակ. . .։

— Մի՞թէ, մրժնջեց նէ.

— Այո՛, ի՞նչպէս կարելի է չարտասուել երբ սէ՛րը մեռնի, ի՞նչպէս կարելի է չարտասուել երբ երազին մարմինը քայքայուի, ի՞նչպէս, Անձէլիքա. . . արդեօք այնքան հրապոյր ունի՞ն երազները իրենց նիւթէն, իրենց արտ սքին գնդեցկութենէն դուրս. ա՞հ, ո՛չ, ո՛չ, Անձէլիքա, կարելի չէ բաժնուիլ առանց մահանալու. . .։

— Լսէ՛, իմ աղբիւր, իմ խե՞նթ սէրս, սկսաւ նէ յանկարծ թախծազին եւ երկու ձեռքերս բռնած. լըսէ՛, երբ ես մեռնիմ. . . .

— Անձէլիքա. . հեծեցի ես . .

— Լսէ՛, շարունակեց նէ . . երբ ես մեռնիմ գուպէտք չէ որ լաս...։ Ի՞նչ կ'արժէ գեղեցկութիւնը նիւթին, անոր տեսանելի եւ գունագե՞ղ հրապոյրը երբ անկէ անկախ եւ անհուն ուժ մը կայ, ոգի՛ մը որ՝ երազուած գեղը, սէր՞ն իսկ է . . .։ Ի՞նչ կ'արժէ մարմինը որ այնքան շուտ կը սկսի վիժիլ ու լուծուիլ եւ

որ պէտք չէ ըլլայ երազին ո'չ սերմը , ո'չ թազը . . . :
Դու , սիրելի՞ս , միշտ փնտոէ՛ իտէականը , յաւէ՛րժը . այն
ատեն պիտի ունենաս ճշմարիտ մխիթարանքն եւ նկա-
րագրի բարձրութիւնը : Երբ ես մեռնիմ՝ զիտե՞ս , իմ
խե՞նի սէրս , ի'մ աղբիւր , միայն աչքերէդ , միայն
զգայարանքներէ՛զ բաժնուած , հեռացած պէտք է նը-
կատես զիս . իրբեւ աննիւթ վերացում , իրբեւ երազ . . . ես
աւելի հզօր կերպո՛վ պիտի հաստատուիմ սրտիդ եւ ու-
ղեղիգ ներսը , ես աւելի պայծառ գեղեցկութիւնո՛վ պի-
տի ներկայանամ ներաշխարհիգ ալքերուն . . . : Դու ե՛րբ
զիս իրբեւ ոգեղէն ու'ժ սիրեա՝ այն ատեն , ի'մ աղբիւր ,
այլեւս թանձրացեալ գոյսւթեանս մահը պէտք չէ որ
արցունք դնէ բիբերուդ խորքը , այն ատեն պէտք չէ որ
զքուիս . . . այլ՝ անհուն զգուանքով պէտք է համբու-
րես այն անտե՛ս զօրութիւնը՝ որ քեզ բարձունքներո՞ւ
պիտի մզէ , որ ե՛ս եմ . . . : Այսպէս , չէ՞ . մի՛ լար ,
գէ՛հ , իմ քաղցր սէրս , մի՛ լար . . .

Ներա խօսքերը , ներա զգացողութեան ամբո՛ղջ
անհունութիւնը իմ մէջս արցունքի փոխուած էին , ար-
ցունքի՝ ջերմ ու յորդ . ես հեղե՞ղ մըն էի . . . նէ ձեռ-
քերս բռնած կը ցնցէր և բառեր կը մրմնջէր . . .

— Անձէ՛լիքա . . . հեծկլտացի ես .

— Սէ՞րս , իմ խե՞նի սէրս . . .

— Անձէ՛լիքա , կը պաշտե՞մ քեզ . . .

Եւ զգացի որ կը նուաղէի , եւ զգացի որ ներա
շուրթերը՝ մեղմի՞ւ , իմ շուրթերո՞ւս կը հպէին . . .

❖

Իրիկունն ի՞նչ գեղեցիկ է . . .

Ծովափին վրայ՝ անշարժ, մենաւո՞ր ու խոհուն՝
ալիքներու ե՞րգը կ'ունկնդրեմ ես, խա՞ժ ալիքներուն՝
որոնք հիմա խաւարով ա'յնքան յուռթի են, որոնց վր-
րայ՝ լուսինկան իր մեղմ գեղնութիւնը կը ցանէ. ո՛հ
ինչպէ՞ս անոնք ահաւասիկ կը թաւալի՛ն խորհրդա-
ւոր ու նիհար փայլով մը, ինչպէ՞ս կը փշրուին, ի՞նչ-
պէ՞ս իրենց փշրումը ե՛ւ օրէնք է, ե՛ւ երգ . . . : Ա՛հ,
ինչպէ՞ս կը հնչէ նիւթին ներդաշնակ քայքայումը . . . :

Մենաւո՞ր ու խոհուն՝ կեցեր եմ. իրիկունը կ'ա-
ճի՛ տակաւ, ծովուն վրայ ա'յնքան կապտորակ ծա-
ղիկնե՞ր կը ծփան . . . , աստղե՞րն են՝ որոնց լուսեղէն,
նայուածքը կ'ուռճանայ, կը բեկբեկի՛ անդադրում:
Լուսինը աւելի՛ կը բարձրանայ վճիռ եւ քաղցր, ջու-
րըն աւելի՛ կ'ուռի եւ կ'երգէ. . . Ես մենաւո՞ր եմ ու
կ'ունկնդրեմ, ու կը յուզուի՛մ. քաղցրութիւններ եւ
դառնութիւններ զիս կ'ողողե՞ն միանգամայն. սրտիս
մէջ բաղձալից խլրտո՞ւմ մ'ունիմ, երեւակայութեանս
ներսը անշարժ սեւեռո՞ւմ մը, բիրերուս խորըը անը-
ման տեսի՛լ մը, շուրթերուս վրայ անո՞ւն մը. . . :

— Անձէլի՞քա . . .

Եւ ալիքներու մահը դարձեալ նուազի մը նման է,
եւ լուսինկան նորէ՞ն կը նայի, աստղերը մի՛շտ կը
ծաղկին ծովուն վրայ:

— Անձէլիքա...

Եւ իրիկուան մեզրալոյս խաւարին ծոցը կը նուազի՝ մրմունջս, բնութեան նայուածքները, բնութեան շուրթերը պահ մը կարծես կը ժպտին, կը թրթուան չու՞ռ....

— Անձէլիքա...

Եւ իրիկուան ինչպէ՞ս կը ծաւալի քեզի ուղղած պազատանքս, ո՞վ տեսիլս, ո՞վ երազս...։ Մենաւո՞ր եմ. բայց ո՞չ, ներէ՛ ինծի. քեզմով լեցո՞ւն եմ, քեզմով կ'արծարծի՞մ, ես մինակ չեմ ո՞վ Անձէլիքաս. գո՞ւն, անտեսանելի անհուն՝ գուն՝ կ'ընկերանա՛ս՝ միշտ ինծի։ Այս՛, այս՛ ես մենաւոր չե՞մ. ահաւասի՛կ աստղերը՝ որոնց լոյսը ես ծարաւիօրէ՞ն կը խմեմ, վասնզի կը հաւատամ թէ քու նայուածքէդ է որ կու տաս. կը հաւատա՞մ թէ՝ լուսինը քու ժպիտիդ մէկ փայլն է, բնութեան այս խորունկ մեղեղին՝ քու շուրթերէդ կաթած մէկ վանկն է. ես մենաւոր չե՞մ, Անձէլիքաս, ներէ՛ ինծի, ես քեզմով լեցուն եմ. . . Ու հիմայ կը յիշե՞մ քու այն խօսքերդ... ա՞հ, շա՞տ անհուն ես, շա՞տ անգութ ես, Անձէ՛լիքաս, գու կ'արզիլե՛ս լալս, գու չես ուզեր որ արցունք ունենամ։ Անգո՞ւթ, անգո՞ւթ, ինչո՞ւ կը մերժիս ներաշխարհիս հեղուկ շիթերը, ինչո՞ւ կը մերժիս զի՞ս, սրբուած եւ վճիռ... «Երբ որ մեռնիմ բիրերէդ, զգայարանքներէդ հեռացած պիտի ըլլամ միայն... մի՛ լար...» անգո՞ւթ, անգո՞ւթ, ինչո՞ւ կը չարչարես զիս այս ցնցող հակազրութիւններով. մա՞հ, անմահութի՞ւն. ինչո՞ւ ե՛ւ կը մեռնիս, ե՛ւ յաւէ՞րժ ես։ Անգո՞ւթ, անգո՞ւթ, գու զիս իմ յոյսերո՞վս կը սպանես, չե՞ս թողուր որ ապրիմ անզիտակ. ապրիմ հաւատքով. գու ինծի կ'ըսես որ օր մը պիտի հեռանա՞ս

բիրերէս... : Ա՞հ, ո՞չ, ո՞չ, ըսկ՞մ Անձէլիքաս թէ ի՞նչ
չո՞ւ... կը սիրե՞մ քեզ... : Հիմա՝ քու գողտը նիւթդ կ'ընդ-
գրկե՞մ աչքերովս եւ կը զգամ աստուածային այն հա-
ճոյքը՝ որ զիս ազնիւ կատարելութեան կը մղէ. կը նա-
յի՞մ ուրեմն, սակայն բիրերո քեզ տեսնելու համար
տաժանազին յոգնութիւն մը չեն կրեր, այլ խաղաղ
քաղցրութիւն մը կ'ունենան վասնզի նիւթդ կ'ապրի՞...
կը սիրե՞մ քեզ հիմա խնդագին բարեբաստութիւնով.
Երբ որ մարմինդ մահանայ՝ քեզ տառապանքո՞վ պիտի
սիրեմ, չէ՞ որ այս պահուն իմ բովանդակ ներանձնու-
թիւնս տանջապին գալարումի մը մէջ պիտի ըլլայ միշտ,
գալարումի մը՝ որ վիթխարի աշխատանք մ'է զքեզ
անվախճա՞ն յիշելու, քեզ բիրերուս խո՛րքն ալ պահելու
համար. դուն բնա՞ւ պիտի չբաժնուիս ինձմէ. քեզ
խնդութեա՞մբ կը սիրեմ, քեզ տառապանքո՞վ պիտի
սիրեմ. սակայն անգո՞ւթ, Անձէլիքաս, թո՛ղ որ արտաս-
ուեմ, կամ թո՛ղ որ մեռնիմ... . «Երբ որ մեռնիմ բի-
րերէդ, զգայարանքներէ՞դ հեռացած պիտի ըլլամ միայն,
մի՛ լար»... : Ո՞հ, հիմա կը սկսի՞մ ըմբռնել քեզ, հի-
մա կը սկսիմ ըմբռնել սէ՞րը որ ձգտում մըն է, աստ-
ուածային սեւհռո՞ւմ մը դէպի իտէականը, դէպի գե-
ղեցի՞կ աննիւթը : Սյդպէ՞ս է, ա'յդպէս է, ո'վ դաստիա-
րակս, ո՞վ տեսիլս, դու ճշմարտութիւն մըն ես, կը
հաւատա՞մ քեզի եւ ներշնչած սիրոյդ՝ որ ու՞ժ մըն է
վճիտ ու արարչագործ, որ թէ՛ նպատակ, թէ՛ միջոց է...
կը յիշեմ եւ մանաւանդ կը բացատրե՞մ հիմայ իմ վի-
ճակներս, իմ հոգեկան թրթռումներուս կարգն ու խոր-
հուրդը : Կը յիշե՞մ երբ մենք իրարու հանդիպեցանք՝
ես քեզի նայելէ առաջ քու խօսքերուդ, քու յուզում-

ներուդ մտիկ ըրի։ Բիբերս՝ նիւթիդ աննման գեղին դարձնելէ առաջ, վայրկեանի մը մէջ՝ ներաշխարհս քեզի ունկնդրած և քեզ սիրած էր արդէն։ Ո՞վ Անձէլիքաս, սէրս՝ քու անտես էութենէդ ծնաւ, յետոյ էր որ իրբե մարմին ալ եկար աչքե՛րս լեցնել. զիտե՞ս, ճիշդ այնպէ՛ս էիր. ինչպէս որ երազեր էի . . . :

Ի՞ն, որքա՞ն ատենէ ի վեր մենք զիրար ճանչցած ըլլալու ենք, ճանչցած՝ բայց ո'չ տեսած . . . այո՛, իմ իտէ-ալի՛ս աղջիկը, հիմա շատ կը հասկնամ քեզ, հիմա շա՞տ կը հաւատամ քեզի, բայց՝ դուն ա'յնքան անգութես, դուն ինծի չե՛ս թողուր որ արտասուեմ. ես կ'ուզեմ մեռնի՛լ . . . Տե՛ս, ծովն ափին զարնուելէն կուլա՛յ ալիքէ արցունքներով. տե՛ս, իրիկունը կ'աճի՛, ստուե՛ր կը հեծկլտայ. աստղերն ու լուսինկան կը ճառագայթեն և անոնց այս լուսեղէն ծորումը կո՞ծ մըն է կարծես. սակայն դուն շատ անգութես ո՞վ տեսիլս, դու կարգիլե՛ս ինծի արտասուել . . . :

Ես կ'ուզեմ մեռնի՛լ . . . իրիկուան ստուերանուշ ծոցին մէջ քեզի՛ փարելէն՝ անէանա՛լ կ'ըղձամ։ կը լը-սե՞ս, կը լսե՞ս մըմունջներուս, քա՛զցը, ի՛մ քաղցը։ Բնութիւնը նորէ՞ն կը թրթռայ. . . ծնկաչո՞ք ու ձեռնամած թո՛ղ որ աղօթեմ . . . :

— Անձէլիքա . . .

ԺԱ.

Արեւը տաք էր. երկնքին վրայ՝ գեղեցիկ օրուան մը տեւական պայծառութիւնը կար։ Մթնոլորտը զեղուն էր թոշուններով ու միջատներով. ներդաշնակ զարթօնքի մը թրթիուը կը ծաւալէր կարծես ամէն կողմ։ Հո՞ծ բազմութիւն մը կը խլըրտէր ճամբաներու եւ հրապարակներու վրայ. շփոթ ձայներու կը խառնուէին զգեստներու ա'յնքան փայլուն գոյներ որոնք այստեղի բնիկ ժողովուրդին ճաշակը կը կազմեն, կամ աւելի՝ աւանդական քաղցր սովորոյթը։

Անձէլիքան, Ռաֆայէլը եւ ևս՝ միասին պարտէզգի ճամբան բռնած էինք ծովեղբի կողմէն։ Փռքը կը առջեւէն կ'երթար՝ բռնած իր անբաժան շրջանակն ու գաւազանը, մենք ետեւէն կը յառաջանայինք դանդաղ եւ անհամաչափ։ Անձէլիքան՝ շա՛տ զուարթ, երջանիկ ինքնամոռացման մը մէջ սուզած կը թուէր. ստէպ՝ կը կատակէր, կը ծիծաղէր։ Ես՝ նախ մտածկոտ ու գրեթէ լուռ, հետզհետէ վարակուեցայ ներա այս աննախընթաց խնդութենէն եւ անհոգ՝ սկսայ հետեւիլ ներա այնքան իմաստուն երգիծանքներուն, խաղերուն։

— Ա՛յ, ծովուն նայէ՛ . . . չե՞ս յիշեր. օր մը ա'յնպէս ներշնչուած կը խօսէիր.. ալիքները քեզ դիւթեր էին, ալիքներուն ներսի երա՛զը կը դիտէիր, ես եկայ ար-

թընցուցի քեզ, չե՞ս յիշեր... կը մրմնջէր ու կը ծիծաղէր ա'յնքան լեցուն, այնքան անուշ։ Ես միայն անկապ, անըմբոնելի թոթովանքներով կը պտտասխանէի, նէ՛ այնքան ճարտար ու սիրո՞ւն էր։ Զնէ՛ իր մռայլ վիճակներուն մէջ գնահատած, վսեմացուցա՞ծ էի. հիմա՝ այս տարօրինակ զուարթութեան պահուն ալ նէ աննըման կ'երեւար ինծի։ Ո'րքան շնորհք, որքա՞ն վճիտ խոհանք կար ներա կատակներուն խորն իսկ։ Ես հզօր յափշտակութեան մը անձնատուր՝ հոգեկան այն դրութեան մէջ կը գտնուէի ուր յուզումները միայն անձայն կը խօսին, լեզուն անկարող կը մնայ։ Ա'յսպէս, հասանք պարտէզ, շրջադայողներն ու աղմուկը շատ էին, փոքրիկը սկսաւ իր շրջանակը գլորել . . .

— Այս կողմէն երթանք ըսի ես, ցոյց տալով մեր առջեւի երեք ճամբաներու ձախ կողմինը. ։

— Ա՛ն, հասկցայ . . . մրմնջեց նէ. կ'ուզիս մեծ ճառուղիէն անցնիլ, կ'ուզես վերանալ նորէն . . . ո'չ, ո'չ, չեմ թողուր. հապա', տե՛ս որքա՞ն գեղեցիկ է ծովը, աւիքները ինչպէ՞ս կ'երազեն օրօրուելով . . . այս կողմէն պիտի երթանք . . . Եւ նէ սկսաւ ծիծաղի՛լ, քաղցը, հնչական։ Ես՝ անկարող ներա ամենաչնչին քմահաճոյքը մերժելու՝ հետեւեցայ . . . ներա այս խնդուն, հրեշտակային դրութիւնը՝ ամէն ինչ էր ինծի համար։ Ճառագայթէ աշխարհն մը, ջերմ ու կենդանի լոյսի տիեզե՞րք մը կ'ասլրէր կարծես իմ դէմս, իմ էութեանս բոլոր մասնիկներուն ալքը։ Նէ ուրա՞խ էր, ծիծղո՞ւն. իր ճերմա՞կ գեղեցկութեան նման նէ պայծա՞ռ էր այսօր։ Անձէլիքան իբրև ծիծաղ ալ ա'յնքան գողտը, ա'յնքան անհուն էր։

— Ռաֆայէլ, Ռաֆայէլ, այս կողմէն... եւ նէ
ինձի նայելով դարձեալ ծիծաղեցաւ:

— Քոյրի'կ, կուգամ, քոյրի'կ, կը կանչէր պզտի-
կը! Մենք ծովուն նայող ճամբէն քալեցինք: Հոս ալ
ցիշատակներ թողած էինք. Անձէլիքան ի զո՞ւր կը հե-
ռացնէր զիս մեծ ծառուղիէն, ի զո՞ւր կը խուսափէր այն
վայրերէն ուր մենք այնքա՞ն տեսութիւններ ունեցած
էինք դեռ շատ մօտիկ անցեալի մը մէջ: Կը քալէինք,
ես գլխիկոր, նէ միշտ անհանդարտ: Խսկոյն ցնցուեցայ.
բիրերս տամուկ հրայրքով մը լեցուեցան. մենք հա-
սեր էինք այն քարէ պատշգամին զոր մեր առաջին
անդամուան տեսութեան իրբեւ ժամադրավայր ընտրած
էինք, ուր նէ երեւցաւ ինձի յանկարծակի՝ երբ ես
անէացի՞ր էի սպասումէ ու կտրօտէ: Ներա նայեցայ ու,

— Մէկ կախարդանքէն փախչողը միւսին մէջ
կ'իյնայ, մրմռացի, տե՛ս Անձէլիքա, տե՛ս քարէ վան-
դակորմը... փախի'ր:

— Փախչի՞մ... բան մը չեմ տեսներ, ո՞ւր է...
եւ նէ գոցեց աչքերը: Երբ քանի մը քայլ առինք
եւ հազիւ անցեր էինք խսկոյն բացաւ ու աչքերը ինձի
դարձած՝ ծիծաղելէն սկսաւ շշնջել.

— Կախարդական վանդակորմէն անցանք...,
կախարդական վանդակորմէն անցանք...

Վհուկ ես դուն, դուն զիտես դիւթել եւ միան-
գամայն խուսափիլ զիւթանքներէ... վհուկ ես դուն,
կակազեցի ես բան մ'ըսած ըլլալու համար:

— Վհո՞ւկ, կրկնեց նէ ու ծիծաղեցաւ. վհո՞ւկ,
ի՞նչ թանձր բառ... կը վախնամ, զիտե՞ս, բայց հե՞ղ
մըն ալ հնչէ....

— Վհուկ . . .

— Ու՞ն, ըրաւ նէ շնորհալի ծամածռութիւնով մը .
դու զիս այդպէ՞ս կը կոչես, լաւ ուրեմն, կ'արձակեմ
քեզ քու դիւթանքէդ՝ վհուկի զօրութեամբս . . . :

— Անձէ՛լիքա, ձայնեցի ես . . . :

Նէ ժապտեցաւ այնպէ՞ս մեղրանուշ, այնպէ՞ս
զրաւիչ. . . այդ ժապիտը արդէն անքակտելի բժժանք մըն
էր :

— Քեզ հրեշտակս եմ կոչեր, քեզ իտէա՛լս եմ
կոչեր, քեզ երազս եմ կոչեր, Անձէ՛լիքաս, դուն վհուկ
չես, դուն աստուածայի՞ն վհուկն ես :

Նէ լուռ մնաց բայց ես տեսայ որ իր ժապիտը ճերմակ
շողի մը նման՝ շուրթերուն վրայ դեռ աւելի՛ պայծառ-
օրէն կ'արձարծէր :

Պարտէզը դաշտին կցող կամուրջը անցնելէ վերջ՝
դէպի աջ ուղղուեցանք : Դարնան վերակենդանացնող
շունչը աւելի զգալի էր հոս. խիտ կանանչութիւն մը
արդէն կը տարածուէր, որուն թարմ բոյրը՝ ծովէն փչող
հովին խառնուած՝ զիւղական հրապոյր մը կ'ընծայէր
այս ժիշավայրին : Մենք նստանք ծովեզրի այն մասին՝
ուր շրջագայողները ցանցառ են : Երկա՛ր խօսեցանք
զրեթէ բոլորովին մանկուտ, աննշան խնդիրներու վրայ.
Ռաֆայէլն ալ նստած մեզի մօտիկ՝ կը մասնակցէր մեր
խօսակցութիւններուն, կը զեղգեղէր քաղցր ու հնչա-
կան, իր իւրաքանչիւր բառը լեցուն ծիծաղով մը կ'ըն-
դունէր Անձէլիքան : Ես ալ ա՛յնպէս կը հրճուէի. բայց
երազանքս կարծես աւելի հզօր էր. այս բոլոր ամենափոքր
իրողութիւններու մէջ պաշտումի բոցե՛ր, սիրոյ անհուն
հրաբուխնե՞ր կը նշմարէի. ամէն ինչ միակ իմաստ մը

ունէր ինծի համար, միակ կեա՞նք մը . . . ինչպէս կը
սիրէի Անձէլիքան:

Փռքրիկը յանկարծ ոտքի ելաւ, առաւ գաւա-
զանիկն ու շրջանակը. — Քոյրի'կ, պարո՞ն, քիչ մը
խաղամ, հա՞, մրժնջեց: Եւ զարկաւ. փայտէ շրջա-
նակը սկսաւ զլորիլ, մանուկը կը վազէր ետեւէն նոր
հարուածներ տալու, փայտէ շրջանակը կը շարունա-
կէ՞ր զլորիլ . . .

— Տե՛ս, տե՛ս, շրջանակն ինչպէս կը դառնայ
Անձէ՛լիքա, սկսայ ես. տե՛ս, տե՛ս ինչպէս կը դառ-
նայ . . . Նոր հարուածներ անոր ընթացքն աւելի՛ կ'ա-
րագացնեն, ան կը դառնա՛յ . . . Հողին դէմ ճզմուող
կէտեր նորէն օղին մէջ կ'ելլեն, նորէն կը հասնին մի-
եւնոյն վիճակին. ո՞հ, այդ շարունակական վերելքն
ու անկո՛ւմը շրջանակի կէտերուն . . . եւ ան կը դառ-
նայ անդադրում, քանի զայն մղող ոյժը կ'ապրի, քա-
նի հարուածները չեն մեռնիր: Կեանքն է սա կարծես,
կեա՞նքը, վիթխարի՛ անիւ՝ որուն եզերքներուն վրայ
ապրող մարդկութիւնը միշտ կը ջախջախուի օրէնքին
դէմ . . . Ո՞հ, կեանքի՛ շրջանակը որ չ'կասիր, կը դառ-
նա՛յ միշտ անողոքօրէն. զայն մղող ոյժը ինչպէս տի-
տան ու յաւէրժական է: Տե՛ս, տե՛ս, Անձէ՛լիքա,
շրջանակն ինչպէս կը դառնայ . . .

— Թո՛ղ դառնայ, լա՛ւ է որ այդպէս դառնայ . . .
աշխարհի մէջ շարժումը ամենարնական և կենսական
երեւոյթներէն է. շարժման մէջ և՛ մահ և՛ վերածնու-
թիւն կայ. հիները կը շարժի՛ն, կ'անցնի՛ն, նորերուն
տեղի տալու համար: Շարժում, կենդանութեան անդ-
րանի՛կ խորհրդանիշ. շարժում, երկու ուժերու, ուժի

մը ու զանգուածի մը արարչագո՞րծ միախառնումը՝ ուրկէ կը ծնի նո՞ր ուժ մը, նո՞ր կեանք մը։ Շրջանակը թո'զ դառնայ, սիրելի՛ս, լաւ է որ անոր ճնշման տակ փշրուին շա՞տ գոյութիւններ։ այս մահացումը, այս ջնջումը՝ աւելի ազնիւ ծնունդներու տեղի պիտի տայ... լա՛ւ է որ դառնայ շրջանակը...»

— Լա՛ւ է որ դառնայ, այս՛, պարզ՝ թերեւս անոր համար որ անխուսափիլի օրէ՛նքն է, այդ շարժման մէջ գէթ հաւասարակշիռ ներդաշնակութիւն մը կը տիրէ, միօրինակ՝ սակայն անաչառ... լա՛ւ է որ դառնայ, այս՛, որովհետեւ գուցէ իր հանգիստը աւելի՛ ազետաւոր ըլլայ, որովհետեւ գուցէ իր հանգիստը մահաբեր գահավիժում մը ըլլայ... Լա՛ւ է որ դառնայ, այդ շարժման խորհրդաւոր մեծութիւնը, ճշմարտութիւնը այնպէ՛ս բացայաց է, այս՛...»

— Քոյքի՛կ, պարո՞ն, տեսէ՛ք ինչպէ՛ս կը զարնեմ, ինչպէ՛ս կը գլորի աղաղակեց պղտիկը նոր եւ ուժգին հարուած մըն ալ տալով... Շրջանակը խսկոյն երերաց ու ինկաւ, հարուածը շատ բռւռն ու կողմեակի էր։ Ես՝ Անձէլիքային գարձայ անխօս ու սարսռաւէն..., նէ ծիծաղեցաւ բարձրածայն...»

— Ա՛յ, հոն երկինքը կը կարմըի՛. վերջալոյսը այսօր այնքա՞ն ազուսը կը թուի ըլլալ... եւ սա թիթեռնիկնե՞րը որ կը թռչտին ճառագայթներուն մէջ, ինչպէ՛ս անխռնջ են, ինչպէ՛ս շատախօս... Եւ նէ ծիծաղեցաւ. ես գուշակեցի որ զիս իմ մտածումներէս թօթվելու համար նէ պահ մը առաջուան զուարթութիւնը կը վերառնէր։

— Դէ՛հ, արթնցի՛ր, քըթթնջեց ձեռքս ցնցելով ու

աչքերուս խորը նայելէն . . . արթնցի՛ր, մի՛ երազեր . . .

— Բայց ինչո՞ւ կը նայիս այդպէս . . . ո՞հ, բիրերս կ'այրի՛ն, հոգիս կ'այրի՛ Անձէ՛լիքա, նայուածքիդ խորը որքա՛ն կրակ կայ, որքա՛ն հրդեհ . . . գոցէ՛ աչքերդ, ո՞հ, թոթովեցի ես :

— Գոցե՞մ աչքերս . . .

— Այո՛, այո՛, գոցէ՛ աչքերդ, մի՛ նայիր անոնցմով . . . Դիտէ՛ զիս քու շուրթերովդ ջե՛րմ ու երազային, դիտէ՛ ներաշխարհս՝ քու շուրթերովդ թրթռո՞ւն ու բոսոր . . . Շուրթերուդ նայուածքներք աւելի՛ խորունկ, աւելի՛ աստուածային են, աւելի ազնուացնող քան այրող : Ո՞հ, այո՛, շուրթերդ այնքա՞ն կը սիրեմ . . . անոնց վրայ քու հոգի՛դ, քու իտէալ էութի՞ւնդ կը բարախէ անտեսանելիօրէն. անոնց մո՞վ նայէ ինձի . . .

— Այդպէ՞ս . . .

— Ո՞հ, բիրերուդ ներսը աւելի այրող, տեսանելի գեղեցկութիւն մը կայ, անոնց մէջ նիւթին կատարելութեան բո՞ցը կը հրահրի, անոնց խորհուրդը ըմբռնելէ աւելի կը տեսնե՞մ ես . . . ո՞հ, գոցէ՛ աչքերդ . . . շարունակեցի ես :

Փոքրիկ Ռաֆայէլը այս միջոցին եկաւ ու նստաւ ներա ծունկերուն առջև. ես կը կրկնէի դեռ — գոցէ՛ աչքերդ . . .

— Կ'ուզէի՞ր որ կոյր ըլլայի, իսկոյն հարցուց նէ ժպտելէն :

— Լոէ՛, ո՞հ, լոէ՛ . . . թոթովեցի ես : Նէ ծիծաղեցաւ անո՞ւշ, ա'յնքան անուշ :

— Քոյրի՞կ, պարոնին ըստածին պէս, քոյրի՞կ, աչքերդ գոցէ՛, սկսաւ մէկէն փոքրիկը . . .

— Ի՞նչ, սիրունս, կը վախնա՞ս աչքերէս . . .

— Ո՞չ, ո՞չ, քոյրի'կ, մէ'կ անգամ, քոյրիկ մէկ անգամ գոցէ՛ աչքերդ . . . Անձէլիքան գոցեց ու մնաց. . փոքրիկը անմիջապէս թողուց գաւազանիկն ու շրջանակը, ոտքի ցատկեց, համբուրեց ներա շուրթերէն եւ փախա՛ւ արծաթէ ծիծաղներով, ծափելէն :

— Չա՛ր . . . մրմնջեց նէ :

Փոքրիկի այս անակնկալ խսղը ցնցեց զիս. քաղցր յուզում մ'ողողեց սիրտս, վեր թռայ, հասայ անոր եւ բազուկներուս մէջ զայն ուժգին սեղմած, ճիշերուն բոլորովի՛ն անուշաղիր՝ մոլեկնօրէն կը համբուրէի զայն, անոր շուրթերէն Անձէլիքայի համբո՛յրը կը խմէի : Վերադարձայ ներա քով, նէ գաւազանիկը ձեռքը՝ անշա՛րժ, կը ժպտէր . . . :

— Ռաֆայէ՛լ, Ռաֆայէ՛լ, հոս եկուր, մի՛ վախնար, բան մը պիտի չընեմ կանչեց ՚է պահ մը վերջ՝ ձեռքին մէջ զաւազանիկը խսղցնելէն : Ասնուկը վստահցած՝ վազ'ցերը մօտեցաւ Անձէլիքան՝ բռնեց զայն ու.

— Ե՛տ տուր համբոյրս, ե՛տ տուր մրմնջեց . . փոքրիկը՝ թոշունի մը նման զուարթ,

— Ա՛ռ քոյրիկ . . . ըսաւ ներա կարկառելով իր վարդ շուրթերը. նէ համբուրեց զանոնք այնպէ՛ս գորովով . . . Ես՝ ապշած նախ, յետոյ շուտով հասկցայ ներա բրածը՝ նէ ճարտար ու իշխող էր. և սպասեցի ձեռքերս միացուցած ծունկերուս :

— Ռաֆայէ՛լ, սկսաւ զարձեալ ժպտելէն, հիմա որ համբոյրս ե՛տ առի պէտք է պատժեմ քու մատնութիւնդ . . . բա՛ց ձեռքդ . . . : Եւ մանուկը՝ այս անմերժելի՛, անհունօրէն սիրավսու ձայնի ազդեցութեան տակ, զիտակից պաշտամունքի արտայայտութիւնով մը,

ծիծղուն, բացաւ իր պղտիկ ձեռքը։ Անձէլիքան՝ գաւազանիկով անոր զարնելու ձեւ մ'ըրաւ և արա՛գ, անշմարելի շեղումով մը իմ ձեռքերուս իջեցուց..։ Յաջողա՛ծ էր ու կը ծիծաղէ՛ր, կը ծիծաղէ՛ր մրմնջելէն.

— Ռաֆայէ՛լ, քեզի կը ներեմ..։

Փոքրիկը իր թևերը ներա ձեռքին պլլած՝ զայն կը համբուրէ՛ր անդադրում։ Ես անշա՛րժ, կարմրած ձեռքերուս նայելէն՝ մնացի..։

— Վրէ՞ժ առնել կը մտածես ըստ, յանկարծ նէ։

— Այո՛, այո՛, մրմնջեցի ես. կ'ուզեմ չարչարել քեզ Անձէ՛լիքա, վրէ՞ժ կ'ուզեմ առնել..։

— Ա՛հ, ըրաւ նէ, հիմա կը վախնամ..։

— Կ'ուզեմ ա՛յնպէս ցաւ մը տալ քեզ որ միշտ յիշես, որով հս միշտ հրճուիմ, կը հասկնա՞ս Անձէլիքա, կ'ուզեմ որ վրէժս քեզի ցաւ՝ ինծի համար անո՛ւշ, աննման յիշատա՞կ մ'ըլլայ..։

Նէ պահ մը մտածկուս մնաց. ես զինք կը դիտէի. իսկոյն նորէն հարցուց.

— Վրէ՞ժ կ'ուզեմ առնել, սպասէ՛..։ Ու նէ իր գեղեցիկ մատները փեղոյրին տակ մխրճեց, արագ շարժումով փառնջ մը քակեց իր մազերէն և զայն ինծի երկնցուցած.

— Փրցո՛ւր... մրմնջեց։

Ես՝ յափշտակուա՛ծ, արփշի՛ռ ներա այս մեոցընող ընծայէն, անգիտակ խենթի մը պէս, անգո՛ւթօրէն փրցուցի վարսերու այդ լուսեղէ՞ն փունջը, եւ բնազդաբար իբրև թէ բարբարս շարժումիս մանրամասն արդիւնքը ճշգել ուզէի՝ ներա նայեցայ..։

Ա՛հ, մեծ աչքերուն մէջ արցունքնե՞ր կային..։

ԺԲ.

Արծաթ մազերով ծերունի մը մեր դէմ ելաւ յանկարծ . կարծես ծո՛վը կը բուրէր անոր էութենէն . ծովին կեա՞նքը կար , ծովին առասպե՞լը անոր նայուածքին ծեր գեղեցկութեան մէջ : Թիավար մըն էր արծաթ մազերով այս մարզը . . . :

— Կ'ուզէք շրջա՞ն մ'ընել նաւակով , հարցուց ան մեղմօրէն :

Լո՞ւռ , մենք գլխու դրական շարժում մ'ըրինք ու հետեւեցանք իրեն : Ան՝ արագ ցատկեց նաւակին մէջ . ջուրը պահ մը յուզուեցաւ . նաւակին ձայնը ափի քարերուն հնչեց . մանք տեղ լոնեցինք . . . : Ծեր թիավարը ուժ տուաւ իր բազուկներուն , նաւակն օրօրուելէն սկսա՞ւ սահիլ , ջուրին մեղմ կոխը թեւճակներուն հետ՝ ե՞րգ մը դարձաւ քաղցր ու տեւական , նաւակն աւելի ու աւելի հեղի՞կ կը սահէր . զիրգ հով մը՝ հեռուներէն , կարծես շա՞տ հեռուներէն հասնող և յոգնած սկսաւ չնչել :

Գարնան լուսնակ դիշե՞ր էր :

Խաւարակուռ միջոցին ծոցը գեղին ու ճերմակ ճառագայթներ նիհարօրէն կ'արծարծէին . մեծդի յոռութիւն մը կը ծաւալէր , ալիքներուն ու յոգնած հովին մրմունջը միայն կար խո՛ւլ ու խորհրդաւոր . մերնաւակը կը սահէ՞ր . . . : Անձէլիքան և ես բոլորովին մօտիկ , անձա՞յն , մոլա՞ր նայուածքներով , կ'անըջէինք :

Ո՞վ խորշ, երազային խաղաղ ջուրերով ու բանաստեղծիկ գեղով ո՞վ խորշ, զիշերուան մռա՛յլ լճակորուն վրայ կ'երկարին ծիածան ա՛յնքան ճաճանչներ, որուն տամուկ ու օրօրուն մակերեւոյթին վրայ ա՛յնքան լուսաւոր քաղցրութիւններ կը ծփան. մեղմըստուէրներով պարուրուած ո՞վ խորշ, սէրերու խորշ ուրմհր նաւակը կը սահի հիմա արծաթ մազերով ծերունիի կտրիճ՝ մղումին տակ . . . :

— Անձէ՛լիքա, Ա ձէլիքա, նաւակն ինչպէ՛ս կը սահի հանգիստ ալիքներուն վրայէն, ինչպէ՛ս մեր նաւակը օրօրան մըն է . . .

— Աէ՛րս, իմ քա՛զըր սէրս, ինչպէ՛ս ահաւասիկ երջանիկ ենք . . . անհունին մէջ օրօրուիլն ինչպէ՛ս քաղցը է երազանքի մը նման . . . :

— Անձէ՛լ, Անձէ՛լ . . . ինչպէ՛ս երջանիկ ենք, ինչպէ՛ս անբաժան . . . բոլոր էութեանս խորքը դո՛ւն ես որ կը բարախես, ևս մեռած եմ, դո՛ւն ես որ կ'ապրիս . . . :

— Սիրելի՛, իմ քաղցըր սէրս, մենք մօտիկ ենք ահա՛ւասիկ, քու կրակներդ, քու խաւարդ զիս մոռցնել կու տան ինքզինքիս, քեզ այնպէ՛ս կը սիրեմ . . . ծովին ու հորիզոնի խորութիւններուն մէջ սուզնք . . . է՛յ, թիավարէ՛, թիավարէ՛ արծաթ մազերով ծւրունի, հո՞ն հեռուները . . . :

Էյ, թիավարէ՛. թիավարէ՛ կտրիճ ալեւոր մհր անբջանքի նաւակին . . . :

Ու թեւճակներու համբոյրը նիրհող, ջուրերուն՝ աւելի՛ մոլեզին դարձաւ. արծաթ մազերով թիավարը ծովի աստուածի մը նման կանգուն, ծավի ուժին աղ-

աւոր, արդա՛ր խորհրդանիշ՝ սկսաւ մզել նաւակը։ Քազաքին ու ծովեղբի ճրագներուն երանգ երանգ նայուածքները որոնք կ'երկարէին ջուրերուն վրայ՝ սկսան նուազիլ տակաւ։ Հոն նեղ անցք մը կայ որուն երկու կողմը երկու կանթեղներ կ'առկայծին, հոն նեղ անցք մը կայ երկու առկայծ ճրագներով, այն նեղ անցքէն անհուն ծո՛վը կը սկսի . . . ։

— Թիավարէ՛, թիավարէ՛, կտրի՛ն ալեւոր . . . ։

Ո՞հ, տիեզերքի այս տիտան տարածութեան մէջ ինչպիսի թաքուն իրականութիւններ կան . . . ։ Նէ աւելի ու աւելի ինձի սեղմուեցաւ, ներա էութենէն հոսող քուրումնազեղ ջերմութիւնը պլլե՞ց զիս, նէ աւելի ու աւելի սեղմուեցաւ . . . ։ Յոզնած հովը հետզհետէ կը վերակենդանար, կը շնչէ՞ր։

— Թիավարէ՛, թիավարէ՛, արծաթ մազերս՝ վծերունի . . . ։

— Ահա՛ քաղաքը կը հեռանայ, ահա՛ քաղաքը իր լոյսերով, իր ծայներով կը նուազի՛, թողումնք զայն, մոռացումի մէջ թողունք . . . , մոռացումի ճամբէն պահ մը երանութիւններուն հասնինք . . . հեռո՞ւ, հեռո՞ւ երթանք . . . քաղաքի նայուածքները ի՞նչ չար ժպիտ ունին, ինչպէ՞ս կ'ուզեն հասնիլ մեր ետեւէն . . . է՞յ, թիավարէ՛ ծովեղէ՞ն ալեւոր, հո՞ն խորերը անհունը կայ չէ՞ , հո՞ն, հեռունե՞րը . . . ։

— Անձէ՛ իքա, անձէ՛ լիքա . . . ։

— Շո՛ւտ, աւելի՛ շուտ, հո՞ն, նեղ անցքին շո՛ւտ հասնինք . . . այն երկու մարտզ կանթեղներուն մէջաւզէն պէտք է անցնիլ . . . ո՞հ, աւելի՛ արագ . թողո՞ւնք սա ժխորի եւ սովոսկումի ոստանը . . . ։

— Անձէ՛լ, Անձէ՛լ կրկնէ՛ ինծի, երջանի՛կ ես, ըսէ՛
ինծի, կը զգա՞ս թէ կ'ապրիս . . . :

— Երջանի՛կ եմ ի՛մ աղբիւր, երջանիկ եմ, ա՛յ
չեմ զգար թէ կ'ապրիմ . . . ա՛լ կեանքը ծանր չէ, ա՛յ
տիեզերքը չի՛ ճնշեր սրտիս, շուրթերուս, աչքերո՞ւս
վրայ . . . երջանի՛կ եմ, քանի որ մոռացումը զիս կ'օրո-
րէ . . . մօտեցի՛ր իժ սէրս, ինծի աւելի՛ մօտեցիր . . .
ձեռքերդ ինչո՞ւ կը դողան, ինչո՞ւ կը դողան, երջան-
կութիւնը մի՞թէ դող ունի . . . :

Յոգնած հովն աւելի սկսաւ կենդանանալ, աւելի
երգել: Երկնքին վրայ ամպերու թափանցիկ շղարշ մը
կը տարածուէր մեղմիւ, երկինքը գեղեցիկ խորհուրդով
մը կը պարուրուէր. լուսինկան աւելի տժգո՞յն դարձած
էր, աստղերը մահամերձի մը աչքերուն պէս անլոյս
էին, իրենց ճառագայթը իրենց մէջ կը մարէր: Յոգ-
նած հովն սկսաւ աւելի ու աւելի զօրանալ, ալիքները
մեծցա՞ն, մեծցա՞ն, մեր նաւակը կ'ելլէր ու կ'իջնէր,
միշտ կը սահէր: Նեղ անցքը հեռու չէր:

— Արա՛գ, արա՛գ, քաջ ձերունի, նեղ անցքը հե-
ռու չէ՛ . . . :

— Անձէ՛լ, Անձէ՛լ . . . բայց ինչպէ՞ս չենք մեռ-
նիր, ինչպէս այս սիրոյ տիեզերքը մեր ներաշխարհնե-
րու ներսը կը սեղմեցնենք, ինչպէ՞ս մեր սրտերը չեն
ճեղքուիր այս անհունին վիթխարի բարախումէն . . .
Անձէ՛լ, Անձէ՛լ, ինչպէ՞ս չենք մեռնիր . . . :

— Իմ քաղցր սէրս, չե՞ս զգար որ չենք ապ-
րիր . . . միթէ ապրողները կրնա՞ն պարփակել իրենց
հոգիներու խորը այս անծիր երանութիւնը, ա՛յս սէ՞րը.
միթէ ապրողները կրնա՞ն երջանիկ ըլլալ . . . Մեռելնե-

Պը միայն կատարեալ խաղաղութիւնը կը խմեն հողին հետ եղբայրոքն մտերիմ։ Մենք չենք ապրիր ի՞մ աղքիւր, մենք երջանի՛կ ենք, ուրեմն մահն աւելի հըզօր է մեր մէջ . . . :

— Ի՞նչ ազուոր պիտի ըլլար երգ կարենայինք միշտ այսպէս խօսիլ, այսպէս նայիլ, այսպէս լսել. գերեզմանն ի՞նչ է . . . մեռելներն աւելի խոր կը նային, աւելի՝ կը լսեն. մեռելներն աւելի՝ կ'ապրին . . . : Բայց ահա՝ նեզ անցըր, ահա՝ երկու հիւանդ ճրագները . . . Փա՛ռք քեզ ալեւոր թիավար. զեռ քիչ մւն ալ, քիչ մըն ալ, մենչեւ մեր ետեւէն նայող քաղաքին նախանձու աչքերը մութի մէջ կորառեին . . . զեռ քիչ մըն ալ՝ մինչեւ մօր նաւակը սուզի անհունին խորը . . . Կտրի՛ճ ծերունի, թե՛ւ տուր թեւճակներուդ, մենք կը սիրե՛նք չտեսնուող անհունը . . . մենք կը սիրե՛նք . . . :

— Թե՛ւ տուր թիերուդ ջուրերու՛ւ ուրուական, թե՛ւ տուր թիերուդ . . . Ա՛յ, մեռա՛ն մեր ետեւէն նայող աչքերը, մեր ետեւէն կու լան ու կը ժպտին անհունին տանող նեզ անցքին երկու լապտերները, զթութեա՛ն լապտերները, մարմրուն ուղեցոյցները հեռաւո՞ր անգրաշխարհին . . . : Թե՛ւ տուր թեւճակներուդ. մեր նաւակի կանթեզը կը բաւէ քեզ առաջնորդելու, մեր հոգիները կը բաւե՛ն քեզ զօրացնելու, ծովերու ո՛վ ալեւոց մարդ, աչքերդ ինչպէ՞ս կը տեսնին . . . , ինչպէ՞ս չես վախնար անհունէն . . . :

Ու՞զ, ո՞վ անսահման ջուրեր որ գիշերուան հետ այսպէս կը ծաւալիք . . . դէպի ո՞ւր, մինչեւ ո՞ւր . . . ո՞վ խաւարներով շղարշապատուած երկինք, դէպի ո՞ւր մինչեւ ո՞ւր կը տարածուիք։ Դո՞ւք էք անհունը արդ-

եօք, կամ անհունը ձեզմէ՞ կը սկսի... ի զո՞ւր կը փնտռեմ անհունին սկիզբը... Մո՞վ, դողդոջուն ալիքներով, ստուերներով օծուն ծով՝ ո՞ւր է քու վախճանըդ... խորհրդաւոր ու անթափանց աղջամուղջ մը քեզ երկնքին կը խառնէ, ահաւասիկ ոչինչ կը տեսնեմ. աստղերը հազիւ երկչոտ, ազօտ ժպիտ մը ունին, լուսինկան մոխիր քող ձգած է իր դէմքին. Մեր նաւակը միսմինակէ անհունի ալիքներուն երգին մէջ, մեր նաւակը միսմինակ է անհունի հազիւ նշմարելի ժպիտներուն մէջ, մեր նաւակը՝ օրօրուն ու սահող՝ միսմինակէ անհունի խաւարին մէջ...:

— Կեցի՛ր, է՛յ, կտրի՛ն ալեւոր...:

Ու արծաթ մազերով ծերունին ետ դարձաւ ու խաղա՛ղ կեցաւ մեր առջեւ. նաւակը կուրծքի հեւքի մը նման կ'ելլէր ու կ'իջնէր... և ծերունին ետ դարձաւ ու կեցաւ մեր առջեւ խաղա՛ղ, անձայն, և մենք անոր մեղմիւ ելեւէջող կուրծքին տակ, անոր դէմքին վրայ՝ առասպելնե՛ր, առասպելներ տեսանք...:

— Ծովերու ո՛վ հին կտրին, ինչե՛ր կան այն հեռուները, այն շա՞տ խորերը որ մենք չենք տեսներ...:

— Ինչե՛ր կան այն հեռուները..., այն խորե՛րը... մրժնջեց ու ժպտեցաւ ծերունին ջուրերու յուզումին նմանող ժպիտով մը. ինչե՛ր կան... հո՞ն՝ ուր դուք չէք տեսներ վախցնող երանութիւննե՛ր կան, սրբազան ու մեռցնող հաճոյքներ կան, սէրե՛ր կան...:

— Բայց ի՞նչպէս, ի՞նչպէս... դողաց Անձէլիքայի ձայնը. ըսէ մեզի, պատմէ՛ մեզի արծաթ մազերով թիավար, ի՞նչպէս գիտես այդ բոլորը, ի՞նչպէս... հոն՝ ուր վտանգաւոր երանութիւնները կ'ապրին, ուր

մեոցնող հաճոյքներ կան, ուր սէրերը կը թագաւորեն, այս այն խորերը, այն շատ խորերը հասե՞ր ես երբեք դուն...:

Ծերունին ժպտեցաւ և իր ժպիտը յուզուող ծովին նման էր:

— Ի՞նչպէս, գնացեր ես ուրեմն հո՞ն, այն հեռուները... պատմէ՛, ո՞հ, պատմէ ո՞վ ծովերու մարմնացեալ բանաստեղծութիւն, պատմէ՛, ի՞նչպէս հասեր ես մինչեւ հոն, դէպի այն խաւար անհունութիւնը...:

Ու մենք մենաւո՞ր էինք բոլորովին, մենաւոր ու մթութիւնով պարուրուած... ու ծերունին միշտ կանգուն, յուզուած ջուրի մը նման սկսաւ խօսիլ...:

— Ես գնացեր եմ այն հեռուները այս նաւակով ա'յս թեւճակներով, ես հասեր եմ մինչեւ այն չտեսնուո՞ղ հեռուները... Ու ծերունին լռեց իսկոյն. իր ձայնը յոգնած ալիքի մը պէս նուաղեցաւ. ան հառաչեց այնպէս՝ ինչպէս որ է ափին փշրուող ալիքներուն վերջին ճիչը..., եւ անոր հասակն աւելի ուղղուեցաւ, եւ ան թեւճակներուն յեցած՝ վերսկսաւ այնպէ՛ս ձայնով մը որ փոթորկի պատրաստուող ծովու մռունչին կը նմանէր:

— Ես հասեր եմ հո՞ն ուր ձեր նայուածքը չի հասնիր... երբ բազուկներս դեռ շատ թարմ էին ու հզօր այս ծովուն նման, երբ մազերս սե՞ւ, սե՞ւ էին այս մռութ անհունին նման, երբ իմ կուրծքս աւելի խենթ ու ամպրոպակուռ էր քան այս ծովը, ես հասեր եմ հոն ա'յս նաւակով, ա'յս թեւճակներով...

— Բայց ի՞նչպէս, ի՞նչպէս...

— Կռուելէ՛ն, կռուելէն հասեր եմ հոն...: Գիտէ՞ք, ալիքները շատ կը սիրեն կռիւը. ծովը կը սիրէ

կտրիճները, մարտնչո՞ղ կտրիճները... : Տկարները ամէնէն արհամարհելիներն են. ևս կռուելէն հասեր եմ հոն... ծովը՝ անյուսահատ կոխւը, անյուսահատ կտրիճները ա'յնքան կը սիրէ. ծովը ալեկոծ երախտով կը մարտնչի՛, կը հարուածէ, սակայն աննուած հոգիի մը համար անոր ամէնէն տիտան հարուածներն իսկ յոյսի՛ յաղթութեան հրաւէրներ են, հիացումի, տարփանքի՛ համբոյրներ... :

— Ու կռուելէն կռուելէն հասա՛ր դուն, ու ծովուն հարուածները համբոյրնե՛ր էին. . . , ու ծովը կ'ատէ տկարները..., ու կտրիճ երազողները կը հասնին հեռո՞ւն, չա՛տ հեռուն, չտեսնուո՞ղ երազին. . . ու կը ռուելէ՛ն. կռուելէն հասար դուն. . .

— Այո՛, հասայ ես. հոն՝ անհո՞ւնն է գիտէ՞ք...
երբ դեռ նոր հասայ ու թեւճակներս ալ շարժելէ դադրեցան՝ նաւակս ա'յնպէս կ'օրօրուէր, այնպէ՛ս անհանդարտ էր ինչպէս սիրող սիրու մը կուրծքին տակ. ծովը դեռ չէր ուզեր խաղաղիլ, թէև պարտուած էր. ա'հ, ծովուն այդ խե՞նթ գգուանքը. . . : Յետոյ հետզհետէ հաշտուեցաւ ու սկսաւ ժպտիլ. . . ա'հ, սիրահա՛ր ծովը... ու սկսաւ ժպտիլ :

Ես թողուցի թիակներս, ես ծովով լուացի սիրոս. ես լուացի աչքե՞րս, ճակատս. ան՝ հեղուկ քաղցրութեամբ կը պլլուէր ինձի, կը համբուրէ՛ր զիս, ես այնպէ՛ս երջանիկ էի. . . : Հա՛, ըսեմ սակայն, որ այս երանութիւնները վտանգաւոր են. ծովը խե՞նթ է, ո'հ, ան խե՞նթ է, կը խեղդէ և յետոյ անտէր նաւակն ու թեւճակները իր ալիքէ վարսերուն կապած՝ կը տանի մինչեւ ափե՞րը, կը զարնէ՛, կը փշրէ՛ զանոնք քարե-

ըուն դէմ. . . : Կտրիճ ու երազ կ'անհետին այսպէս. . .
քանինե՞ր մեռած են, քանի՛ անրջանքի նաւակներ ջախ-
ջախուած. ծովը խե՞նթ է, անոր տուած երանութիւն-
ները, համբոյրները վտանգաւոր են, մեռցնող են . . . :

— Պատմէ՛, ո՞հ, դեռ պատմէ՛, ծովուն յաղթո՛ղ
ալեւոր. . . պատմէ՛ :

— Հա՛, վտանգաւոր են այն համբոյրները . . . :
Բայց ինչպէ՞ս քաղցր է մեռցնող հաճոյքն այն հեռու-
ներուն... մենաւո՞ր անհունին հետ, կը զգաս որ դո՛ւն
ալ անհուն մըն ես կարծես դուն ալ ներսդ անհուններ
կը պահես, անհունին մտերի՞մ ես..., Աչքերդ ի՞նչ ան-
տեսանելի մեծութիւններով կը լեցուին, ի՞նչ պատ-
կերներով՝ երբ նայուածքդ դարձնես շուրջդ: Անհունը
կ'երգէ՞ հոն ա'յնպէս աննման, ան կ'երգէ ծովուն լեզ-
ուով, երկնքին լեզուով, լոյսին ու խաւարին լեզուով...:
Ամէն երազ թրթռում մըն է հոն քա՛ղցր ու ներդաշ-
նակ, ամէն թրթռում երա՛զ մըն է հեզիկ ու օրօրող:
Ո՞հ, յաղթող կտրիճին համար ինչպիսի՛ հանգրուան...:

— Դուն ապրեցար չէ՞ր, դուն երազեցիր այդ
հանգրուանին մէջ...:

— Այո՛, այո՛, ես սէ՛րը գտայ հո՛ն, այն խորը...
ես հոն սէ՛րը գտայ. զիտէ՞ք, վճիտ ու սրբազան ան-
հո՞ւն մըն է սէրը: Հարցուցի ծովուն թէ ո՞ւր է իր
վախճանը, ան ժպտեցա՞ւ ու ալիք ալիք ժպտեցաւ. ես
հասկցայ որ վախճան չունէր անիկա, ես սիրեցի՛ զայն,
անվախճան բաները կը սիրուին...: Ես երկնքէն խընդ-
րեցի որ իր սահմանը ցուցնէ, երկինքը ժպտեցա՞ւ, ես
հասկցայ որ սահման չունէր. ես սիրեցի զայն, անսահ-
ման բաները կը սիրուին...: Աէրն յաւէրժութիւն մըն է,

սէրն՝ անմեռ անհունի մը նայուածքը, կեանքն է որ
սրտերու ներսը կը բնակի...։ Դուք կը սիրէք,
ըէք, չէ՞, սիրեցէ՞ք, նոր բացուած վարդեր, սիրեցէ՞ք,
անհունին մօտենալու, հասնելու համար սիրել պէտք
է...։ Սիրեցէ՞ք, է՞յ նոր արեգակներ, սիրեցէ՞ք, դուք
կը հասնիլ այն հեռուները..., անհունին ձեր հո-
գիներն աւելի զօրաւոր են իմ բազուկներէս, ձեր հո-
գիներու նաւակով սահեցէ՞ք ծովուն վրայէն...։ Է՞յ, նո՞ր
յոյսեր, դուք կը հասնիլ այն անհունին...։

— Կտրիճ ալեւոր, է՞յ, կտրիճ թիավար, ան-
հունին մարգարէն ես դուն...։

— Է՞յ, արծաթ մազերով յաղթող, պատգամի՛ կը
նմանին խօսքերդ...։ պատմէ՛ պատմէ՛ դեռ, վերադարձն
ի՞նչպէս եղաւ..., ի՞նչպէս գարծար...։

— Երգելէ՞ն, երգիլէն. փոթորկոտ անհունը՝ յաղ-
թող կտրիճին հանդէպ խաղաղութեան ճառագայթի մը
կը փոխուի..., Ես վերադարձա՛յ, անհունին սիրտը աս-
պնջական, հանդա՛րտ ճամբայ մըն էր, բաց, բոլորովին
բա՛ց իմ առջե... ես վերադարձա՛յ, ինծի ճամբայ
տուին...։ Դուք՝ սիրեցէք ո՛վ թարմ ծաղիկներ, սի-
րեցէ՞ք, անհունին մօտեցէք...։ Ե՞նչ յիշա-
տակներ..., ո՞հ, ի՞նչպէս երազը դեռ կը կաթկթի ճեր-
մակ մազերէս..., մարած աչքերուս ներսը ի՞նչպէս
կ'արծարծի աեսիլը... ա՞հ, անհունէն փշրանք մը կը
բաւէ ներաշխարհին խորքը լուսեղէն խորիսխը զան-
գելուս է՞յ, սիրո՞զ ծաղիկներ մի՛ արթնցնէք զիս, թու-
ղէ՞ք զիս իմ յաւիտենական երազիս մէջ...։

Ու ձեր թիավարը լու՞ց ու սպասեց. ա՞ն ալ
կ'ապրէր իր սէրը իրրև երազ...։

— Երթա՞նք, դառնա՞նք ալեւո՞ր անլջող. թիա-

վարէ՛, թիավարէ՛ դէպի ափերը, դէ՛պի սահման...
Բայց մեր հոգիները անհունով յղի՛ են... թիավարէ՛,
թիավարէ՛, արծաթ մազերո՛վ մարգարէ, թիավարէ՛
դէպի ափերը... նեղ անցքին ճրագները դեռ բոլորովին
չմարած՝ անցնի՛նք, հասնի՛նք...:

Եւ անոր լայն կուրծքը ուռեցաւ, ես տեսայ
զայն, և ան շարժե՛ց թիակները։ Ծովին սկսաւ նորէն
հնչել նուազի մը հանգոյն, հովն սկսաւ նորէն շնչել,
նորէն շարժիլ անոր ճերմակ մազերուն մէջ։ Նաւակը
կը սահէ՛ր...։ Անձէլիքան այլևս լո՛ւռ էր. ինչե՛ք
կ'անցնէին հիմա ներա խորա՛ն էութենէն, ո'վ իմ ան-
նման երազս, ի՞նչ բոցավառումներ ունիս։ Նէ լուռ էր
բոլորովին. ես զգացի որ նէ ինծի աւելի՛ սեղմուեցաւ
վախցած ու գողդոջուն..., նէ ինծի աւելի՛ սեղմուեցաւ,
գլուխն իմ ուսիս ձգեց մեղմիւ, աչքերը՝ թափան-
ցիկ ամպերով շղարշուած երկնքին էին դարձած, շուր-
թերն՝ անխոնվ էին անհունի մը նման...։

— Ի՞նչ կը փնտռես երկնքին վրայ... ա՛յսպէս
ուզեցի հարցնել մտածումովս, շուրթերս ալ սակայն
շարժեցան։

— Ի՞նչ կը փնտռես երկնքին վրայ, մը մնջեցի
գարձեալ...։

Նէ չպատասխանեց, նէ աւելի թողուց իր գլուխը
իմ ուսիս, նէ կարծես աւելի երկչոտ՝ սեղմուեցաւ ինծի...։
Նաւակը կը սահէր դէ՛պի ափերը։

Թիավարէ՛, կտրիճ ծերունի, թիավարէ՛. ահաւա-
սիկ նեղ անցքը որ մեր ետև մնաց... ահաւասիկ երկու
ճրագները՝ որ մեռա՛ն..., ահա՛ քաղաքին բազմերանգ
ու նախանձոտ աչքերը...։ Արդէն կը լսեմ փշրուող ա-
լիքներուն յուսահատ լացը, թիավարէ՛, թիավարէ՛...։

Եւ ծովի մարդուն հզօր մղումին տակ՝ մեր նաւակը թեթե՛ւ՝ սահեցաւ... մեր նաւակը ափին զարնուեցաւ... Անձէլիքան ցնցուեցաւ իսկոյն ու պաղատանքի մը պէս ծեռքերս սեղմեց... .

— Հսէ՛, իմ աննմա՞ն երազս, խօսէ՛ իմ Անձէլիքաս

— Վազը գերեզմաննոց երթանք



ԺԴ.

Առաւօտուն՝ ես Անձէլիքային զնացի ներա երէկուան մութ ըղձանքին համաձայն. զնէ պատրաստ գըտայ, բոլորովին պատրաստ գերեզմննոց մեկնելու . . . Ո՞հ, սիրակա՞ն աննմանս, ինչո՞ւ այսպէս . . . Նէ սեւ ըզգեստ մըն էր հազած, սև փեղոյր դրած. երբեք չէի տեսեր այսպէս. գեղեցի՞կ էր նէ, գեղեցի՞կ էր. ներա այս սեւ զգեստը՝ չզիտեմ, խորհրդաւո՞ր էր ու մռայլ՝ դագաղի մը նման . . . Ի՞նչ զիտնամ, ես զգացի որ ներա մեծ աչքերէն խունկի հո՞տ, խունկի մեռելային քաղցրութի՞ւն կը հոսէր. ես այնպէս զգացի որ ներա երազային շուրթերէն հողին բո՞յըը կու գար, ներա ժըպիտը կարծես վերջին խօսք մըն էր . . . նէ ճերմա՞կ, շա՞տ ճերմակ էր, աննմա՞ն էր . . . Բայց ի՞նչ զիտնամ, ներա այս ամբողջութիւնը զիս կը վախցնէ՞ր. ես սկսայ դողալ, ես ըղձացի լա՞լ, անհո՞ւնօրէն լալ իմ թշուառ սրտովս, իմ թշուառ շուրթերովս, իմ թշուառ աչքերով անհո՞ւնօրէն արտասուել: Ես այնպէս զգացի, ներա սեւ զգեստը դագաղի նման էր, ներա աչքերէն խո՞ւնկ, ներա շուրթերէն հո՞ղ կը բուրեր, ներա ժպիտը վերջին խօ՞սք մըն էր, նէ այնպէս ճերմակ էր, նէ մնա՞ք բարով մըն էր . . . Փունջ մըն ալ ունէր Ճեռքին մէջ ուրկէ գերեզմանի հոռ կու գար. Ճեռքին մէջ

ծաղիկներու փունջ մըն ալ ունէր . . . : Ես կ'ուզէի արտասուե՛լ, ես կը տենչայի ներա ոտքերուն առջեւ իսկո՞յն մահանալ, նէ սեւերու մէջ այնպէս ճերմա՛կ էր...: Եւ դողալէն ներա ձեռքը բռնեցի, մենք գուրս ելանք. նէ բնաւ չէր խօսեր, ինծի դարձաւ ու ժպտեցաւ՝ իրըև թէ իր ժպիտը հսկայ վշտի խօսք մը ըլլար...: Մենք քալեցինք լո՛ւռ մինչեւ ծովափ, մեղմ արեւ մը կար, այնպէս ճառագայթներով՝ որոնք կարծես փշրուած աղօթքի. մը ընդհատ մը մունջներուն կը նմանէին . . . : Մենք մինչեւ ծովափ անձայն քալեցինք. նաւ մը հասաւ, ներս մտանք, նաւը մեզ գերեզմաններու կղզին սկսաւ տանիլ...: Նէ երկրորդ անգամ դարձաւ ինծի ու ժպտեցաւ. ես այնպէս զգաչի որ ներա ժպիտը տխուր յայտնաւթեան խօսք մըն էր . . . Երկինքը, միջոցը լեցուն էին աղօթքի մը մեղմ մը մունջներուն նմանող ճաճանչներով. նաւը կը մօտենար կղզիին, ես կը զգայի արդէն հոգիիս մէջ ամրո՛ղջ գերեզմնոցը . . . Զգիտէի թէ նէ ի'նչ կը մտածէր, ինչերո՛ւ նուիրուած էր. միայն կը զգայի որ կը դողամ, որ կ'արտասուե՛մ, որ մեռնելու բաղձանք մը ունիմ: Նէ՝ նայուածքը ծաղիկներու փունջին սեւեռած՝ միշտ լուռ էր, թերես միշտ կը խօսէր, ինչե՛ր կը խօսէր . . . ես չէի լսեր, ես շատ մը մոայլ իրողութիւններու նախազգացումն ունէի...: Իսկոյն աւելի ուժգին զգացի հոգիիս խորը ամա՛յ գերեզմանատունը. աեսայ՝ հասեր էինք. մենք գուրս ելանք նաւէն, վեր ելանք քարէ սանդուխներէն ու մտանք գերեզմնոց . . . Նէ ինծի դարձաւ, երկար, երկա՛ր նայեցաւ, այնպէս երկար ու ժպտեցաւ ժպիտով մը որ մխիթարական խօսքի, համբոյրի՛ մը կը նմանէր... Նէ այս-

պէս երրորդ անգամ ժպտեցաւ ու մենք քալեցինք։ Մենք քալեցինք ուզիղ ճամբէ մը որուն երկու կողմը բարձր, շա'տ բարձր նոճիներ կը հսկէին. խազա՛ղ նոճիներ՝ որոնց կատարէն հովք մեղմ հեծկլտանքով կ'անցնէր, որոնք շիրիմներուն վրայ կը թափէին իրենց ստուեցահո՛ծ ազօթքը։ Մենք նոճեզարդ ճամբէն կը քալէինք, նոճիները այնպէ՛ս բարի ու մռայլ էին, անոնք ա'յնպէս ջերմեռանգ անկեզծութեամբ կը հսկէին ու կը փսփսային գերեզմաններուն վրայ. հեռուէն ծովուն ճայնը հազիւ կը լսուէր, ծովու ի՞նչ պէտք կայ, գերեզմանատունը ա'յնքան ծովեր՝ ունի...»

Մենք անցանք այսպէս նոճիներու ճամբէն, հասանք զիմացի մարմարեայ դամբաններուն. Անձէլիքան կեցաւ յանկարծ, նէ ճերմա՛կ էր..., ևս նշմարեցի քարի վրայ երկու լուսանկարներ, Անձէլիքայի հայրիկն ու մայրիկն էին։ Ի՞նչ կ'ըլլար եթէ մեռնէի... Նէ մեղմ կերպով իր ճեռքի փունջը մարմարին դրաւ, գերեզմանին գրաւ...., յետոյ գարծաւ ինծի ու ժպտեցաւ. չգիտեմ սակայն ժպտեցա՞ւ, զգացի միայն որ նէ թըրթուա՛ց, ներա գէմքին վրայ բան մը շարժեցաւ ժպիտի նման, գերջին խօ՛սք մը, ներէ ի՞նծ մը... Ու ծունկի՝ ինկաւ մարմարին վրայ, ու պահեց իր գէմքը ձեռքերուն մէջ.... Ես՝ ոտքի ու անշարժ կը բաղձայի՛... մեռնի՛լ կը բաղձայի, զոցե՛լ բոլորովին հոգիիս նայուածքները, զոցե՛լ առյաւէտ Ու ես արձանի մը նման ոտքի մնացի, ու խոհանքներս՝ ստուերահսս փոթորկումներ էին, ու յիշատակներ, մեռցն՛ղ նախազգացումներ։ «Վազը գերեզմանոց երթանք...»։ ներա այս խօսքը հեղուկ կրակի մը նման կը հոսէր երակնե-

բուս ներսը . կ'այրէ՛ր ամէն ինչ , որ կեանք և ճառագայթ է : «Վաղը գերեզմննոց երթանք . . . » : Ի՞նչ մըտածեց նէ երբ մենք երջանիկ էինք , երբ մեր նաւա՛կը կը սահէր . . . ինչո՞ւ ուզեց այսպէս մտածել : Ո՞հ , քանի՛ մօտ է երջանկութեան եզրը մահու'ան անդունդին , կեանք ու ոչնչութիւն ո՛րքան քոյր են . . . երէկ նէ երջանկութեան մէջ գուցէ քայլ մը աւելի առաւ . երջանկութենէն քայլ մը անդին անէութիւնն է , գերեզմնո՞ցը . . . Ու ես արձանի մը հանգոյն անշարժ կ'ուզէի փշրուի՛ր . . . ո՛վ բարբարոս ուժ , ո՛վ քայքայում , օգնէ՛ ինձի . . . :

— Ինչպէ՞ս ալ սեւ զգեստը դագաղի մը կը նըմանի , կը մըմնջէի հոգիիս շուրթերով . ինչո՞ւ նէ սև զգեստը դագաղի մը խորհուրդով օծեր է , ո՞հ , ինչո՞ւ . . .

— Մեռնի՛լ կ'ուզէ . . . կը պատասխանէր հեռուներէն , շա՛տ հեռուներէն հասնող ձայն մը . . .

— Ինչպէ՞ս ալ մեծ աչքերը խոնաւ են , խո՞ւնկ կը բուրեն , ի՞նչպէս իր շուրթերէն հողին հոտը կուգայ ի՞նչպէս իմ սիրածէս գերեզմանին հոտը կուգայ , ո՞հ , ինչո՞ւ . . .

— Մեռնի՛լ կ'ուզէ . . . կը կրկնէր հեռուներէ՞ն , շա՛տ հեռուներէն հասնող անծանօ՞թ ձայնը . . .

— Ինչո՞ւ այս գերեզմննոցին մէջ ներա էութիւնը աղօթք մը չէ , ինչո՞ւ ներա բոլոր թրթռումները խորհրդաւոր ու աւերող բան մը ունին , ինչո՞ւ նէ աղօթք մը չէ . . .

— Մեռնի՛լ կ'ուզէր . . . կը կրկնէ շա՛տ հեռուներէն հասնող ձայնը . . .

— Ինչո՞ւ այնպէս ժպտեցա՞ւ նէ, ինչո՞ւ այնպէս ժպտեցա՞ւ ինծի, վշտի՛ մը նման, տխուր յայտնութեա՞ն մը նման, մնաք բարովի՛ մը նման.... ո՞հ, ինչո՞ւ ժպտեցաւ....

— Մեռնի՛ կ'ուզէ....

— Ի՞նչպէս ճերմակ էր, բայց ինչո՞ւ այնպէս ճերմակ էր....

— Պիտի մեռնի՛ ... զողա՞ց հեռուէն, չա՛տ հեռուէն հասնող ձայնը...: Ինչո՞ւ չես դադրիլ բարախելէ ո՞վ սիրտ, մի՛ արտասուեր, ես կը տճնջամ որ դադրիս արոփելէ... ո՞վ սիրտս, ո՞վ թշուառ սիրտս... Աչքե՞ր, թշուա՞ռ աչքեր, մի՛ լաք, գոցուեցէ՛ք ցմիշտ, գոցուեցէ՛ք բոլորովին... շուրթե՞ր, թշուա՞ռ շուրթեր, մի՛ մըմնջէք, մի՛ կոծէք այլես... լուծուեցէ՛ք, լուծուեցէ՛ք յաւէրժօրէն. չե՛մ ուզեր արցունքը, չե՛մ ուզեր կեանքը. ես երջանկութեա՞ն կը ցանկամ, գերեզմանին յաւիտենակա՞ն երջանկութեան, դերեզմանի՞ երազին...:

— Անձէ՛լիքա, Անձէ՛լիքա....

Նէ բոլորովին ինկած էր մարմարին վրայ, նէ անշա՛րժ էր մահուան հանգոյն....

— Անձէլի՞քա, Անձէլի քա....

Նէ իր սուրբ սէրերու գերեզմանին վրայ նուազա՞ծ էր, նէ այնպէս ճերմակ էր

ԺԴ.

— Ո՞հ, դո՞ւն ես . . . մրմնջեց նէ բոլորովին հիւծած վանկերով և դէպի ինձ կարկառելէն իր ձեռքերը տ

— Ե՛ս, ե՛ս եմ. ի՛մ սիրակա՞ն աննմանս, հանգչէ' . . . ու ներա ձեռքերը՝ համբոյրներով դարձեալ վերմակին տակ դրի, ու ներա ձեռքերը ա'յնպէս այրեցին իմ շուրթներս, ի՛մ յոյսերս . . . նէ իր մարմրուն նայուածքով համբուրեց զիս ու փակե՛ց կոպերը . . . :

Զերմը՝ տակաւ ծանրացաւ ներա վրայ, նէ ճերմակ էր' վառ կակա՞չ դարձաւ . . . , նէ փակե՛ր էր կոպերը . . . :

Գիշերը միշտ կը յառաջանար. սենեակի լոյսն աւելի մեղմ ընելու համար միայն մոմ մը վառեր էինք ու հեռուի դարանին վրայ տեղաւորեր. ապրիլի վերջին գիշերը մի՛շտ կը յառաջանար . . . ա՛խ, ի՛նչ կ'ըլլար եթէ վաղուան առաւօտը կեանքի յուսալից ծագի մը նմանէր . . . Ես ու մօրաքոյրը՝ նստած մահճակալին բոլորովին մօտիկ, անքուն, կ'ունկնդրէինք ներա անհանդարտ շնչառութեան. ներա ամենափոքր մէկ թըրթուըը՝ մահ կամ բերկրանքի տիեզերք մըն էր մեզ համար . . . :

— Այս Անձէ՛լս, Անձէ՛լս կը կրկնէր խեղճ կինը,
իմ անգի՞ն Անձէլս . . . :

Ռաֆայէլն՝ այնքան լալէն փշուած հիմա կը
նիրէր անհանգիստ քունով մը . փոքրիկը մերժեց. իր
սենեակը երթալ, ան այնքան լացաւ երբ գերեզմննոցէն
տուն բերի Անձէլիքան կիսանուաղև տենդուտ վիճակի մէջ:

— Քոյրի՛կ, քոյրի՛կ կը ճչար . . . քոյրիկ աչքերդ
բա՛ց, քեզ այնպէս կը սիրեմ, քոյրի՛կ, քոյրիկ . . . :

Ա՛հ, ես ինչպէս մորթեմ յուզումն իմ հոգիիս,
նայուածքս արցունքներու մէջ կը թաղուի . . . հոն
իմ սէրս, իմ երազս մահուան հետ կը խօսի, այնտեղ՝
անդադրում ողբ մը կ երկարի ու կ'աճի, հոտ՝ տիտան
սուգ մը կը լռէ հզօ՞ր շատ հզօ՞ր խօսքի մը նման . . .
ու ես այդ բոլորին մէջ թշուառ հոգի, ես՝ մենաւո՞ր եմ
այդ բոլորի ճնշման տակ . . . :

— Անձէ՛լիքաս, ինչո՞ւ այսպէս երազի պէ՞ս
հոսեցա՞ր աչքերուս մէջ, շուրթերուս վրայ ներաշխահիս
անհո՛ւն պարապութեան ալքը . ինչո՞ւ զիս միայն իւրե
երա՞զ լեցուցիր . . . կը հեծկլտայի ինքնիրենս . . . :

— Ո՛հ, ե՛լ, ե՛լ իմ աննման Անձէլիքաս, վաղ
ուան քաղցր այգուն հետ ե՛լ աւելի երջանիկ ու պայ-
ծառ, զթա՛ ինծի, իմ սէ՛րս, իմ հաւա՛տքս, իմ ան-
հո՛ւնս . . . :

Եւ աւելի ու աւելի կը խորանայի, աւելի ու
ու աւելի՞ կ'իջնէի էութեանս սգալից գահավէժին խորքը
ճանչնալու համար, զգալու համար, մահացնող տառա-
պանքը իր բովանդակ անեզրութեամբ, խմելու համար յի-
շատակներու և յոյզերու չարչարանքը իր ամբողջ ահով . . .

— Կը պաշտե՛մ քեզ, իմ Անձէլիքաս, դուն,

իմ Գողգոթաս, իմ Խաչս, իմ Յարութիւնս . . . ե՛լ, ե՛լ,
աւելի հրաշալի՛ քան երբեք . . . , գթա՛ ինծի . . . :

Հուռ՝ կը շարունակէի խօսիլ ես . մօրաքոյրն
անձայն՝ ի՞նչ եղերերգութիւններ կը հիւսէր . վիթխարի
սուզի ի՞նչ նոր բոյներ կը դնէր իր աւերուած սրտին
ներսը . . . փոքրիկը՝ արցունքի կաթիլներ թարթիչնե-
րէն կախ՝ կը նիրհէր . Անձէլիքան կակաչ մըն էր . . . :

Կիսալոյս սենեակին ծոցը ուր բուրումնաւէտ
եղկութիւնը՝ դեղերու կծու հոտին խառնուած տխուր
մթնոլորտ մը կը կազմէին, մենաւոր մոմը՝ հիւծախ-
տաւոր կեանքի մը հանգոյն կը վերջանա՛ր . . . :

Ահա սկսան դառնալ երեւակայութեանս ներսը
փոթորկի մը պէս՝ բժշկին խօսքերը . «Նատ զօրաւոր
յուզումներ խախտած են ներա նուրբ կազմուածքը . . . ,
սիրտը ուժգին ցնցումներ կրած է . . . խնամք պէտք է
տանիլ . . . եթէ այսօրուան ջերմն անցնէ՝ կը լաւնայ . . . »

«Եթէ այսօրուան ջերմն անցնէ՝ կը լաւնայ . . . »
Ա՛հ, պայմանադրական այդ խօսքը քանի՛ անգութ է,
քանի՛ բարբարոս . . . ու ներա ջերմութիւնը կը բար-
դուէր հետզհետէ . նէ կակա՛չ մըն էր . . . :

— Որքան լոյս . . . իջեցուցէ՛ք վարագոյրները . . .
մո՛ւթ, աւելի մո՛ւթ թող ըլլայ . . . մեր Յիսուսին աչ-
քերը շա՞տ պայծառ են . . . ո՞հ, ձեր արցունքները շա՞տ
լուսաւոր են . . . մո՛ւթ, աւելի՛ մութ . . . :

Նէ սկսաւ մենախօսել . տենդն իր ծայրագոյն
աստիճանին հասած էր . նէ կ'արծարծէ՛ր միշտ հիր կը-
րակի մը նման . նէ դողղացող կոպերը միշտ փակ կը
պահէր . . . :

— Մի՛ լաք, ձեր բիրերու շիթերը արշալոյսներ

կը ծնին ճերմա՞կ, որոնք զիս կեանքին կը հրաւիրեն.... ես չե՞մ ուզեր ապրիլ..., ես գերեզման-ներու աշխարհը պիտի երթամ... ես կ'ուզեմ ճախրե՛լ իրեւ երազ....:

Պահ մը մնաց անձայն, յետոյ՝ իսկոյն յոզնած շարժումով մը թեւերը դէպի առաջ երկարեց եւ՝

— Ռաֆայէ՛լ... մը մննջեց, եկուր իմ սիրունս, քեզ հեղ մըն ալ տեսնեմ... Ռաֆայէ՛լ, Ռաֆայէ՛լ ... :

Մօրաքոյրը արձանի մը պէս էր, բոլորովին անկարող.... ես՝ թշուա՞ռ հոգի, ելայ, մանուկն արթնցուցի մեղմիւ, ներա տարի... նէ՝ փակ կոպերով այն-պէս հրայրքո՞տ ողջագուրեց զայն....

— Քոյրի՛կ, քոյրի՛կ, սկսաւ հեծկլտալ պղտիկը...

Նէ լռե՛ց դարձեալ. ներա շուրթերը դաշն կերպով կը տրոփէին... նէ բոցավառ կակա՞չ մըն էր....

— Մօրաքո՞յր, ես քեզ սիրե՛ր եմ, դուն բարի ես.... մօրաքո՞յր, չե՞ս ուզեր իմ վերջին խօսքս լսել... մօրաքո՞յր, ես քեզ սիրե՛ր եմ...:

Խեղճ կինը վշտի ու սոսկումի մէջ արձանացած՝ ձեռքերով ծածկեր էր դէմքը. խեղճ կինն ամբողջ կեանքը սուգին նուիրած՝ հիմա այդ սուգի ճամբուն վրայ նոր աղէտի մըն ալ կը հանդիպէր— լոյսի՛, միսի-թարանքի՛, մահուան. դէմքն ափերուն մէջ ծածկած՝ կիսանուաղ էր...

Փոքրիկը կը հեծկլտա՞ր անդադրում....

Մոմի՛ աւելի ու աւելի՛ կը հատնէր....:

— . . . Նոճիներու ճամբէն կ'անցնի՛ք... հո՞ն, այն մարմարներուն տակ ուր հայրիկս ու մայրիկս կ'ապրին յաւիտեան, հո՞ն կը տանիք զիս... մեր Յիսուսը իմ

սրտիս վրայ կը դնէք... զիս հո՞ն, այն նոճիներու ու
մարմարներու կղղի՞ն կը տանիք....

Եւ մէկէն բացաւ աչքերը՝ վերջույսի մը նման
վա՞ռ ու մեռնող.... կարկառեց թեւերը դէ՛պի առաջ...
ես՝ անէացած, մօտեցայ, բռնեցի ներա բոց ու դողդո-
ջուն ձեռքերը... նէ աչքերը բացա՞ծ էր, նէ զիս ճանչ-
ցա՞ւ....

— Սէ՛ր իմ սէր, մըմնջեց եւ՝ հեծկլտանքի եւ՝
յետին տեսութեան մը պէս. սէ՛ր իմ սէր, ներէ՛ ին-
ծի... մի՛ լար... չէի՞ լսեր որ ես աւելի աննիւթ պիտի
բնակիմ հոգիիդ խորը... մօտեցի՛ր ինծի....

Եւ նէ գերմարդկային ճիգով մը իրեն սկսաւ
քաշել զիս, մահուան խոնջէնքին մէջ իսկ սէրն անհու-
նօրէն հզօ՞ր է....

— Մօտեցի՛ր ինծի, ի՛մ աղբիւր, քեզ բաց աչ-
քերով համբուրեմ. վերջի՞ն անգամ, թո՛ղ, քեզ բաց
աչքերով համբուրեմ....

— Անձէլի՞քաս, իմ աննմա՞ն Անձէլիքաս... հե-
ծեցի ես ու ծունկի՞ ինկայ... նէ կրակէ շուրթերը եր-
կա՞ր, երկա՞ր իմ շուրթերուս դրաւ... նէ երկա՞ր համ-
բոյրով իր պատկերը կու տար ինծի, իր անհունութիւ-
նը կը քամէր իմ հոգիէս ներս... նէ երկա՞ր, երկար իր
կրակէ շուրթերը իմիններո՞ւս դրաւ

— Սէ՛ր, ի՛մ սէր, մի՛ լար... թո՛ղ տառապանքդ
յաւէրժական ձգոումի մը փոխուի դէպի անսահման...
դէպի գեղեցի՞կ իտէալ... մեծ ու վսեմ կեանքը երա՞զ
մըն է... մեր կեանքն ալ թո՛ղ այդպէս անցած ըլլայ...
մի՛ լար. յիշատակները քեզ դէպի լո՞յս պիտի առաջ-
նորդեն... քալէ՛, քալէ՛ դուն, սէ՛ր իմ սէր... ես իմ հե-


ուաւորի գուրգուրանքովս քեզ միշտ պիտի համբուրեմ...
ևս քեզ այնպէ՞ս կը սիրեմ... պահ մը վերջ գուցէ
առյաւէտ պիտի նուազիմ... բայց ևս քեզի պիտի երե-
ւա՞մ իրըեւ երազ... դիտէ՛ զիս իրըեւ երազ... սիրէ՛ զիս
իրըեւ երազ... . .

Ունէ երկա՞ր, երկա՞ր, շուրթերը նորէն իմիններուս դրաւ... Զերմը այլեւս դադրած էր կարծես. շնչառութիւնը դժուար ու գանգաղ դարձած էր. նէճերմա՞կ էր... նէ փորձեց ժպտի՛լ...

Գիշերը տակաւ կը մեղմանար... մոմն հատնելու մօտ էր... սգաւոր այրիի և որբի անմիսիթար կոծը աւելի՝ կ'արծարծէր... ես նայեցայ ներա, այլեւս չէ՛ր բարախեր... բոլորովին ճերմա՛կ էր... : Ու թրշուա՛ռ, ա՛յնպէս թշուառ, զլուխս ներա անկենդան կուրծքին ձգեցի ։

Գ. Մ Ա Ս

❖ Ա Ռ Ա Վ Պ Ե Լ Յ Ե Ք (*) ❖



ԱՂԱԲԻՆԻ ՀՈԴԻՆԵՐ

ՄՏՏԵՐԻՄՆԵՐԸ

ՔԻԱՌԱ

* * *



(*) Այս ընդհանուր վերևոցրիտակ խմբուած են թերողին յետուզայ երեք նորավեպերը, որոնցմէ երկրողը միայն՝ «Մահերիմները», ամբողջացուած է. առաջին կայ գլուխ մը միայն իսկ երրորդէն՝ քննւթաւելուածարաւ եցուած է անվերևոցիր հատուած մընալ «Մանկութեան Ցիշատակներու նուիրուած»: Ծ. Հր.



❖ ԱՂԱՀՆԻ ՀՈԳԻՆԵՐ ❖

—————♦—————

Ա.

— Աղուս'ր, աղուս'ր. ի՞նչպէս ալ աղուսր են այս ստուերոտ խորերը... կը մը մնջէր աննմա՞ն Պէլլան ու դեռ աւելի՝ կը յառաջանար անտառին մէջ, բոլորովին մենաւո՞ր, մութ ոսկեգոյն վարսերը արձակօրէն ուսերուն ձգած, հովի՞ն տուած։ Մե՞ւ, այնպէս սեւ աչքերը խորհրդաւոր անծանօթին հուրով փողփողուն՝ նէ դեռ աւելի՝ կը յառաջանար տիտան անտառին մէջ։

— Աղուս'ր, աղուս'ր, ի՞նչպէս ալ աղուսր են այս ստուերո՞տ խորերը... ու՝ իր ճերմակ զգեստին մէջ աղաւնի՝ հոգի, երկչոտ եղնիկի քայլերով նէ դեռ ալելի կը սոեզէր անտառին ծոցը, ներսե՞րը, շա'տ ներսերը. հոն՝ ուր տերեները օրօրուհին կ'երգեն, հոն՝ ուր հովասուն մթութիւն մը մեղմի՞ւ կը տարածուի, ուր հեշտացին բուրումներ անհուն խորհուրդի մը ալիքներուն կը խառնուին։

— Աղուո՞ր, աղուո՞ր, ի՞նչպէս ալ աղուոր են այս
ստուերո՞տ խորերը . . . կը ըըշնջար միշտ, զեղեցիկ Պէլ-
լան ու դեռ աւելի՛ կը յառաջանար, կարծես թաքուն
ուժ մը, անտառին զիրկը հանգչող ոիրելի՛ ուժ մը զինք
կը գերէր . . . Նէ դեռ աւելի՛ կը յառաջանար թօթվե-
լէն չոր տերեւները՝ որոնք վարսագեղ գլխին և ուսե-
րուն կը թափէին :

— Աղուո՞ր, աղուո՞ր, ի՞նչպէս ալ աղուոր են այս
ստուերո՞տ խորերը . . . Պէլլան կը վախնաբ՝ բայց դեռ
աւելի՛ կը յառաջանար, պահուած սէր մը կարծես զինք
կը հրաւիլէր . . . Երբ տակաւին ամարանոց չէր եկած
իր ալ ձակուրդը անցընելու համար՝ արդէն ա'յնքան
կ'երսզէր : Ա'յնքան կ'երազէր լեռնե՛րը բարձր ու իշ-
խող, հեղեղատներու երգերով զեղուն ծործորները, ան-
սահման կանաչութիւնները, զիւղի նախիրը, անտառ-
նե՛րը, եւ վերջապէս անտառները . . . :

— Մայրի կ, կ'ըսէր յաճախ, ո'րքան կը սիրեմ
այն անտառները, այն մեծ, մե՛ծ անտառները . . . մայ-
րի կ, հովս ի՞նչպէս կը չչէ հոն, ծառերն ի՞նչպէս կը
դողան, սաղարթները ծափ կը զարնեն, կու-
լա՞ն երբեմն . . . ա՞հ, եւ բուրերն ու ստուերներն ալ
ի՞նչպէս կ'երերան մթնոլորտին մէջ, զետնին վրայ :
Աւ ե՛րգը, անտառներու երգը՝ անձիր մտածումի մը
նման, ա'յնպէս կը սիրեմ, ա՞յ, այն խորերը ա'յնպէս
կը սիրեմ . . . Նէ հետզհետէ աւելի՛ կը յորդէր, աւելի՛
յուզումով ու արծարծուն գորովերով կը խօսէր՝ մութ
աչքերը դէպի անորոշ հեռուն ուղղած, սիրտն՝ ան-
տառներուն ու անոնց մեծզի մտածումին, իր ամբողջ
էութիւնը՝ այս բոլորի զանգա՞ծ, ստեղծած սիրոյն . . . :

Հիմա՝ մենաւո՞ր, բոլորովի՛ն մենաւոր կը չրջէր.
ամէ՛ն տեղ ուր իր երեւակայութիւնը փայփայած էր
ամիսներ առաջ, ամէ՛ն տեղ ուր իր անրջանքները կը
տրոփիեն :

— Ազուո՞ր, ազուո՞ր, ի՞նչպէս ալ ազուոր են այս
ստուերո՞ւ խորեցրը... :

Մառերն հետզհետէ աւելի՛ կը խտանային, մեզմ
շշուկներն աւելի՛ կը բազմանային, թուշուններու երգը
կ'աճէ՛ր, կ'աճէ՛ր, անտառի ոգին տակաւ կը կենդանա-
նար, կը մեծնա՞ր... :

— Պէլլա՛, Պէլլա՛, Պէլլա՛... կը մբմնջէր կար-
ծես իր շուրջը բովանդակ բնութիւնը, իր անունը
կու տար :

Պէլլան գողգոջուն, տատրակի՛ սրտով՝ կը յա-
ռաջանար, կը վախնար, սակայն քանի՛ զեռուժ ունէր,
քանի՛ զեռ երազ ունէր, կ'ուզէր աւելի՛ մօտենալ անտառի
ոգին, անծանօթին :

Աւ քալե՛ց, քալե՛ց, քալե՛ց... :

Յոզնութիւն ու երկիւղ զի՞նք կ'ողողէին. մինչ
ո՞ւր էր, զեռ հեռո՞ւ, ա'յնպէս հեռո՞ւ էր անտառի ան-
հուն խորհուրդը : Ոիրտն ուժզին տրոփեց, շլշուկներ
լսուեցան, խիստ որո՞շ շշուկներ. ներա սիրտը ա'յնպէս
ուժզի՞ն տրոփեց, նէ ծառի մը թանձր բունին յեցած
մնաց... : Դեռ քի՞չ մըն ալ, քի՞չ մըն ալ և շշուկները
մօտեցան, քայլերո՞ւ շշուկներ, հոծ ծառերու ընդմէ-
ջէն՝ անրջո՞զ, խորո՞ւնկ աչքերով աղայ մը, շագանա-
կէ մազերով, ա'յնպէս երկա՞ր, ա'յնպէս զոզտը և փունջ
փունջ ճերմակ ճակտին ինկած մազերով տղայ մը՝ հոծ
ծառերուն ընդմէջէն երեւցաւ ... Ան՝ զիրք մը ունէր իր

ձեռքը. Կը թուէր թէ՝ անտառին ծոցը կարդացող ու մը-
տածող տղա՛յ մըն էր։ Անակնկալն ա՛յնքան հզօր էր,
հանգիպումն ա՛յնքան գեղեցի՛կ ու իտէական։ Անոնք
անշա՞րժ, յափշտակուած՝ իրարու նայեցան ու հովի՛ն
մէջ, ստուերներո՛ւն մէջ, անտառի խորո՛ւնկ ծոցը ուր
արեւին շողն հազի՛ւ կը հոսի, անոնք շուտո՛վ կարմը-
բեցան ելակներո՛ւ պէս . . . :

Պէլլան՝ յանկարծ շարժեցա՛ւ եւ՝ նետահար եղ-
նիկի մը նման՝ փախա՞ւ, ա՛յնպէս փախաւ . . . :

Բ.

• •

—

❖ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ❖



Ա.

Չէր կարելի ըսել թէ անոնք ի՞նչպէս իրարու մօտեցան և ի՞նչպէս սիրեցին զիրար։ Հեռուներէ՞ն, ա'յնքան հեռուներէն եկած՝ օտար երկնքի մը նայուածքին տակ անոնք հիւսեցին գողտը ու վճիտ երազը նո՞ր կեանքի մը, նո՞ր սէրերու, նո՞ր նուիրումի. . . : ԱՇ, անոնց խե՞նթ փարումը, անոնց հրաշալի՛ համբոյրները երբ մանաւանդ կ'ըղձային ներաշխարհիկ յուզումներ իրարու հաղորդել։ ԱՇ, յնպէս եղբայր էին անոնք, գորովի ա'յնպէս կենդանի տիպարներ։

— Կարծես թէ գերեզմանի մը, մահաբոյր գերեզմանի մը մութին մէջ կը գտնուէի, կարծես թէ բոլորովին մենաւոր ապրելու դատապարտուած էի այս անծանօթ հողին վրայ, բայց ահաւասի՛կ դուն որ ինձի երեւցար, ահաւասի՛կ սէրդ որ հոգիիս թմրած ուժերը վերակենդանացուց, ահաւասի՛կ մենք որ դէպի թաքուն գեղեցկութիւններուն, իտէա՛լին պիտի դիմենք՝ հոգ չէ թէ ճամբանիս Գողգոթայի մը նման տաժանագին ըլլայ . . . :

ԱՇ, յսպէս կ'ըսէր մոայլ վարսագեղը^(*) իր սեաչուի

(*) Վարսագեղը հեղինակը ինչն է:

Օ. Հրտ.

մտերիմին . ա'յսպէս կ'ըսէր՝ սակայն անոր շուրթերը չեին թրթոար , ան այս բոլորը կ'արտասանէր լո՛ւռ կերպով , իր սրտին մէջ , երբեմն միայն ժպիտով մը մեղմ ու գորովագին : Աեւաչուին այդ ժպիտին իրքե պատասխան անոր կը նայէր՝ բան մը գուշակելու ձևով :

Չէր կարելի ըսել թէ՝ անոնք ի՞նչպէս իրարու մօտեցան և ի՞նչպէս զիրար սիրեցին . ինչ որ յայտնի ու մեծ էր անոնց մէջ՝ ճշմարիտ նմանութիւն մը ու անհուն վատհութեան մը զգացումն էր : Նմա՞ն էին անոնք , իրենց սրտերը միևնոյն բաղձագին ճախրանքն ունէին , իրենց շուրթերը միաժամանակ նո՛յն խօսքը , իրենց աչքերը՝ նո՛յն նայուածքը վճիտ ու խոնան , տխուր ու սիրացին :

Քանի՞ օրեր էին անցեր իրենց հանդիպումէն . վարսագեղը կը խօսէր շատ քիչ հեղ ու կարճ կերպով . ան կը խօսէր բայց իր ընդհատ խօսքերուն մէջ երազներու կրակն ու սրբութիւնը գրած՝ կը հրահրէր սեաչուիի խանդուտ ու ձգտող հոգին : Ան՝ այս երբեմնի աղօտ կայծկայծումներով միայն ցնցե՞լ , ուշաղի՞ր ընել կը ջանար իր մտերի ըլ : Խօսակցութեան սիրելի նիւթերէն մէկը զրականութիւնն էր , ազգային զրականութիւնը . . . :

— Գիտե՞ս , ի՞մ սեաչուիս , կ'ըսէր յաճախ վարսագեղ պատանին արցունքու ու ջերմ , զիտե՞ս , ի՞մ սեաչուիս , ո՛րքան կեանք ու երազ կայ գրականութեան մէջ , քանի՞ ազնուացնող գեղեցկութիւններ ու իտէալ ուժեր կը զանուիին անոր խորքը : Մօտեցիր անոր , բա՛ց սիրտդ զայն ընդունելու համար և պիտի զգաս շուտով , պիտի ըմբռնես առասպելը քու գոյութեանդ , քու բովանդակ ապրումիդ . . . :

Աեւաչուին լու՛ռ կ'ունկնդրէր . անոր ներսը՝ վիթխարի հետաքրքրութիւն մը դէ՛պի անծանօթ հորիզոններ՝ սկսեր էր աճի՛լ , աճի՛լ . ան սկսե՛ր էր երազել...:

Հազիւ տարի մը սահած էր և ահա վարսագեղը հայրենիք կը մեկնէր , երկու մտերիմները բաժնուած էին սռանց արյունքի , նոյն իսկ ուրախ : Նորէն շուտով համբուլուելու յոլով որոշ էր անոնց մէջ :

Բ.

Աեւաչուին՝ իր նամակներէն մէկն ա՛յսպէս կը վերջացնէր . «... Վերադարձի՛ր շուտով սիրելիս , վերադարձի՛ր , հոս մինակ եմ բոլորովին , այնքան կը միափառ կորդակ շուրթերուգ առասպելը , այնքան կը միափառ իսորունկ աչքերուգ երազը զիտել : Վերադարձիր , քու ահսիլդ ինձի իտէալին մածաւթիւնը կը ներշնչէ ...»

Եւ իսկապէս՝ ո՛րքան որ տաք էին այս խօսքերը , այնքան ու աւելի տաք էր սկաչուիին սէրը : Բաժանումի պահուն ժպտած էր խաղակ ու գորովոտ , առանց զգալու որ կարօտը շուտով պիտի գար իր հոգին յուզել , առանց նկատելու որ շուտով անհուն պարապ մը պիտի գտնէր իր էութեան խորքը : Կը զրէր ան և իր տողերուն մէջ փոթորկած բաղձանքի մը ճերմակ ալիքները կը ծաւալէին :

Գրեթէ երկու ամիս սահած էր։ Երեկոյ մը՝ սեւաչուին իր սենեակի պատուհանին մօտիկ նստած ծովը կը դիտէր։ Ինչե՛ք կու զային ալ ծարծել իր երեւակայութիւնը։ Գուցէ հեռուի, շա՞տ հեռուի լեռներուն կամ ծովին վրայ սիրելի մէկին ստուերը կը տեսնէր……։ Յանկարծ սենեակի դուռը կը բացուի եւ իր վարսագեղ մտերիմը ներս կ'իյնայ։ Ծիծաղելէն կը համբուրուին անոնք։

Գ.

Շատ կարճ եղաւ սակայն անոնց վայելքը։ Իր բարձրագոյն ուսումն ընելու համար՝ վարսագեղը պիտի մեկնէր հեռո՛ւ, բոլորովին անծանօ՛թ աշխարհներ՝ երկար պտենուան համար։ Կիրակի երեկոյ մըն էր, գեղեցիկ ու վճիտ երեկոյ մը. արեւին վերջին ճառագայթները մեղմիկ դեղնութեամբ կը հիւծէին տակաւ։ Կայարանին մէջ՝ սեւաչուին ու իր մտերիմը լուռ կեցած էին. մէկը տխուր ու դողդոջուն, միսը ժպտուն ու դողդոջուն։ Երկար սուլում մը լսուեցաւ, անոնք ցնցուեցան միանգամայն, յիտոյ ուրիշ մըն ալ լսուեցաւ։ Մընաք բարովի ողջագուրումներ, ձեռասիղմումներ լսկուան……։ Երբորդ սուլում մը յանկարծ՝ աւելի երկա՛ր ու մութ, տարածուեցաւ մթնոլորտին մէջ։

— Ե՛հ, սեւաչուի՞ս…… մրմնջեց վարսագեղը։ Միւսը չպատասխանեց. գուշակած էր թէ ինչ ըսել կ'ուզէր իր ընկերը։ Բացաւ բազուկները և անոնք գիրկընդխառնուեցան ջերմագին։

Քանի մը վայրկեան յետոյ՝ կայարանէն մի-
նակ տուն կը վերադառնար Սեւաչուին։

Դ.

Նոր կեանքի շրջան մը սկսած էր Վարսագեղին
համար, մութ ու փշրող պատրանքներով յղի շրջան
մը։ Ի՞նչ երազներով, ի՞նչ յոյզերով ճամբայ ինկած էր.
գէպի հոն՝ որ ինք սովոր էր կոչել «արևներու օրօրան»
ի՞նչ պաշտումով մօտեցած էր անոր՝ որ յետոյ իր «դա-
գաղ»ը պիտի ըլլար։ Ի զո՞ւր, ի զո՞ւր են եղեր բոլորը.
առաջին օրերէն խոկ ան մահուան ճամբան ինկած կը
թուէր։ առաջին օրերէն խոկ ան սկսեր էր կոծել իր ա-
նրջած անզրաշխարհներու նուազումը, եղերական հո-
գեվա՛րքն իր իտէական էութեան...։ Ստէպ կը գրէր մը-
տերմին։ իր խօսքերը գիշերներու վախցնող ու միան-
գամայն յուսատու խաւարին կը նմանէին. սե՛ւ կը գրէր,
բոլովի՛ն սեւ. սակայն այդ սեւին մէջ կը դնէր ապառ-
նի արշալոյսներու գալստեան թրթիոը, ապառնի նե-
րաշխարհիկ վերածնունդի մը խոստումը։ Կը սիրէր
ա՛յսպէս ընել՝ չաւերելու համար ամէն հաւատք իր ըն-
կերի ներսը, չքանդելու համար յոյսերը, խոյանքները
իր ընկերին, թէև ինք ոչինչի կը հաւատար, թէև իր
սրտին գահերը խախտե՛ր էին։ Յոյսին կառչիլ՝ մե՛ծ
տկարութիւն, հիւանդութի՛ւն մը կը համարէր։ միակ
մխիթարանքը կը գտնէր յաւէրժական ինքնահայեցու-

թեան մը մէջ . իր ուժերը կամ իր փլուզումին իրական երեւոյթը ամէն ինչ էին իրեն համար . . . : Ունեցաւ վերջապէս խորունկ ու անհաւասար լքումներ որոնք ատելութեան մը զգացումը ներշնչեցին իրեն՝ ինքն իր անձին դէմ : Այս պահերուն էր որ կը գրէր իր մտերիմին . « ... Ա՛լ ա՛յնքան ձանձրացայ , իմ սիրելիս , ա՛յնքան կ'ատեմ տիեզերքը եւ զիս . . . : Հիմա կ'ուզեմ փարիլ գերազոյն սիրո՞յ մը , — մահուա՞ն — , կ'ուզեմ մեռնի՞լ , Սեւաչուի՞ս , գերեզմանը միակ հանգըրուանը կը թուի ըլլալ իմ բոլոր ծգտումներուս : Անէանալու այս բաղձանքիս հետ սակայն՝ ուրիշ տարօրինա՞կ , բոլորովին տարօրինակ տենչ մըն ալ ունիմ ներսս , գիտե՞ս , մտերիմդ իմ , ուրիշ խենթ , ծիծազելի տենչ մը . . . : Կ'ուզեմ մեռնի՞լ եւ միանգամայն . կը փափաքիմ տեսնել ու լսել , — արդեօք ապրելու բնազդիս մէկ տարբեր ձե՞ւն է ասիկա — , ա՞հ , ի՞նչ գիտնամ , ես կը փափաքիմ որ դիակս խոր տեսնող աչքեր , ա՛յնքան լաւ ականջներ ունենայ . . . : Այսպէս , բայց դուն ինձի նման մի՛ խորհիր , բայց դուն մի՛ ունենար իմ բաղձանքներս Սեւաչուիս . ես , է՞հ , կարծես թէ անբուժելի հիւանդութենէ մը վարակուած եմ . դուն՝ հեռո՞ւ , հեռո՞ւ մնացիր իմ իտէական այս սե՞ւ հիւանդութենէս . . . »

Աւ աւելի՞ , դեռ աւելի՞ կը սուզէր ինքն իր մէջ , կը նայէր իր տակաւ հիւծող ամբողջութեան վրայ , միմիայն վիշտը հսկայ ու յաւէրժական՝ ծրարուած կը գտնէր իր էութեան բոլոր ծածուկ խորշերուն ալքը : Այս մշտապէս ճնշող խաւարին տակ ան հիւանդացաւ , նեղ սենեակի մը չորս պատերուն ներսը մենաւոր ու անտէր՝ ան չարչարուեցաւ երկար . . . :

Սեւաչուին ալ կը գրէր ստէպ, ա'ն ալ մթննալ սկսեր էր, ա'ն ալ ճանչնալ սկսեր էր գիշերներու խորհըրդաւոր ու մռայլ երպը։ Եր նամակները կը նմանէին մշուշին որ ամպո՞տ, մութ օրուան մը գալուստը լուր կու տայ։ Այն հոգին որ դեռ նոր պիտի բանար արշալոյսներ, անրջանքի վճիռ ու վառ արշալոյսներ, ա'ն ալ սկսեր էր մշուշոտիլ թափանցիկ մեղմութեամբ . . .։ Անոր նամակներէն մէկն այս տողերը կը պարունակէր. «Պատկերիդ նայելէն կ'երազեմ ու կը յոգնիմ . . . ե՞րբ պիտի հասնի այն պահը՝ ուր ես արցունքոտ ու երջանիկ՝ քու մօտդ պիտի ըլլամ . . .։ Ա՛ւ կարծես թէ շա'տ մինակ մնացի, շա'տ տանջուեցայ շուրջիս ձանձրախտաւոր պարապէն։ Ա՛հ, գիտե՞ս, ի'նչ ճառագայթներ սրտէս ներս ինկան — սիրելի ճառագայթներ՝ որոնք սակայն կ'այրե՞ն, կ'այրեն զիս . . . տիեզերքի մէջ սէրը ներկայացնող քանի՞ ձեւեր կան, քանի՞ պատկերներ, սիրելի՞ս . . .։»

Նիհա՞ր, անկողնէն հազիւ ելած էր Վարսագեղը՝ երբ ընդունեցաւ այս նամակը։ Զայն կարդալէ վերջ, տխուր, անհունօրէն քաղցը ժպիտ մը ունեցաւ. պահ մը թրթռացին իր շուրթերը, աչքերուն ալքը ճնշմակ կաթիլներ տեսնուեցան, ան՝ նորէն ու նորէն ժպտեցաւ . . .։ Դոզգոջուն՝ ձեռք առաւ գրիչը ու պատասխանեց.

«Ի՞մ Սեւաչուիս,

«Նամակգ սիրեցի՞», շա'տ սիրեցի . . .։ Ինչե՞ր ըսած էիր անոր մէջ, ի'նչ նոր յայտնութիւններ կ'ընէիր անով . . .։ Դոհ եմ. հիմա այլեւս չի՝ զարմացներ, չի անհանգստացներ զիս քու թախծանքդ. որովհետեւ ան՝ բոլորովին

տարբեր աղբիւրէ մը կը թիւի, որովհետև ան՝ քանդող
ըլլալէ աւելի ազնուացնող է . . . : Նամակդ սիրեցի՞ ,
ա՛յնքան սիրեցի . ան՝ ծիծառն եղաւ քու նոր երազիդ
աւետիսը ինծի թերող, քու սրտիդ նոր թրթիոը ինծի
հաղորդող : Սոխակն հեռու տեղեր չի կրնար թոչիլ
եթէ ոչ՝ նամակդ անոր պիտի նմանցնէի... սէր երգող
կտուցը սոխակինն է . . . : Ա՛յդպէս ուրեմն, ջանա՛ ու-
նեցած քիչ ժամանակիդ մէջ շատ մշակել , շատ ան-
հունացնել այդ զգացումդ . մի՛ վախնար բնաւ անոր
անսահմանութենէն . . . : Լսեցի որ քիչ ատենէն պիտի
քովս զրկեն քեզ, եթէ կը կասկածէիր՝ վստահ եղիր
հիմա . աւելի երկա՛ր, աւելի արծարծո՞ւն պիտի խօ-
. սինք շուրթ առ շուրթ . . . : »

Վարսագեղի մութ ու հիւծած կերպերուն մէջ
զուարթ աշխուժութիւն մը սկսեր էր նշմարուիլ . խա-
ղա՛ղ, երրիմն ժպտուն կը քալէր, կը խօսէր . զգալի
փոփոխութիւն մը տեղի ունեցած էր անոր մէջ . ու-
րիշներ չէին կրնար գուշակել այս ընթացքին շարժա-
ռիթները : Ամարանոցէն նոր դարձած էր քաղաք . ար-
ծակ բնութեան առողջ փայլը դրոշմուած կ'երեւէր անոր
դէմքին . . . լեռներու արեւը, լեռներու հովը, անտառ-
ներու ու խոր հովիտներու ստուերն ու երգը դեռ կար-
ծես զինք կ'օրօրէին, ա՛յնպէս զոհ, ա՛յնպէս երանօրէն
յափշտակուած կը թուէր : Առաւօտ մը իր ծիծաղիլը
տեսնուեցաւ . . . քիչ վերջ լուր տուին իրեն նոր ուսա-
նողներու զալուստը . ան դողաց ու ժպտեցաւ . նորեկ-
ներու մէջ կար նաև իր ընկերը, Սեւաչուին : Երբ կը
համբուրուէին՝ մէկին արցունքը միւսի ժպիտին խառ-
նուեցաւ . . . :

Ե.

Դարձեա'լ իրարու մօտիկ, դարձեա'լ սիրտ սրտի
էին անոնք, ամէն անցնող վայրկեան երջանիկ խաղա-
ղութիւնով մը կ'օրօրէր անոնց հոգիները: Իրարու ա'յն-
պէս քովիկ, կը մրմնչէին, կը պատմէին երկար տար-
ուան մը առասպելները: Վարսագեղն իր նուաղ ձայ-
նին դաշնակաւոր երաժշտութեամբ կը խօսէր այն ար-
տաքին ու ճնշումներու և այն լքումներու մասին՝
որոնք պատճառ եղած էին արդէն իսկ իր գիշերացած
էութիւնը տեւապէս մթնցնելու: Կ'ըսէր թէ ի'նչպէս բո-
լորովի՞՛ ինակ էր եւ թէ ի'նչպէս իր հոգին կուտակ-
ուած վշտերու ծանրաբեռնումին տակ կը մեռնէր:
Կ'ըսէր թէ ի'նչպէս մարեր էր իր գեղեցիկ երեւակայու-
թեան հրահրուն կրակը, թէ ի'նչպէս այլեւս աչքերը
ա'յնքան հեռուն չէին տեսներ և թէ ի'նչպէս իր նայ-
ուածքները այլեւս չէին հասներ մինչև երբեմնի վառ
երազներուն... վերջապէս կ'ըսէր թէ՝ ի'նչպէս ինք
ամէն բանի տիսուր «անվերադարձ»ը երգած է առանց
արցունքի...:

Աեւաչուին ալ կը խօսէր իր կեանքի մասին.
այն խենթ թոխծութիւններուն, մենութիւններուն, երե-
ւակայութեան այն փոթորկումներուն վրայ՝ որոնք կու-
գան պատանիի մը բնականոն ապրումը խռովել, լքել
կամ բարձրացնել: Յետոյ շուտով կ'անցնէր իր նախընտ-
րած նիւթին, իր սիրոյ պատկերին...

— Ո՞հ, ա'յսքան խօսեցայ, ա'յսքան մանրամասն ծանօթութիւններ տուի քեզ, կ'աւելցնէր ան, ըսէ՛ ինձի, երկա՛ր ըսէ ինձի թէ ի'նչ տպաւորութիւն ըբաւ քեզ իմ սիրոյս պատմութիւնը... խօսէ՛, ո՞հ, խօսէ՛...

Ու Վարսագեղը գորովստ ու տխուր ժպիտը միշտ շուրթերուն՝ կը խօսէր անոր երկա՛ր, երկա՛ր

—Երեւակայութիւնովդ բուրաստաններ ես թափառեր, կը վերջացնէր Վարսագեղը, երեւակայութիւնովդ ա'յնքան բուրաստաններ ես թափառեր՝ անոնց մէջ քու սիրանոյշ ծաղիկդ որոնելու . . . , սրտովդ ա'յնքան անդրաշխարհներ ես ճախրեր՝ ճերմակ երա՛զդ համբուրելու համար. ու սիրանոյշ ծաղիկ, ու ճերմակ երազ միեւնոյն հոգին, միեւնոյն գե՛ղն ունին եղեր, բոլորովի՛ն անբաժան. և դուն ճանչցեր ես այդ ձոյլ երկուութիւնը, դուն լացե՛ր ես անոր համար, դուն սիրե՛ր ես զայն: Ա՛յդպէս հարկ է որ ընէիր. ես ա'յնքան գոհ եմ, սիրուած, պաշտուած տեսնելուս քու սիրանոյշ ու ճերմակ «ծաղիկ-երազդ». գոհ եմ ո՛չ միայն քու մէջդ տեսնելուս մեծ ու գողտր հաւատքը դէ՛պի Սէր, այլ՝ որովհետեւ «ծաղիկ-երազդ» միշտ միեւնոյն խորհրդաւոր ու սուրբ խորանը մնացեր է քեզ ներշնչող, քե՛զ բարձրացնող, քեզ դէ՛պի իր թաքուն անհունութիւնները ձգող . . . : Սեւաչուի՛ս, ա՛յդպէս ուրեմն, Սեւաչուի՛ս, աւելի՛ արժանի ըլլալու համար պահէ՛նայուածքիդ ճառագայթ յստակութիւնը, մի՛ կորսնցներ սրտիդ թրթիռներուն ուժը, շուրթերուդ վրայ գերագոյն աղօթքը միշտ թո՛ղ արծարծուն մնայ. ինչպէս որ ջերմ ու արծարծուն է «ծաղիկ - երազ»իդ հոգին, պաշտումի «խորան»իդ մա՛յր կանթեղը . . . :

Աեւաչուին կ'ունկնդրէր, երբեմն գողդոջուն ու արտասուագին, կ'ունկնդրէր ա'յնքան՝ որ երբ հազիւ կը լոէր իր մտերիմը ան կ'ըղձար որ դարձեալ խօսէր նոյն կերպով, ան ա'յնպէս անհամբեր կը մնար իրբեւ թէ ոչինչ լսած ըլլար։ Կ'ուզէր որ անդագրում հնչէ իր ընկերին ձայնը և ինք մշտական ունկնդիր մը ըլլայ։ Լալկան երեխայի մը նման կը կրկնէր միշտ։

— Դեռ ոչինչ ըսիր, գեռ ոչինչ լսիր անրջանագիս մասին, ինչ տարօրինակ ես...

Վարսագեղը կը ժպտէր իր սովորական տխուր ժպիտով, կը յայտնէր անոր թէ շա՛տ խօսած էր, թէ շատ գրած էր։ Բայց կարելի՞ է արդեօք համոզել այն սրտերը՝ որոնց հաւատքը անհուն է ու գեղեցիկ։ Խօսքը ե՞րբ կըցեր է լիուլի նկարել ու բացատրել սրտի մը սիրած պատկերը։ Զգացումի մը մասին արտայայտուիլ միշտ զժուար է, արտայայտուիլ՝ այդ զգացումը ծնող, անոր անսահման ձեւեր տուող առարկայի մասին՝ շա՛տ աւելի զժուար։ Ահա թէ ինչո՞ւ վարսագեղի ա'յնքան ջերմ, մանրամասն խօսքերը թերի, մի՛շտ թերի կը թուէին Սեւաչուիին։

Երկու երկար տարի սահեցաւ . . .։ Այդ ժամանակամիջոցին մտերիմներու կեանքը ա'յնքան զանազան շրջաններ ունեցաւ քիչ անգամներ անոնք խաղաղ ու յափշտակուած մնացին. ստէպ՝ տառապանքի, հիւծող գառնութիւններու ստուերներ կը խաւարեցնէին զանոնք. . . արտաքին աշխարհը շա՛տ անգութ էր անոնց հանդէպ, շատ չար. . .։ Թէև հեռո՞ւ, հեռո՞ւ բոլորէն՝ տխուր ինքնակեղբոնացումի մը մէջ կ'ապրէին անոնք սակայն զրեթէ միշտ անպակաս էին անոնց նետուած

սլաքները։ Վարսագեղը բոլորովին քայքայուած կը թուէր։ մերթ մահաքոյր լոռութեան մը մէջ կը սուզէր։ մերթ ա'յնքան բարձրածայն կը ծիծաղէր, ա'յնքան հնչուն ու տարօրինակ՝ ինչպէս որ է հիւծախտաւորի մը հազը . . . Օր մը երբ կը ծիծաղէր դարձեալ՝ մէկը իրեն մօտեցաւ ու շշնչաց .

— Ծիծաղէդ աշուն կը հոտի . . .

Իբրեւ ամբողջ պատասխան, ան ժպտեցաւ մեղմիւ եւ հեռացաւ . պահ մը ո'չ ոք տեսաւ զինք . . . :

Այս միջոցին, դարձեալ Աեւաչուին հայրենիք գնաց ու վերադարձաւ. վերադարձաւ՝ բայց այլեւս չի գտաւ իր մտերիմը։ Այո՛, ան իր մօտն էր, սակայն բոլորովին տարօրինակ և անգութ պայմաններ զայն կը ստիպէին գրեթէ միշտ հեռու մնալ իրմէ. քիչ անգամներ միայն առիթ կ'ունենային քանի մը խօսք, քանի մը կայծ փոխանակելու . . . : Դառն էին այս պայմանները. իրարու մօտի՛կ ըլլալ և չունենալ խօսքի, նայուածքի ազատութիւնը՝ ա'յնքան սեւ է . . . : Է՞հ, այո՛, այս բոլորը տարին անոնք, միմիայն իրենց սրտերով իրարու նայեցան ու խօսեցան։ Աեւաչուին զբաղած էր եւ յետոյ ունէր գէթ ընկերային շրջանակ մը ուր մտած պահուն գէթ կրնար ցրուել մէկ մասը իր մղձաւանջներուն։ Վարսագեղը մինա՛կ էր՝ ցուրտո՛վ, խաւարո՛վ շրջապատուած . . . անգամ մը շատ տժգոյն ու տիսուր տեսնուեցաւ. յաջորդ օրը լսուեցաւ թէ հիւանդ պառկած էր . . . :

Զ.

Օրեր վերջ՝ Սեւաչուին այս երկտողն ընդունեցաւ իր մտերիմէն. «Խնչպէ՛ս ըլլալս կը հարցնես, ինչո՞ւ, ի՞մ սիրելիս, էութեանս արտաքին տեսքը արդէն իսկ շատ բան չի՞ ըսեր քեզ. շուրթերուս մշտական լըռութիւնը չի՞պատմեր միթէ մա՞ն իմ սրտիս, իմ խեղճ սրտիս որուն վերքը անգունգի մը նման խո՞ր ու ահաւոր է...» Դիտցի՛ր, Սեւաչուիս, միայն այսքան գիտցիր որ ա'լ պիտի չապրիմ, ա'լ այնքան սահմանուած է թոիչքն իմ կեանքիս. Բացատրութիւններու մի՛ սպասեր. քու հետաքրքրութիւնգ գիտե՞ս թէ զիս ո՞րքան կը յուզէ, ո՞րքան կը սպաննէ, գէթ այս վերջին խաչը հեռացո՞ւր ինձմէ, արդէն բոլոր էութիւնս պատառուած ու արիւնո՞տ է...»

Վարսագեղի այս տողերը ջախջախուած գոյութեան մը վերջին ու ամենատխուր նիչը կը պարունակէին. որքան որ ոեւ ու մահարաւէր և սակայն զեռ ապրելու բնազդին յուսահատ թրթիռովվը զեղուն։ Ան շատ մը պատճառներ ունէր այսպէս արտայատուելու. նախ իր մռայլ խառնուածքը և յետոյ նոր ու եզերական նշաններ...» Երբ զեռ հիւանդ պառկած էր քանի մը ուժգին նուազումներ ունեցաւ. վերջը՝ կուրծքի անհո՞ւն տկարութիւն մը, երկու բառ արտասանելու պահուն սիրտը կը բռնէր, այնքան ցաւ կ'ըդ.

գար։ Անկողնէն ելած առաջին առաւօտը երբ կը լը-
ուացուէր՝ թքաւ ճերմակ աւազանին մէջ։

— Հէ... ըրաւ յանկարծ եւ սարսափի դող մը
անցաւ շուտով ամբողջ էութենէն, դէմքը ծածկուեցաւ
պաղ քրտինքով մը. թուքը կս բմի՛ր էր, արիւնո՞տ... .
Ան ծանրացած գլուխով, բոլորովին լքուած, փորձեց
նորէն թքնել ու նորէն արիւն տեսաւ. Ինքզինքէն
վախցած՝ փախաւ և իր սենեակին մէջ պահուած մնաց.
այդ պահուն իր գանկին խորքը դուրձող միակ մտածումն
էր. «Ուրեմն ես կը հիւծի՛մ եղեր, ուրեմն ես երազնե-
րուս չհասած պիսի մեռիմ... .» Եւ քանի կրկնուեցաւ
արիւնոտ թուքը՝ այնքան աւելի իր ներոը արմատ ձը-
գեց տիսուր համոզումը։ Այս պարագաներուն զրեց ան
իր ամենէն մելամաղձոտ նամակները՝ որոնք և՛ ողբեր,
և՛ կտակներ էին։ Սեւաչուին ապշած իր մտերիմին այս
ահարեկող փոփոխումէն, յամառ հետաքրքրութեամբ
մը սկսաւ պատճառը հարցնել, սակայն միշտ անորոշ
վանկեր է որ կ'ընդունէր։ Օր մը, վերջալոյսի ատեն
նամակ մը յանձնեցին իրեն. բացաւ այդ անակնկալը և
բնութեան ստուերանուշ ժամուն, յուզող քաղը բութիւն-
ներու և թախծանքի մէջ սկսաւ կարդալ. բոլորովին
սարսուաց երբ վերջին տողերուն հասած էր.

«... Սեւաչուիս, ի՛մ Սեւաչուիս, կը զրէր վար-
սազեղը, ահարեկումի մը սարսուով լեցուն ներաշ-
խարհս ա՛լ խաղաղ է հիմա, ա՛լ չեմ յուզուիր ի՛նչ որ
ալ յիշեմ... սէրելու ու երազներս հիմա ա՛լ այնքան
չեն չարչարեր զիս. ամէն վայրկեան ես իմ հոգի-
իս շուրթերով ներում կը խնդրեմ անոնցմէ. և զեռ
ըսի՞մ, — ո՞հ, ո՞րքան տկար եմ — երբեմն ալ օգնու-

թիւն... ա'յնպէս կ'ուզեմ հաւատալ թէ որտիս մեծ
ու անբռնժելի աւերումը տակաւին չէ՝ սկսած, տակա-
ւին պիտի ապրի՞մ, սիրելու համար բոլոր գեղեցիկ
աննիւթութիւնները...։ Մարոզ երեւակայութենէս ու-
րիշ տեսիլներ ալ կ'անցնին, ուրիշ գորովի՛ տեսիլներ։
Այնպէս, կ'երազեմ կամ գէթ կ'ըղձամ երազել թէ՝ զու-
իմ ընտրած ճամբէս կը քալես, թէ՝ իմ ճախրանքներս,
իմ ուժերս գէպի ուր որ ուղղուած են՝ քուկիններդ ալ
այն կէտին կը նային...։ Եւ ի՞նչ միսիթարութիւն պի-
տի ըլլար ինծի համար տեսնել քեզ իրրեւ շարունակու-
թիւնը իմ շուտ թառամած էութեանս, իրրեւ կենգանի
ու հարազատ պատկերն իմ ներաշխարհիս, իրրեւ պերճ
լեզո՞ւն իմ գերեզմանիս...։»

Սեւաչուին ալեկոծ՝ շուտով պատասխանեց. իր
խօսքերը բողոքի մր, միշտ խոռվքներով յղի հետա-
քրքրութեան մը բնոյթն ունէին. «...Ինչո՞ւ, կ'ըսէր,
ինչո՞ւ այսպէս անորոշ կը խօսիս, ինչո՞ւ ոչինչ չես
ըսեր այն տխուր իրականութեան մասին որ քեզ կը
քանդէ, որ քեզի ա'յնքան եղերական համոզումներ կը
ներշնչէ...։ Ինչո՞ւ զիս կը զրկես իմ գերազոյն իրա-
ւունքներէս, անգո՞ւթ, անգո՞ւթ, ինչո՞ւ զիս ա'յսքան
անհոգօրէն կը վո՞ւտես քու ծածուկ վշտերու խորա-
նէդ։ Դեռ արժանի չեղա՞յ միթէ ցաւերդ բաժնելու,
և՞րբ զիս քու Գողգոթայիդ կատարը պիտի հանիս, և՞րբ
զիս արժանի պիտի համարես քու խաչիդ վրա՞յ մեռ-
նելու...։ Անգո՞ւթ վարսագեղս, ինչո՞ւ կ'ըսես ինծի
թէ պիտի մեռիս. ինչո՞ւ կը պահես ինծմէ քու ցաւդ,
ինչո՞ւ ինծ ալ չես տար քու հիւանդութենէդ։ Գրէ՛, ո՞հ,
կը սպասեմ շո՞ւտ զրէ ամէն բան...։»

Ու անհամբեր ու երկա՞ր Սեւաչուին սպասեց։
վստահ էր այլնս թէ մաշող գաղտնիքը այս անգամ պիտի իմանար։ Բայց ահա ի՞նչ կը պարունակէր Վարսագեղի պատասխանը որ վերջապէս ընդունեցաւ։ «Սեւաչուիս, ի՞մ Անեւաչուիս — կը զրէր — ո՛րքան կը յուզես զիս, ո՛րքան կը հրւծես. մահ ներշնչող ճիւաղն այս օրերու մէջ այնքան ճնշում ու ծիծաղ չունեցաւ ներաշխարհիս խորքը՝ որքան քու հետաքրքրութիւնդ աւե՞ր ու աւեր . . . ինչո՞ւ կ'ուզես հոգիիս մութէն դէպի լոյս հանել եղերական գաղտնիք մը, ինչո՞ւ չես թողուր որ հոգիիս ծոցը սկսի գէթ քիչ մը քնանալ կրծո՞ղ հրէշը, ինչո՞ւ կ'ուզես ինձի միշտ իմ մահս յիշեցնել . . . Ա՛հ, թո՞ղ զիս, ազա՞տ թող մոռացումի մը, ծանր թմրութեան մը մէջ, ո՞հ, զթա՛ ինձի, քու հարցումներովդ մի՛ արծարծեր երեւակայութիւնս՝ որուն տաք մոխիրին տակ միայն իմ կեանքիս վճռական խօսքին կայծերը կան, որուն ներսը միայն իմ ցաւիս հուր նայուածքները կը փայլին։ Թո՞ղ, ազա՞տ թող զիս. ես կ'ուզեմ պահ մը մոռնա՞լ տիեզերքը . . . Սեւաչուիս, ինչո՞ւ չես ուզեր հասկնալ թէ ապրելու փափաքս մոռացութեան հետ կ'ուզեմ զուգել, ինչո՞ւ չես տեսներ որ ապրելու բնազդս դեռ կ'ըմբռուտանայ մօտիկ վախճանի մը իրականութեան դէմ։ Տե՛ս, գերեզմանիս առջեւ իսկ լաւատես մըն եմ, տե՛ս, մահուան մէջ իսկ անմիջական յարութիւն մը կը փնտռեմ . . . Դեռ ի՞նչ կ'ուզես որ ըսեմ քեզ, ի՞մ քաղցր, ի՞մ պատկեր, դեռ ի՞նչ կ'ուզես որ ըսեմ քեզ իմ մասիս. ուրիշ անգամ մ'ալ մի՛ ըղձար ծանօթանալ գաղտնիքիս, մի՛ ուզեր խլել զէնքս ձեռքէս. մենաւոր՝ զուցէ ես աւելի յաջողութիւնով կռուիմ . . . այն

զիտակցութիւնը թէ երկուք են հիւանդութիւնս ճանչ-
ցողները՝ կը փշրէ զիս. մի՛ ցաւիր Սեւսչուի՛ս, տարբեր
անձ մը չէ՛ որ կ'ընդունիմ քեզ, ո՛չ, ո՛չ... ներէ՛
ինծի... Նամակս վերջացնելէ առաջ ըսե՞մ քեզի թէ
չտիրիս. երբ աչքերուդ ներկայանամ, երբ երեւակայու-
թենէդ ներս իյնայ իմ խեղճ ծիւրող էութիւնս, յիշէ՛
շուտով այն ամբոխը՝ որը դուն սիրե՞լ սորվեցար, որը
ինծի նման հիւանդո՞ւ է ու դողդոչուն... յիշէ՛ այն
ամբոխը որուն համար ես ա'յնքան լացեր եմ, որուն
նուիրուիլ կարենալու համար ա'յնքան սպառեր եմ,
որուն պաշտելի ծոցը չնետուա՞ծ կը մեռնիմ...»

Ըսթերցումէն վերջ Սեւաչուին երկար լացաւ...

Քիչ տարիներ յետոյ Վարսագեղը մեռաւ. «զիս
իմ սէրերո՞վս, իմ երազներո՞վս պատանքեցէք...»
մըմնջեր էր հոգեզարքի պահուն։ Գերեզման մ'ալ ա'ն
ունեցաւ... Սեւաչուին՝ իր մտերիմը, տխո՞ւը ու կո-
րովի, կը տեսնուէր հոն՝ ուր արցունքը կը հոսէր, հոն՝
ուր ցաւը կը տրովիէր, ուր վճիտ ու յաւէրժական գա-
զափարին լոյսը կը պակսէր...»



* * *

(Մանկութեան Յուշեր)

Հառաջելէն՝ յիշատակներու ետեւէն նայեցայ . . .
Արցունքներուս ճերմա՞կ, դողացող կաթիլներուն ընդ-
մէջէն, որոնք աչքերուս կողերը ջերմ հպումներով կը
լուային, կեանքին հին տեսիլները երեւցան։ Անո՞ւշ ու
հայրենական արեւով խաղաղօրէն դեղին էին անոնք .
Խո՞ւնկը կ'այրէր անոնց մէջ, մանկութեան երազներու
վճիտ ու բուրումնագե՞ղ խունկը, որուն խորհրդեղէն
էութեան հետ կը բարձրանար ճառագայթը սրտիս ու
կրա՞կը ճակտիս։ Կը մտածեմ . . . ու կ'արիւնի հիմա
երեւակայութեանս սիրտը . համբո՞յր անցեալի մը մեղ-
քերու փեթակը՝ աւերա՞կ է տարիներու քանդող
ոճիրէն, եւ մեռե՞ր են մեղուները յոյսերուս ծա-
ղիկներուն։ Ո՞վ անտես, կորովարիք ու ժպտո՞ւն ոգե-
ղինութիւնը . . . , որ՝ ներանձնութեանս ծոցը ունէիր սեր-
մե՞րդ ապրումի, ու հոգիիս աննիւթութեան պլլուած՝
զիս գարունի՛ մը ծաղկումին, աստղի՛ մը փթթումին,
երկնքի մը անառարկայական լուսեղինութեան կը տա-
նէիր, որոնց մէջ մե՛ծ Անծանօթը, Անհո՞ւնը պիտի
տրովիէր, այն խօլական բանդագուշանքը որ այսօր հո-
ղի՛ն միախառնուած՝ ոտքերուս տակ կը գալարուի։
Ա՞հ, մեռած Անհունը՝ որ պատրանքներու բոցին մէջ
մտածումիս ու զգացումներուս երազող սաղմերը
մոխրացուց։ Էութեանս ո՞վ ոգեղինութիւնը կարշնեղ,

ինչո՞ւ իմ ամպեղինութենէս խե՞նթ ոչին չներու հողին համար անձրեւելիք ու հիմա յղի ամպերու փոխան՝ հոգիս թեթե՛ւ, անիտէալ մշուշնե՞ր ունի . . . : Ինչո՞ւ մահացաւ . . . , մեռած Անհունին կմախքը սրտիս գերեզմանին մէ՞ջ կը շարժի, այսօրուան տեսիլներուս բորենիները մահածայն մոռնչներով զայն կը կրծեն : — Ինչո՞ւ, ո՞վ գարշութիւնները կենցաղին՝ դիակնացած բարութիւններու նշխարները դեռ կը հոտութաք. — բորենինե՞ր. ձեր պիղծ գունչերը վե՞ր դարձուցած, ապրող ու բանաւոր ցեխերէն մուրացէ՛ք ձեր որովայնին յագուրդը. յիշատակներու ոսկրոտիքը արդա՞ր ու կա՞րծը են ձեր մեղաւոր ու մեղկ գունչերուն համար :

Մեռա՞ծ Անհուն մանկական գոյութեանս. այսօրուան յարութեանդ գո՞ղտր ճաճան չներու արարչութեան մէջ հեւացող հողիիս՝ բեղմնաւոր համբո՞յր մը տուր, ու թո՞ղ իտէական կայութեանս անդիւթեղէ՞ն քնարը՝ անցած բաղծասէ՞ր ապրումի մը անրջանքները նուագէ, յիշատակի՞ն, արցունքի՞ն, էրերո՞ւն ու կարօտին պրկուած, ոգեղէ՞ն թելերով . . . :

Յուշագե՞ղ մանկութիւն . . . լոյսի մը նման թըրթուուն ու պայծառ, որ խաղաղութի՞ւն, ապառնիներու օծուն նեկտա՞ր կը լիսայիր . . . Անցած ճշմարտութի՞ւնը կեանքին ու նիհար նիւթէգ գո՞ղտր, հզօր քաղցրութիւններ կը ծնէիր, և սիրելի՞ էիր, և խորհրդաւոր :

Մթին սրեւի մը ո՞վ միակ ճառագայթը, որ բընութեան սեւին մէջ կ'երգէիր անմեղութիւնը շուշանային ու աղամանդները անակնկալ սէրերու . . . Մանկութիւն . . . կորսուած ճառագայթ . . . : Ա՛հ, ի՞նչ անգո՞ւթեն, ո՞րքան անդութ են, պահուած ուժե՞ր կան

որոնք ժամանակով կը սնանին . ա՞հ, ժամանակն ալ կ'առարկայանայ . . . իմ մանկութեանս մարմինն ալ կերան . . . ով մանկութիւնս . . . :

Կը յիշեմ . — Պարտէզը՝ հողին վրայ նստած, արեւով ողողուն՝ կ'երգէի ու նուազ շունչը մեղեղիին անտե՛ս վերացումով օրուան բոցին հետ կը ձուլուէր . թռչուններու երամը՝ լուսածոր ամպերու մօտիկէն կը ճախրէր, և իրենց շարժուն ստուերները հողին վրայէն ուրուականներու պէս կը սահէին : Ո՞հ, եւ իմ երգիս հետ երեւակայութեանս ծոցէն երազային ի՞նչ թռչնիկներու տարմե՞ր կ'անցնէին, որոնց ստուերները կ'իյնայի՞ն սրտիս մէջ, բաղձանքներու ու արցունքի յղութիւնով տրոփուն . . . : Եւ պահ մը էութիւնս տեսիլներու ու դրականութեան հեղեղներով ոռոգուն, բիբերս կը բանայի զիս պարփակող բիւրեղէ կեղեւի մը մէջ, որուն վրայ դողացող հեռաւոր անրջանքի մը արեւէն՝ տիեզե՞րքը բոլոր՝ ծիսծանագեղ հրահրումներով կ'երեւար . . . :

Ու այդ մենաւոր բեղունութեան մէջ՝ երգս աստղի մը բխումին նման կը ծորէ՞ր, բայց աստղի մը լուսեղէն հեղուկին աղբիւրը առտուան դէմ կը ցամքի, մինչ իմ երգս ամպի՞ մը խաւարին երեւումէն կը մեռնէր : — Հոգինե՞ր կան այսպէս, որոնց համար արշալոյսները գերեզմաննե՞ր են . և կան՝ որոնք գիշերներու ալքը կը թաղուին . . . Ա՞հ, ինչո՞ւ համար լոյսին մէջ լուծուող նիւթը խաւարին գոզը կ'աղամանգանայ, կը փայլի, և ինչո՞ւ գիշե՞րն այգուն՝ այգը ցայգին մէջ կ'անէանայ . . . — Իւե՞ղն մանկութիւնս . . . զուն անապակ լոյսի՞ն թէ խաւարին մէ՞ջ կը մեռնէիր .

ո՛չ, ո՞վ սիրելի մանկութիւնս, դուն լոյսին մէջ կը խաչուէիր, ու զիշերին՝ յարութիւնը քու անկենդանութիւնդ կը համրուրէր։ Դուն ճառագայթին տարփաւորը՝ որուն խաչումէն յետոյ, մթութեան թաքուն արարչութիւններէն կը վերակենդանայիր, նշոյլով մը անէացած՝ ստուերով մը կը սթափէիր։

Ա՛յս, կորսուած մանկութիւնս, ինչո՞ւ ամէն ճաճանչ ներսդ զիշերի մը կը փոխուէր... ի՞նչ են գեղեցկութիւններն ու վսեմութիւնները՝ որոնց անհունին խորքը հոգին մեռնելէն կը թաղուի, կամ բաւիդ խաւարներու ծո'ցը կը բանայ իր աշքերը...։

Երեւակայութեանս կրակին մէջ յիշատակները կը կայծկայծի՛ն. ու ինչո՞ւ հոգին չլուալ յուշերով և ըգգալ ճառագայթներու համրոյրը որ կարծես թէ չէ անցած, քանի՛ իր ստուերը դեռ կը մնայ աչքերէս ներս, սրտի՛ս մէջ...։

Շահէն... ճերմակ ճաճանչ, մարմար երածը մանկութեանս։ Շահէն... ո՞վ աղջիկը իմ սիրոյս առաջին արշալոյսին։ Գիտե՞ս, ի՞նչպէս կուլայի քեզի համար, երբ կ'ըսէին թէ դուն ինձի հետ ճշած ես, դուն ինձի չափ երկնքի՛ն նայած ես...։

Ո՞վ երեխայի սէրս, որ միայն արցունք մը կը ծնէիր և բառ չունէիր։ Շահէն... միասին ի՞նչպէս կը խաղայինք և մեր սէրը արևին, բնութեան հրաշքներուն մէջ թաթխուած՝ ի՞նչպէս երաղներու հետ կը ծաղկէր...։

Եւ ըմբռնումի բաւիղներէն դուրս բոլորովին, բնազդը աստուածօրէն կը խօսէր՝ հո՞ն մեր ներաշխարհներուն ծոցը... զիտե՞ս, Շահէն...։

Մե՛ւ աչքերդ որտիս գիշե՛րը կը գողնային և
աչք ու սիրտ կը լուսազանգէին անհունութիւնը անէ-
ութեան... որ մեր շուրթերուն վրայ կը դողար... :

Շուրթերո՛ւն... Շահէ'ն, շուրթերո՛ւն՝ որոնք
սահմանն են մահուան և անդրաշխարհին։ Հոգին այդ
բարձունքներո՛ւն վերացած՝ անոնց մէկ փոքր շարժու-
մէն պիտի մեռնի կամ երանութիւններու յաւէրժու-
թի՛ւնն ապրի... :

Շուրթե՛ր... :



ՎՐԻՊԱԿ

Էջ	Տող	Սիմալ	Ռւղիղ
9	12	չի խւէր	չի խւեր
28	17	նը .	նը ,
49	4	կը ~	կը ~
59	27	խոչնդոտ	խոչընդոտ
64	3	տամուկ , օդի	տամուկ օդի
65	25	կրնան ըլլան	կրնան ըլլալ
66	10	կը ճանչնամ	արե՛ւ կը ճանչնամ
75	7	է սուգը՝	է . սուգը՝
78	13	և եւս	և ես
88	9	աջնջելի	անջնջելի
88	11	ուղղեցոյցը	ուղեցոյցը
88	24	մացար	մացառ
89	2	տապնդեր	տապնդէր
98	21	մտերմութիւնն	մտերմութիւն
102	19	վերին	վերեւ
107	25	եւ ես	ես
113	11	ալքերուն	աչքերուն
128	7	ուէրներով	ուերներով
128	23	սուզենք	սուզինք
129	11	իրականութիւններ	երանութիւններ
136	4	բէք , չէ՞ ,	չէ՞ ,
136	7	անհունի՞ն	անհունի՞ն .
139	21	կը բուրեր	կը բուրէր
144	21	թռուըր	թռումը
153	11	ստոերո՞տ	ստուերո՞տ
153	12	ալելի	աւելի
153	13	կը սուզեր	կը սուզէր
160	18	միսը	միւսը
173	20	գա~	Գա~
175	24	ու նիհար	, որ նիհար

—

ԳԻՆ 75 ՍԵՆԹ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

ՆԻԼ ԵՈՐՔ, ՀՐԱՄԱԲԱԿՅԻՆ ԱՌԱ

61 West 22^d Street, New York City

Հալէպ, Պօղարեան Գրատուն

LIBRAIRIE BOGHARIAN

47, Rue Salibé - Alep [Syrie]